

3327

28

\$-51

1910

~~2 (0)~~
~~8 - 50~~

ԳՐԱՍՈՆԻՑ ԱԿԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՇԱՐԱԴՐԵԱԼ

Ի Հ. ՅՈՎՈՆԻ ՓԱՅ ՁԻՔՐԱԴԱՅ

ՅԵՍՈՒՍԵԱՆ ԿՐՈՆԱԿԱՐՔ

ՎԵՐԱԲԵՐՅԱ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2001

Ի ՎԵՆԵՏԻԿ

Ե ՊԱՆ Մ Մ Ր Ա Վ Ե Վ Ե Վ Ա Զ Ա Ր Ա Բ

2010

3000 30 հա
մա 20 հ.

28
\$-51



11701

ԾԱՆՈՒՑՈՒՄՆ

253

Այս համառօտ Քրիստոնէական Վարդապետութիւնը հաւատացելոց գիւրութեան համար շարադրած է չ. Յովանէփ Ֆիերարտ Յիսուսեան վարդապետն։ Մեր սուրբ հաւատքին գլխաւոր գիտելիքները ու քրիստոնէական բարեպաշտ վարուց հարկաւոր սկզբունքները պարզ կերպով բացատրելուն համար՝ դպրոցներու մէջ շատ գործածական է, ու շատ օգտակար եղած է ամէն հասակէ հաւատացելոց։ Խոսակերէն բնագլի մէջ յորդորակներ, ու Սուրբ Գրոց պատշաճաւոր խօսքերու հաւաքումներ ալ կան Եկեղեցւոյ պաշտօնէից գիւրութեան համար։ բայց մենք զասոնք դուրս ձգեցինք՝ միայն տղայոց օգուտը գլխաւորապէս գիտելով, ու միտք ունենալով որ Եկեղեցւոյ պաշտօնէից գործածութեան համար պէտք եղածը ատենաօք առանձին հրատարակենք։ Մատենագիրն իւ-

3527

բարանչիւր գասին ետե մէկմէկ երկերկու
Աստուածաշունչի պատմութիւններէն ալ ա-
ւելցուցած է: Բայց այս պզտիկ հատորիկը
չբեռնաւորելու համար՝ զանոնք ալ դուրս ձգե-
ցինք, աղոց համար Աստուածաշունչի պատ-
մութիւնը համառօտ տպած ըլլալով: Յու-
սանք որ աշխատողք ու բարեպաշտ վայե-
րողք միաբան Աստուծոյ փառքը մեծցընել
ջանալով՝ իւրաքանչիւր իրենց հոգւոյն փըր-
կութեանը պտուղ քաղեն այս փաքրիկ գրքու-
կիս միջոցովն ալ:

- Հ. Ո՞վ գքեղ ստեղծեր ու աշխարհ է բե-
րեր:
- Պ. Աստուած:
- Հ. Աստուած ի՞նչ է:
- Պ. Երկնի և երկրի արարիչ և ամէն բա-
նի գերագոյն տէր:
- Հ. Մարմին ունի՞ Աստուած:
- Պ. Զէ, հազար ամենակատարեալ հոգեղէն
էակ է:
- Հ. Աստուած սկիզբն ունեցե՞ր է:
- Պ. Զէ, ոչ սկիզբն ունեցեր է, ոչ վախ-
ճան պիտի ունենայ, միշտ եղեր է, և միշտ
պիտի ըլլայ:
- Հ. Աստուած ո՞ւր է:
- Պ. Երկինքն է, երկիրս է, և իր անսահ-
մանութեամբ ամէն տեղ է:
- Հ. Աստուած ամէն բան զիտէ:
- Պ. Հրամեր էք, մեր ծածուկ մտածու-
թիւններն ալ կը տեսնէ ու զիտէ:

Հ. Աստուած մէկէ մը կախումն ունի՞:
Պ. Զէ. Աստուած ամենելին ուրիշն չկա-
խուիր. հապա ամէն բան իրմէն կը կախուի:
Հ. Ինչո՞ւ համար Աստուած զքեղ ստեղ-
ծեր ու աշխարհ է բերեր:

Պ. Զինքը ձանձնար համար, զինքը սփ-
րելու համար, իրեն ծառայելու համար, և
ետքը յաւիտենական կենաց արժանի ըլլա-
լու համար:

Հ. Ի՞նչպէս կրնանք Աստուածոյ ծառայել
որ յաւիտենական կենաց արժանի ըլլանք:

Պ. Թէ որ հաւատանք ու գործով կա-
տարենք այն ամէն բան, զոր քրիստոնէա-
կան ուղղափառ հաւատքը մեզի կը պա-
տուիրէ:

Հ. Փրկութեան համեմու. համար քրիս-
տոնէական հաւատքն ի՞նչ բան կը պատուի-
րէ:

Պ. Այս վեց բաննը, Հաւատք, Յոյս, Սէր,
Ընդունել զիսորհուրդս Եկեղեցւոյ. Փախչէն
ի շարէն և Առնել զբարին:

Բ

Անուն Քրիստոնէի. Հաւատք. Առքր
Երրորդուրիւն.

Հ. Դու ի՞նչ ես:

Պ. Աստուածոյ չնորհքովը քրիստոնէայ եմ:

Հ. Քրիստոնէայ պէտք կ'ըսուի:

Պ. Ով որ կը մկրտուի, ու կը դաւանի

Քրիստոսի վարդապետութիւնը, զոր սուրբ
ուղղափառ Եկեղեցին մեզ կը սորվեցընէ:

Հ. Քրիստոնէի մը առաջին հարկաւոր
բաննը ո՞րն է:

Պ. Հաւատքն է:

Հ. Հաւատքն ի՞նչ է:

Պ. Աստուածոյ չնորհքն է, որով կը հա-
ւատանք իրեն, և այն ամէն բանին՝ զոր ին-
քը սուրբ Եկեղեցւոյն յայտներ է թէ գրով
և թէ աւանդութեամբ:

Հ. Հաւատքի բաներուն ի՞նչպէս պէտք է
հաւատանք:

Պ. Աչքով տեսած բաներէն աւելի հաս-
տատութեամբ պիտի հաւատանք. վասն զի
մեր աչքը կրնայ խարուիլ, բայց Աստուած
ոչ կրնայ խարել և ոչ կրնայ խարուիլ:

Հ. Ինչ որ Աստուած Եկեղեցւոյն յայտ-
ներ է անոնց ամենուն ալ պէտք է հաւա-
տալ ու գիտնալ:

Պ. Ինչ որ Եկեղեցին կը հաւատայ ու
կը սորվեցընէ՝ անոնց ամենուն ընդհանրա-
պէս պէտք է հաւատալ. իսկ մասնաւորա-
պէս հաւատալ ու զիտնալ պէտք է գոնէ
հաւատքի զիմաւոր խորհուրդները:

Հ. Հաւատքի զիմաւոր խորհուրդներն ու-
րո՞նք են:

Պ. Ամենասուրբ Երրորդութեան, Պար-
գեղութեան ու Փրկութեան խորհուրդները:

Հ. Աստուած քանի՞ է:

Պ. Աստուած մէկ է, և մէկէն աւելի չկըր-
նար ըլլալ:

Հ. Անձինք քանի՞ են:
 Պ. Երեք, Հայր, Որդի և Հոգին սուրբ.
 և երեք անձն ալ մի Աստուած է:
 Հ. Այս երեք անձինք իրարմէ զատ զատ
 են:
 Պ. Հրամեք էք. այնպէս որ Հօր Աստու-
 առ անձն՝ Որդւոյ Աստուածոյ անձը չէ. Հօր
 Աստուածոյ և Որդւոյ Աստուածոյ անձը՝ Հոգ-
 ոյն սրբոյ անձը չէ:
 Հ. Ուրեմն երեք Աստուած են:
 Պ. Զէ. երեք անձինք են, բայց մի Աս-
 տուած է. և այս է որ կ'ըսուի Խորհուրդ
 ամենասուրբ Երրորդութեան:
 Հ. Հայր Աստուած Որդի Աստուածմէ ու
 Հոգին սուրբէն աւելի երեց ու աւելի կա-
 րող է:
 Պ. Զէ. երեք անձինքն ալ մէկ կերպով
 յաւիտենական, կարող ու կատարեալ են:
 Հ. Ի՞նչպէս կ'ըսայ այդ բանը:
 Պ. Վասն զի էութիւննին ու աստուա-
 ծութիւննին նոյն է:
 Հ. Այս սուրբ խորհուրդը խելքի դէմ չէ:
 Պ. Զէ. թէ այս և թէ ասոր նման ու-
 րիշ խորհուրդներն ալ խելքէ վեր են, բայց
 խելքի դէմ չեն:
 Հ. Ուրեմն խելքերնիս այս սուրբ խոր-
 հուրդին չի կրնար հասնիլ:
 Պ. Զէ. վասն զի Աստուած անսահման
 ըլլալով՝ խելքով չենք կրնար ըմբռնել. բայց
 պէտք է հաւատանք, վասն զի ինքն որ ան-
 խարելի ճշմարտութիւն է, ինքն է մեղի
 յայտներ այս սուրբ խորհուրդը:

Պ.
 Խորհուրդ Մարդկեղուրեան ու Փրկուրեան
 և Նշան սուրբ Խաչին.
 Հ. Ամենասուրբ Երրարդութեան որ անձը
 մեղի համար մարդ եղաւ:
 Պ. Որդին Աստուած:
 Հ. Մարդ ըլլալ ի՞նչ ըսել է:
 Պ. Մեզի նման մարմին և Հոգի առնել:
 Հ. Որդին Աստուածոյ ի՞նչպէս մեղի նման
 մարմին և Հոգի առաւ:
 Պ. Յարգանդի սուրբ Կոյս Աստուածած-
 նին՝ Հոգւոյն սրբոյ ներգործութեամբ մարդ
 ըլլալով:
 Հ. Քրիստոս քանի՞ բնութիւն ունի:
 Պ. Երկու աստուածային ու մարդկային:
 Հ. Ի՞նչու համար կ'ըսես, թէ Քրիստոս
 Երկու բնութիւն ունի:
 Պ. Վասն զի ճշմարիտ Աստուած է ու
 ճշմարիտ մարդ:
 Հ. Քրիստոս քանի՞ անձ ունի:
 Պ. Մի միայն, որ է անձն Որդւոյն Աս-
 տուածոյ:
 Հ. Ի՞նչու համար Որդին Աստուածոյ մարդ
 եղաւ:
 Պ. Զմեղ մեղքէ ու գժոխքին տանջանքէն
 ազատելու ու յաւիտենական կենաց արժա-
 նի ընելու համար:
 Հ. Քրիստոս զմեղ ի՞նչպէս փրկեց:

- Պ. Մեղի համար չարչարանք քաշելով և
խաչին վրայ մեռնելով:
- Հ. Քրիստոնէին նշանն ի՞նչ է:
- Պ. Սուրբ Խաչն է:
- Հ. Ի՞նչպէս կը խաչակնքես դուն զքեղ:
- Պ. Կախ աջ ձեռքս ճակատիս վրայ կը
դնեմ, ետքը կուրծքիս վրայ, ետքը ճախ
ուսիս ու ետքը աջ ուսիս՝ ու կ'ըսեմ Յանուն
Հօր և Որդոյ և Հոգոյն սրբոյ:
- Հ. Սուրբ Խաչին նշանը մեղի ի՞նչ կը
սորվեցընէ:
- Պ. Գիմասորապէս մեր հաւատքին երկու
մեծ խորհուրդները, ամենասուրբ Երրորդու-
թեան ու Փրկութեան խորհուրդը:
- Հ. Ամենասուրբ Երրորդութեան խորհուր-
դը ի՞նչպէս կը ցուցընէ:
- Պ. Այս խօսքերով՝ Յանուն Հօր և Որդոյ
և Հոգոյն սրբոյ:
- Հ. Փրկութեան խորհուրդը ի՞նչպէս կը
ցուցընէ:
- Պ. Խաչին ձևն ընելով, որուն վրայ որ
Քրիստոս մեղի համար մեռաւ. անոր համար
Խաչին նշանը Որդոյն Սստուծոյ Արդե-
ղութեան խորհուրդն ալ կը ցուցընէ:
- Հ. Սուրբ Խաչին նշանը Ե՞րբ պէտք է
ընել:
- Պ. Առաւօտք մարդ արթընցածին պէս,
իրիկունը պառկելու ատեն, աղօթքին սկիզբը
ու վերջը, ու օրուան մէջ գլխաւոր գործ
մը սկսելու ատեն:
- Հ. Կերակուրէ առաջ ու ետև խաչ հա-
նելը ամչնալու բան է:

- Պ. Զէ. այս բանը քրիստոնեայ ըլլալուն
վրայ ամչնալ է: Քրիստոս իրեն ամօթ պի-
տի սեպէ զանոնք, որ զինքը ամօթ կը սե-
պէն:
- Հ. Ի՞նչ բանի համար սուրբ Խաչին նշա-
նը շատ անգամ պէտք է ընել:
- Պ. Որպէս զի ինչ որ պիտի ընենք Աս-
տուած օրէնէ, ու սատանային որոգայթից
ու փորձութեանց գէմ զօրանալու համար:
- Հ. Ի՞նչպէս պէտք է խաչ հանել:
- Պ. Յարգութեամբու չերմեռանդութեամբ,
և ոչ անմտագրութեամբ, ինչպէս որ շատե-
րը կ'ընեն:
- Դ
- Հանգանակ Առարկելոց, որ առաջին մասը.
- Հ. Քրիստոնէին հաւատալու բաներ ո-
րո՞նք են:
- Պ. Այն ամէն բան որ Հաւատամքին մէջ
կը բովանդակուի. և Հաւատամքը Հանգա-
նակ կ'ըսուի:
- Հ. Հանգանակը մէկ կերպ է:
- Պ. Քանի մը կերպ հանգանակ կայ. բայց
որովհեակ Առաքելոց ըսուած հանգանակն
առաջին ու միւս հանգանակներուն հիմն
է, անոր տեղեկութիւնը հարկաւոր է:
- Հ. Ինչո՞ւ Առաքելոց հանգանակ կ'ըսուի
այս հանգանակը:
- Պ. Վասն զի երկոտասան Առաքեալք են
շարադրեր:

- Հ. Ե՞ր՞ են շարագրեր։
 Պ. Աւատարանը քարոզելու համար աշխարհ ցրուելէն առաջ։
 Հ. Ինչո՞ւ համար են շարագրեր։
 Պ. Որպէս զի ամենայն քրիստոնեայք մէկ հաւատք դաւանին։
 Հ. Հաւատամբը բերնուց պէտք է գիտնալ։
 Պ. Հրամեր էք. ու շատ անգամ ալ ըսել պէտք է։
 Հ. Բաէտ տեսնեմ։
 Պ. 1 Հաւատամ յԱսուած Հայրն ամենակար, յարարին երկնի և երկրի։
 2 Եւ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս յՈրդին միածին։
 3 Որ յդացաւ ի Հոգւոյն սրբոյ և ծնաւի Արքիամայ կուտէն։
 4 Զարչարեցաւ առ Պոնտիոսիւ Պիտառոսիւ, խաչեցաւ մեռաւ և թաղեցաւ։
 5 Էջ ի զժոխս, յերրորդ աւուր յարեաւի մեռելոց։
 6 Համբարձաւ յերկինս, նատաւ ընդ աջ մէ Աստուծոյ Հօր ամենակալի։
 7 Գալոց է ի գատել զիհնդանիս և զմեռելու։
 8 Հաւատամ ի Հոգին սուրբ։
 9 Ի սուրբ կաթուզիկէ Եկեղեցի, ի հադրութիւն սրբոց։
 10 Ի թողութիւն մեղաց։
 11 Ի յարութիւն մարմնոց։
 12 Եւ ի կեանսն յաւիտենականս. Ամէն։

- Հ. Հաւատամ ի՞նչ ըսել է։
 Պ. Ըսել է՝ թէ կը դաւանիմ որ այս հանգանակիս մէջ ինչ որ կայ Աստուծմէ յայտնուած ըլլալով՝ բոլորն ալ ստոյդ ու ձըշմարիս է։
 Հ. Բաւակա՞ն է այս ձշմարտութիւններուն սրանվ միայն հաւատալ։
 Պ. Բերնով ալ պէտք է խոստովանիկ. և չուրանալու համար մարդ պէտք է կեանքն ալ տայ։
 Հ. ՅԱսուած Հայր ի՞նչ ըսել է։
 Պ. Կը նշանակէ, թէ Աստուծոյ անձինքը երեք են, և առաջինը Հայր Աստուած կը սուի։
 Հ. Ինչո՞ւ համար Աստուած Ամենակալ կըսուի։
 Պ. Վասն զի բան չկայ որ անկարելի կամ զժուար ըլլայ Աստուծոյ, Աստուած կամելովի ինչ որ ուզէ կրնայ ընել։
 Հ. Ի՞նչ ըսել է Արարիչ երկնի և երկրի։
 Պ. Ըսել է՝ որ Աստուած իր ամենակարութեամբն ստեղծեր է երկնիք, երկիր, ու ինչ որ կայ բարոր տիեզերացս մէջ։
 Հ. Աստուած երկինք ու երկիր ստեղծելու բոնադատութիւն մը ունէ՞ր։
 Պ. Զէ. իրեն ավաս կամքովի է ստեղծեր, և կրնար ուրիշ հազարաւոր աշխարհներ ալ ստեղծել աւելի զեղեցիկ։
 Հ. Աստուած երկինք ու երկիր ի՞նչ բանէ ստեղծեց։
 Պ. Ոչնչէ. Անոր համար Ապօմուը կը

սէ. Ասաց և եղեն. հրամայեաց և հաստաւեցան:

Հ. Աշխարհս ինքնիրմէ՞ կը պահպանուի:

Պ. Զէ. հապա պէտք է որ Աստուած ամէն վայրկեան պահպանէ: Ասով կիմացուի նաև Աստուծոյ գերազոյն տէրութիւնը արարածոց վրայ:

Հ. Աշխարհիս մէջ դիսուածով բան մը չըլլար:

Պ. Զէ. Աստուած ամէն բան իր նախախնամութեամբ կը կառավարէ:

Հ. Կախախնամութիւն ինչ ըսել է:

Պ. Ըսել է որ՝ Աստուած իր անհուն իմաստութեամբ ու բարութեամբն ամէն բան առաջուց գիտէ և առաջուց կը կարգաւորէ. ու աշխարհիս մէջ ամէն բան կամ իր հրամանաւ և կամ իր թոյլ տալով կ'ըլլայ:

Հ. Ուրեմն Բախտն ու Դիպուածն ինչ է:

Պ. Բառեր են՝ զորս մարդիկ ճնարեր են, ու կը գործածեն երբոր գործի մը պատճառ չկարենան իմանալ:

Ե

Հանգանակին առաջին, երկրորդ ու երրորդ մասը.

Հ. Աստուած աշքով տեսած բաներնիս միայն ստեղծեր է:

Պ. Զէ. հապա ամէն երևելի և աներևոյթ բաները ինքն է ստեղծեր:

Հ. Աստուծոյ ստեղծած աներևոյթ բաներն որո՞նք են:

Պ. Մեր հոգին և Հրեշտակները:

Հ. Մեր հոգին ի՞նչ է:

Պ. Աննիւթական ու անմահ գոյացութիւն մըն է, որով Աստուած ստեղծեր ու մեր մարմարոյն հետ միացուցեր է:

Հ. Հրեշտակն ի՞նչ է:

Պ. Աննիւթական ու անմահ գոյացութիւն մըն է, որուն բնական կատարելութիւնները մարդէն վեր են, ու մարմին չունի:

Հ. Աստուած հրեշտակները երբ և ի՞նչ վախճանի համար ստեղծեր է:

Պ. Մարդս ստեղծելին, առաջ հրեշտակներ է ստեղծեր, որպէս զի յաւիտեան զինքը երկինքը փառաւորեն:

Հ. Ամէն հրեշտակներ այդ վախճանին հասա՞ն:

Պ. Զէ. ոմանք Աստուծոյ հպատակ ու ճնազանդ մնացին, ու կը վայելին յաւիտեանական երանութիւնը. ոմանք ալ հպարտանարակ ապաստմբեցան, ու դժոխք գատապարտեցան. որ և Աստանայ կ'ըսուին:

Հ. Բարի հրեշտակները մարդկանց հետ հալորդակցութիւն մը ունի՞ն:

Պ. Հրամմեր էք. Աստուած շատ անգամ անոնց ձեռքով իր կամքը մարդկանց յայտներ է. ու մեր իւրաքանչիւրին մէկմէկ հրեշտակ ալ զրի է, որ մեզի պահպան ըլլան:

Հ. Աստանաները մարդկանց հետ ի՞նչ վերաբերութիւն ունին:

Պ. Թէս որ Աստուած թոյլ տայ՝ կը ջաւնան որ մարդկանց վեսա մը հասցընեն ո՛զիրենք մեղքի մէջ ձգեն, որպէս զի մարդիկն ալ իրենց տանջանաց ընկեր ընեն:

Հ. Սատանաններն ինչո՞ւ կը ջանան որ մարդիկը կրանցընեն:

Պ. Նախանձի համար, վասն զի Աստուած մարդիկը ստեղծեց, որ երկինքը ապստամբ հրեշտակներուն տեղը բանեն:

Հ. Ի Քրիստոս Յիսոս յՈրդին միաժին ըսելով ի՞նչ կը հասկընա:

Պ. Այս կը հասկընամ որ ամենասուրբ Երրորդութեան երկրորդ անձն է, ու ի յաւիտենից ծներ է ի չօրէ, Աստուած յԱստուածոյ, ու չօր Աստուածոյ նման ճշմարիտ Աստուած:

Հ. Ինչո՞ւ համար Տէր մեր կ'ըսես:

Պ. Վասն զի ամէնքս իրեն հապատակներն ենք. իրրե Աստուած մեր արարիչն է, ու իրրե Աստուած մարդացեալ մեր գլուխն է, մեր վարդապետն է, մեր թագաւորն է ու մեր փրկիչն է:

Հ. Ի՞նչ ըսել է Որ յηացաւ ի Հոգոյն սրբոյ:

Պ. Բաել է որ Հոգուոյն սրբոյ աստուածային ներգործութեամբն Որդին Աստուածոյ յարգանդի սրբոյ կուսին Մարիամու մարդ եղաւ:

Հ. Որդւոյն Աստուածոյ մարդեղութեան տօնը ո՞ր օրը կը կատարենք:

Պ. Մարտի 25ին Աւետման օրը:

Հ. Ի՞նչ ըսել է Աւետուան:

Պ. Բաել է որ Աստուած Գաբրիէլ հրեշտակը սուրբ կուսին զրկեց, որ այս մեծ խորհուրդը իրեն աւետաւորէ:

Զ

Հանգանակին երրորդ ու չորրորդ մասը.

Հ. Ի՞նչ ըսել է Ծնաւ ի Մարիամայ կուսին:

Պ. Բաել է որ սուրբ կոյսն Մարիամ Աստուածածին ինն ամիս յզութենէ ետև՝ առանց ցաւոց ու կոյս մնալով ծնու զմեր փրկիչն Աստուած:

Հ. Ցիսուս ե՞րբ ծնաւ:

Պ. Աւետման օրէն ինն ամիս ետքը՝ գիշերուան ժամանակի:

Հ. Ցիսուս ո՞ւր ծնաւ:

Պ. Բեթղեհէմ, ինչպէս որ մարդարէն ըսեր էր, մարի մը մէջ:

Հ. Ցիսուս ինչո՞ւ այնպէս աղքատ ծնանիլ ուղեց:

Պ. Որպէս զի իր ծննդեան ատենէն մեղի սորվեցնէ, թէ աշխարհիս մեծութենէն ու զուարծութիւններէն հեռանալու է:

Հ. Հայրն Աստուած Որդւոյն Աստուածոյ իսոնարհութիւնը ինչ կերպով փառաւորեց:

Պ. Անոր ծնունդը զրեշտակներու ձեռքով հովիւներու աւետաւորեց, ու նոր աստղով մը արևելեան մոգերուն, որ թէ հովիւները և թէ մողերը եկան նորածին Փրկչին երկըրւագութիւն ըրին:

Հ. Սուրբ Կոյս Մարիամ՝ Մայր Աստուածոյ կ'ըսուի:

Քրիս. Վարդ. Ֆեւրիւրա

Պ. Հասմեր էք. վասն զի Յիսուսի մայրն է, Յիսուս ալ ձմարիս Աստուած է: Եւ Հոգոյն սրբոյ ներգարծութեամբ ծնանելով զՅիսուս՝ թէ ծննդենէ առաջ և թէ ծնընդենէ ետքը միշտ կոյս մնաց:

Հ. Հապա սուրբ Յովակի ովկ էք:

Պ. Արդար և սուրբ մարդ մը, որ Աստուած ընտրեր էք, որ սուրբ Աստուածածնայ փեսայ ըլլայ, ու Յիսուսի հայրագիր: Եւ ինքն ու սուրբ Աստուածածին դաւթի տնէն էին, ու Յուղայի ցեղէն. ինչպէս որ մարգարեք դուշակեր էին, թէ այն ցեղէն պիտի ծնաւի Սիսիայն:

Հ. Ի՞նչ ըսել է Զարչարեցաց առ Պոնտիուսի Պիդատուիւ:

Պ. Ըսել է, թէ Յիսուս իր վարքով ու քարոզութեամբ ու անհուն հրաշքներով վրակութեան ճամբան սորվեցնելէն ետև, Պոնտիուս Պիդատուին Հրէաստանի դատաւորութեան ատեն ամէն աեսակ նախատինք ու շարչարանք քաշեց:

Հ. Ի՞նչ ըսել է Խաչեցաց, մեռաւ:

Պ. Ըսել է որ զՅիսուս նախ ծեծեցին ու փշով պսակեցին, ու ետքը ձեռքերը՝ սուքերը գամերով ծակեցին ու երկու աւազակներու մէջ խաչ հանեցին, ու խաչին վրայ մեռաւ:

Հ. Խաչն ի՞նչ էք:

Պ. Զարագործ ու ցած մարդիկներու տան ջանարան. բայց Յիսուսի արեամբն եղաւ մեզի գործի փրկութեան և երկրպագութեան:

Հ. Պիդատոս ինչու համար զՅիսուս գատապարեց որ խաչ հանեն:

Պ. Պիդատոս չդատապարեց զՅիսուս, հապա մանաւանդ Հրէից առջեւը վկայեց, թէ արգար է, բայց անիրաւութեամբ Հրէից կամքը կատարեց, որ Յիսուսը կ'ատէին ու վրան կը նախանձէին:

Հ. Յիսուսի մահուան ատեն ի՞նչ հանդիպեցաւ:

Պ. Երեք ժամ արեւը խաւարեցաւ, երկիր գողաց ու ուրիշ շատ հրաշքներ եղան: Եւ այն պատճառու հոն գտնուողներէն ոմանք զղացան ու դարձի եկան:

Հ. Ո՞ր օրը կը կատարենք Քրիստոսի մահուան յիշատակը:

Պ. Աւագ ուրբաթ օրը:

Հ. Աստուած Հրէից ազգին այս աշխարհիս մէջ աւ պատիմ առւան զՅիսուս սպաննելուն համար:

Պ. Հրամեր էք. ինչպէս որ Քրիստոս մարգարեցեր էք, Երուսաղէմ ու տաճարը կործանեցան. ու իրենք իրենց կուրութեամբ ամէն ազգաց մէջ ցրուեցան, որ ուրիշներուն խրաս ըլլան:

Է

Հանգանակին լորրորդ և հինգերորդ մասը.

Հ. Յիսուս բռնապատուած էք շարչարանք քաշելու ու մեռնելու:

Պ. Զէ. Հապա իր ուղելավ չարչարուեցաւ
մեռաւ:

Հ. Յիսուս ինչո՞ւ համար չարչարիլ ու
մեռնիլ ուղեց:

Պ. Որպէս զի բոլորավին մեր մեղքերը
քաւէ. ու արբայութեան դուռը բանայ, ու
մեր փրկութեան համար հարկաւոր եղած
չնորհքներուն զմեզ արժանի ընէ:

Հ. Ուրեմն մենք մեր մեղքերը չէինք
կրնար քաւել:

Պ. Զէ. վասն զի մեղքն Աստուծոյ ան-
չուն մեծվայելչութեան գէմ անարդ ստեղ-
ծուածոյ մը յանցանք ըլլալով՝ պէտք էր որ
քաւութիւնն ալ անհուն ըլլար:

Հ. Քրիստոս Աստուած ըլլալով ի՞նչպէս
մեզի համար չարչարուեցաւ ու մեր մեղքերը
քաւեց:

Պ. Իբրև մարդ չարչարուեցաւ, և իբրև
Աստուած իբրեն չարչարանքնելն անհուն գին
ունեցան:

Հ. Հարկաւոր էր որ Յիսուս մեր մեղքե-
րուն համար այնչափ չարչարուի:

Պ. Զէ. վասն զի իբրեն ամենէն պղտիկ
չարչարանքն ալ անհուն գին ունէր, և բա-
ւական էր հազարաւոր աշխարհներ փրկելու:
Բայց այնչափ չարչարուեցաւ՝ որպէս զի մե-
զի լու մը հասկըցնէ մեղքին գէշութիւնը
ու իբրեն սիրոյն մեծութիւնը:

Հ. Քրիստոս որո՞ւն համար մեռաւ:

Պ. Ընդհանրապէս ամէն մարդիկներու
համար. բայց ամէնքն իբրեն մահուան ու մե-

զի ըրած չնորհացը պտուղը չեն քաղեր, ա-
նոր համար ամէն մարդիկ փրկութեան չեն
հասնիր:

Հ. Քրիստոսի քաւութիւնն անհուն ըլլա-
լով՝ մեզի ալ ի՞նչ կը մնայ ընելիք:

Պ. Պէտք է որ սուրբ խորհուրդներն ըն-
դունելով ու բարի գործերով իրեն արդիւն-
քը մեզի մերձեցնենք:

Հ. Ի՞նչ կը նշանակէ Թաղեցաւ, էլ ի
դժոխս:

Պ. Կը նշանակէ, թէ Յիսուս մեռնելէն
ետև՝ մարմինը գերեզման դրին. ու իբրեն
սուրբ հոգին Լիմբոս իջաւ՝ այն աեղի հոգի-
ները միթիթարելու համար:

Հ. Լիմբոսն ի՞նչ է:

Պ. Այն տեղը, ուր որ արդարոց հոգի-
ները Քրիստոսի գալատեան կը սպասէին:

Հ. Յիսուս մեռնելէն ետև հոգին որ մարմ-
նէն բաժնուեցաւ աստուածութիւնն ալ մարմ-
նէն բաժնուեցաւ:

Պ. Զէ. վասն զի Յիսուսի մարմինն ու
հոգին միշտ Որդւոյն Աստուծոյ անձին հետ
միացած էին:

Հ. Ի՞նչ ըսել է Յերրորդ աշուր յարեաւ
ի մեռելոց:

Պ. Ըսել է որ մեռնելէն երեք օր ետև
Յիսուսի հոգին մարմնոյն հետ միացաւ, և
ողջ ու փառաւոր՝ գերեզմանէն դուրս եւաւ,
ի՞նչպէս որ առաջուց ըսեր էր:

Հ. Հրեաք ի՞նչ համբայ բռներ էին՝ որ
Յիսուսի յարութիւնը չյայտնուի:

Պ. Պիզաստոսէն հրաման առեր էին՝ որ գերեզմանին վրայի քարը կնքեն, ու զի՞նուրներ պահպանութիւն ընեն։ Բայց Արտօնության պահպանութիւն ընեն։ Բայց Արտօնութեան ճշմարտութեան վրայ տարակոյս չմնաց։

Հ. Յիսուս ի՞նչպէս յարութիւն առաւ։

Պ. Իրեն զօրութեամբ։

Հ. Յարութիւն առնելէն ետև նորէն մեռնան, ինչպէս ուրիշ յարութիւն առնաղներն որ մեռնան։

Պ. Զէ. Յիսուս յարութիւն առնելէն եւ անշարժաբեկ և անմահ էր. և յաղթող մահու և զժոխոց։

Հ. Յիսուսի յարութիւն առած օրն ի՞նչ կ'ըսուի։

Պ. Զատիկ, որ ամէն տօներու գլխաւորնէ։

Ը

Հանգանակին վեցերորդ, եօրթերորդ
ու ուրերորդ մասը։

Հ. Յիսուս յարութիւն առնելէն ետև մը չափ ատեն աշխարհին վրայ կեցաւ։

Պ. Քառասուն օր. և այն քառասուն օրուան մէջ շատ անգամ իր աշակերտներուն երկցաւ, որպէս զի իրեն յարութեան վրայ ամենելին տարակոյս չունենան, ու անսնց սորվեցընէ, թէ ի՞նչ պիտի ընեն, ու ի՞նչպէս ամէն աշխարհ պիտի քարոզեն։

Հ. Քառասուն օրէն ետև ի՞նչ ըրաւ Ցիսու։

Պ. Առաքեալները ու Աշակերտներէն շատը Զիթենեաց լեռը տարաւ, ու անկէց անոնց աչքին առջև երկինք համբարձաւ. անոր համար այն օրը Համբարձումն կ'ըսուի։

Հ. Յիսուս ի՞նչպէս երկինք համբարձաւ։

Պ. Նախ Առաքեալները ու Աշակերտները օրէնեց, ու հրաման տուաւ՝ որ Երթան բարոր աշխարհ աւետարանը քարոզէն, ու ետև քը իր զօրութեամբն երկինք վերացաւ։

Հ. Աստուած անմարմին ըլլարով՝ ի՞նչպէս կրնայ ըսուիլ, թէ Քրիստոս նատա ընդ աշխ Աստուածն Հօր ամենակայի։

Պ. Այսպէս կ'ըսուի, որպէս զի հասկընանք, թէ Քրիստոս ամէն արարածներէն աւելի գերագոյն փառաց աստիճան հասաւ, և Հօր Աստուածն հաւասար կարողութիւն ունի։

Հ. Ի՞նչ ըսել է Գալոց և ի դատել զիեն դանիլս և զմեռեալս։

Պ. Ըսել է որ Յիսուս ի կատարածի աշխարհին յայտնապէս երկնքէն պիտի գայ ու զատէ որչափ որ աշխարհին վրայ մարդիկ եղեր են, թէ բարիք և թէ չարերը։

Հ. Յիսուս աշխարհին ետքի օրն ի՞նչպէս պիտի գայ։

Պ. Մեծ փառօք ու բազմութեամբ հրեշտակաց, որոնք արդարները մեղաւորներէն պիտի զատեն։

Հ. Յիսուս համբարձում շառած աշակերտներուն ի՞նչ խոստմունք էր ըրեր։

Պ. Խոստացեր էր որ զՀօդին սուրբ վրկէ
վրանին:

Հ. Հոգին սուրբ ի՞նչ է:

Պ. Ամենասուրբ երրորդութեան երրորդ
անձն, երկու անձանց ամէն կերպով հաւա-
սար, մի և նոյն բնութեամբ:

Հ. Հոգին սուրբ ուսկից կը բեէ:

Պ. Ի չօրէ և յՈրդոյ. որովհետեւ չօր
առ Որդի, և Որդոյ առ Հայր գոյացական
մէրն է:

Հ. Հոգին սուրբ ո՞ր օր առաքելոց վրայ
իջաւ:

Պ. Հոգեգալատեան օրը, որ Պենտէկոստէ
կ'ըսուի:

Հ. Ի՞նչ ձեռվ առաքելոց վրայ իջաւ:

Պ. Հըեղին լեզուի ձեռվ ամէն մէկուն
գլխուն վրայ եկաւ հանգեցաւ:

Հ. Այն հըեղին լեզուներն ի՞նչ կը նշա-
նակեն:

Պ. Կը նշանակեն շնորհաց լոյսը և սիրոյ
բոցը, որով լցան առաքեալք ու լեզուախօ-
սութեան շնորհին ընդունեցան:

Հ. Հոգին սուրբ միայն այն օրը՝ ու ա-
ռաքելոց վրա՞յ միայն իջաւ:

Պ. Աներեսութարար ամէն հաւատացելոց
վրայ կ'իջնայ, թէ որ լաւ պատրաստուած
ըլլան:

Հ. Հաւատացելոց սիրոյ Հոգին սուրբ
ի՞նչ աղեցութիւն կ'ընէ:

Պ. Իրեն շնորհիներով ու պարզեներով
կը լեցընէ, ու անոր համար Սրբարար Հոգի
կ'ըսուի:

Հ. Հայր և Որդի ալ զմեղ սրբացնելու
շնորհիներ չե՞ն կրնար տալ:

Պ. Հրամեր էք. վասն զի Հայր և Որդի
և սուրբ Հոգի մի Աստուած է. բայց ինչպէս
արարչութիւնը Հօր Աստուածոյ կ'ընծայուի,
ու փրկութիւնը՝ Որդին Աստուածոյ մեղի հա-
մար մարդ ըլլալով կատարեց, այսպէս չնոր-
հաց աղեցութիւնն ալ Հոգւոյն սրբոյ կ'ըն-
ծայուի:

Յ.

Հանգանակին իններորդ մասը.

Հ. Եկեղեցին ի՞նչ է:

Պ. Ժողով քրիստոնեայ հաւատացելոց, որ
օրինաւոր առաջնորդաց կառավարութեամբ
նոյն հաւատքը ու նոյն օրէնքը կը գտանին,
ու գլուխնին մէկ է, որ է Հռովմայ Սրբա-
զան Քահանայապետն:

Հ. Ուրեմն Եկեղեցին միայն արդարոց ժո-
ղովը չէ:

Պ. Չէ հասաւ արգարոց ու մեղաւորաց
միասնեղ. թէ ոչ ի՞նչպէս կրնար երկելի ըլ-
լաւ. որովհետեւ շատ անգամ չե՞նք գիտեր
թէ ձշմարիս արդարք որո՞նք են:

Հ. Հարկաւո՞ր է որ Եկեղեցին երկելի
ըլլայ:

Պ. Հրամեր էք. որպէս զի ամէն մարդիկ
ճանչնան, ու իրեն հրամանաց հնազանդին:

Հ. Եկեղեցին ի՞նչ նշաններ ունի՝ որովք
ամէն մարդիկ կարենան ճանչնալ:

Պ. Զորս գլխաւոր նշաններ. Մի, Սուրբ, կարուղիկ կամ Ընդհանուր և Առաքելական:

Հ. Այս նշաններն որ Եկեղեցւոյ վրայ կ'երեւն:

Պ. Միայն Հռովմէական Եկեղեցւոյն վրայ:

Հ. Հռովմէական Եկեղեցին մըն է:

Պ. Այն որ բոլոր աշխարհ տարածուած է, ու երեւնի գլուխ կը գաւանի սրբոյն Պետրոսի յաջորդը:

Հ. Ինչո՞ւ Հռովմէական կ'ըսուի:

Պ. Վասն զի սուրբ Պետրոս, որ աշխարհայ Քրիստոսի Քրիստորդն էր՝ իր աշխարհ Հռովմ հաստատեց, ու իր Եկեղեցւութիւնը իր յաջորդներուն անցուց:

Հ. Ի՞նչպէս կրնայ մարդ ճանչնալ, թէ Հռովմէական Եկեղեցին է Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին:

Պ. Շատ գիւրաւ. վասն զի թէ որ մարդ անկեղծ սրտիւ քննելու ըլլայ, կը տեսնէ որ այս շորս նշաններն ալ ունի:

Հ. Հռովմէական Եկեղեցին ի՞նչպէս Մէկ է:

Պ. Վասն զի ամէն տեղ մէկ հաւատաք կը գաւանի, նոյն Խորհուրդները կը գործածէ և մէկ երեւնի գլուխ կը ճանչնայ, որ է Արքազան Քահանայապետն:

Հ. Ի՞նչպէս Սուրբ է:

Պ. Վասն զի թէ հաւատաքի վրայ, թէ բարի վարուց վրայ ինչ որ կը սորվեցընէ՝ սուրբէ, ու թէ որ մէկը Եկեղեցւոյ պատուերները լաւ պահէ, սուրբ կ'ըլլայ:

Հ. Ի՞նչպէս Կարուղիկ կամ Ընդհանուր է:

Պ. Վասն զի բոլոր աշխարհ տարածուած է, ու տարբեր ժամանակէն սկսած՝ մինչ աշխարհիս ետքը պիտի գիմաննայ:

Հ. Ի՞նչպէս Առաքելական է:

Պ. Վասն զի առաքեալք Հիմներ են, ու միշտ իրենց յաջորդներն են կառավարեր:

Հ. Հռովմէական Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցի ըլլալով՝ պէտք է իրեն հնազանդիլ:

Պ. Հրամեր էք. վասն զի արտաքոյ Եկեղեցւոյ փրկութիւն չկայ:

Հ. Որո՞նք Եկեղեցին դուրս են:

Պ. Կռապաշները, անհաւատները, հերետիկուները, հերձուածողները ու բանդուածները:

Ժ

Գարձեալ Հանգանակին իմներորդ մասը.

Հ. Հռովմէական Եկեղեցին զատ ուրիշ ճշմարիտ Եկեղեցի չ' կրնար ըլլալ:

Պ. Զէ. վասն զի մի միայն կ'ըլլայ ճշմարիտ Եկեղեցին ու ճշմարիտ հաւատքն:

Հ. Ինչո՞ւ համար մէկ պիտի ըլլայ ճշմարիտ Եկեղեցին ու ճշմարիտ հաւատքն:

Պ. Վասն զի չկրնար ըլլալ որ Յիսուս իր թիւ ճշմարիտ հաւատաք սորվեցընէ Եկեղեցւոյ մը այն բանը, զոր միւս Եկեղեցին իրբեմ մոլորթիւն կը գատապարտէ. թէ ոչ իրեն գէմ խօսած կ'ըլլան: Ասոր համար է որ ըստ Քրիստոս Մի հօտ և մի հովիչ:

Հ. Ի՞նչպէս կը ցուցընես, թէ չոռվմէա-
կան Եկեղեցին բաժնուած աղանդները ճըշ-
մարիտ Եկեղեցւոյ նշանները չունին, ու նախ
միութեան նշանը չունին:

Պ. Վասն զի Քրիստոսէ հաստատուած ե-
րեկի գումարը ընդունելով, որ է սուրբ
Պետրոսի յաջորդը, միանարու կէտ մը չու-
նին, և իրենց վարդապետութիւններն այլ և
այլ կ'ըլլայ:

Հ. Ի՞նչպէս սրբութիւն չունին:

Պ. Վասն զի իրենք իրենց խօսքովը այս
նշանը չեն ընդունիր, երբոր կ'ընեն, թէ
Եկեղեցին կրնայ սիստիւ. և մէջնէն սուրբ
մը եղած չէ. և ոչ ձմարիտ հրաշք մը եղած
է, ինչպէս որ Աստուած միշտ ջոռվմէական
Եկեղեցւոյն մէջ այս բաներս յայտնի երե-
ցուցեր է:

Հ. Բայց չոռվմէական Եկեղեցին ալ լինչ-
պէս սուրբ կրնայ ըլլայ, որ մէջը այնչափ
մեղաւորներ կան:

Պ. Վասն զի ամենայն մոլութիւնները կը
դատապարտէ. իսկ միւս Եկեղեցիներուն
սկզբունքները սովորաբար ինքնիրեն գէպ ի
անկարութիւն կ'առաջնորդէն:

Հ. Ի՞նչպէս միւս աղանդներն ընդհան-
րական չեն, որ ամէն տեղ չերեատիկոս կը
դատուի:

Պ. Վասն զի միւս ժողովներն, չոռվմէա-
կան Եկեղեցւոյն պէս ամէն տեղ նոյն չեն,
ու ատեն ատեն կը փոխուին:

Հ. Ի՞նչպէս միւս ժողովներն Առաքելա-
կան չեն:

Պ. Վասն զի իրենց հիմնադիրները կը
ճանչցուին որ առաքեալները չեն, ու իրենց
նորահնար վարդապետութիւնը առաքելոցմէ
շատ ետքը եղած է:

Հ. Ուսուցանող Եկեղեցին ո՞րն է:

Պ. Եպիսկոպոսներու ժողովքն՝ իրենց գլո-
խոյն՝ չոռվմայ քահանայապետին հետ միա-
սին:

Հ. Ուսուցանող Եկեղեցին կրնայ սիստիւ:

Պ. Ոչ երբեք. հաւատաքի և բարի վարուց
կանոններու մէջ միշտ անսխալ է՝ թէ մէկ-
տեղ ժողոված ըլլայ և թէ ցրուած:

Հ. Ինչո՞ւ անսխալ պիտի ըլլայ Եկեղե-
ցին:

Պ. Վասն զի Քրիստոս խօստացաւ՝ որ
դրուեթ դժոխոց Եկեղեցւոյ պիտի չյաղթեն,
ու ինքն Եկեղեցւոյ հետ պիտի ըլլայ միենա-
ի կատարած աշխարհի, ու չոգին սուրբ ա-
մէն ձմարտութիւն Եկեղեցւոյն պիտի սոր-
վեցընէ:

Հ. Պիշտք է որ ամէն հաւատացեալք Ե-
կեղեցւոյ վճառը հնագանդին:

Պ. Համակեր էք. վասն զի Յիսուս ըստ
առաքելոց. Որ ձեզ յսէ՝ իմձ յսէ, և որ զձեզ
անարգի զիս անարգէ: Եւ որ ոչ յսէ Եկեղեց-
ւոյն եղիցի իրեն զերանուն և զմարսաշոր:

Հ. Բաւական չէ որ Սուրբ Գիրքը մեզի հա-
ւաքի կանոն ըլլայ:

Պ. Զէ. վասն զի մէկմը որ շատերը ոչ
կրնան կարգալ և ոչ կրնան հասկընալ. մէկ
մ'ալ՝ որ Ուսուցանող Եկեղեցին միայն սուրբ

Գիրքը մեզի կը ցուցընէ ու անոր իմաստը
կրնայ բացատրել:

Հ. Ինչո՞ւ սմէն հաւատացեալք Սուրբ
Գրքին իմաստները բացատրելու իշխանու-
թին չունին:

Պ. Վասն զի կրնան սխալի, ու մէկը
մէկ կերպով կը բացատրէ, ու միւսը ուրիշ
կերպով. ինչպէս որ հերետիկոսաց մէջ կը
հանդիպի, և այսպէս հաւատքը մէկ չկրնար
ըլլալ:

Հ. Եկեղեցին հաւատքի նոր վճիռ մ'որ
տալու ըլլայ, կամ հերետիկոսութիւն մը գա-
տապարտելու ըլլայ, հաւատքի նոր յաւե-
րւած մը ըրած չըլլար:

Պ. Զէ. Հապա միայն ինչ որ միշտ հա-
ւատացեր է կը բացատէ կամ կը հաստա-
տէ, և կը գատապարտէ զանոնք որ նոր բան
մը կ'ուզեն մտցնել:

ԺԱ.

Հանգանակին իններորդ, տասմերորդ,
մետասմերորդ ու երկոտասամերորդ
մասը.

Հ. Հաղորդուրիւն սրբոցն ի՞նչ է:

Պ. Ամենայն հաւատացելոց Եկեղեցոյ մէջ
եղած պատարագաց, աղօթից ու բարեգոր-
ծութիւններուն մասնակից ըլլայն է:

Հ. Հաղորդութիւն սրբոցն աշխարհիս վրայ
եղած հաւատացելոց վրայ միայն կը հաս-
կըցուի:

Պ. Զէ. Հապա արքայութեան մէջ եղած
սրբոց վրայ ալ և քաւարանի հոգւոց վրայ
ալ. որովհետեւ բոլորը մէկէն գրիստոսի Ե-
կեղեցի կ'ըսուին. աշխարհիս վրայ Զինուո-
րեալ կ'ըսուի, երկինքը Յաղթական, ու քա-
ւարանի մէջ Վշտակիր:

Հ. Երկնքի սուրբերուն հետ ի՞նչ հաղոր-
դութիւն կրնանք ունենալ:

Պ. Այս՝ որ մենք իրենց աղօթքը կ'ընենք,
իրենք ալ մեզի համար բարեխօս կ'ըլլան:

Հ. Քաւարանի հոգւոց հետ ի՞նչ հաղոր-
դութիւն կրնանք ունենալ:

Պ. Այն՝ որ մեր ըրած աղօթքով, բարե-
գործութիւններով ու պատարագներով իրենց
օգնութեան կը հասնինք:

Հ. Ատոյդ է, թէ քաւարան կայ, ու մենք
ալ այն աեզի հոգւոց օգնութիւն կրնանք ը-
նել:

Պ. Հրամեր էք. ու հաւատքի մասն է,
ու Եկեղեցին միշտ մեռելոց համար աղօթք
ըրած է:

Հ. Վաղ մը, ուր կ'երթան անոնք՝ որ թէ-
պէտ Աստուծոյ շնորհաց մէջ կը մեռնին,
բայց իրենց մեղաց համեմատ պատիժը դեռ
քաշած չըլլարով՝ հոն կը քաշեն ու կը մաք-
րուին:

Հ. Ի՞նչ է բողոքիւն մեղաց:

Պ. Բաել է որ Եկեղեցին Գրիստոսէ իշ-
խանութիւն առած է որ սմէն մեզք կրնայ
թողուլ:

Հ. Եկեղեցւոյ մէջ թողութիւն մեղաց ի՞նչ-
պէս կ'ըլլայ:

Պ. Սուրբ խորհուրդներով՝ որ Քրիստոսի
արդիւնքը մեղի կը մերձեցընեն:

Հ. Յարուրիւն մարտնոց ի՞նչ ըսել է:

Պ. Ըսել է որ աշխարհին եռքը ամէն
մեռած մարդիկներու հոգին մարմույն հետ
պիտի միանայ, որ Քրիստոսի առջև դատաս-
տանի ելլեն:

Հ. Ինչ մարմին որ հիմա ունինք, անո՞վ
յարութիւն պիտի առնենք:

Պ. Հրամեր էք:

Հ. Յարութիւն մարմոց ի՞նչո՞ւ պիտի ըլ-
լայ:

Պ. Որպէս զի մարմինն որ արդարոց ա-
ռաքինութեանցը ու մեղաւորաց ախտերուն
հազորդ եղեր է, անոյն վարձուցն ալ կամ
պատժոցը մասնակից ըլլայ:

Հ. Ուրեմն ամէնքը նոր կերարով յարու-
թիւն պիտի շառնե՞ն:

Պ. Զէ. արդարք նոյն մարմով պիտի
յարութիւն առնեն, բայց անկրական ու փա-
ռաւոր. մեղաւորք ալ նոյն մարմով, բայց
պժգափի ու յաւիտեան այրուելու դատապար-
տուած:

Հ. Ի՞նչպէս կրնան կենդանանալ անոնք,
որ գաղանները կերեր են, կամ մոխիր են
դարձեր:

Պ. Աստուծոյ ամենակարողութեան աւելի
դժուար չէ մոխիրներէ մեր մարմինը շինել,
քան թէ ոչընչէ բոլոր աշխարհ ստեղծել:

Հ. Յարութիւն մարմոց ու դատաստա-
նին օրին ե՞րբ պիտի ըլլայ:

Պ. Մարդ չկայ որ այդ բանը գիտնայ.
բայց Տէրն մեր ըստաւ, որ երբոր աշխարհիս
վրայ հաւատաքը տկարանայ, ու անիրաւու-
թիւնը շատնայ, այն ատենը՝ մարդկանց
շկարծած ժամանակը՝ պիտի գայ:

Հ. Ի՞նչ կը նշանակէ յաշխունական կեանք:

Պ. Կը նշանակէ, թէ անոնք որ Օստու-
ծոյ շնորհաց մէջ կը մեռնին՝ յաւիտեան
երանելի կեանք մը պիտի վայելեն:

Հ. Մեղաւորք ալ յաւիտեան կենդանի
պիտի շմա՞ն:

Պ. Մասն պիտի. բայց կեանքերնին յա-
ւիտեան տանձանքով պիտի ըլլայ. անոր հա-
մար մանաւանդ յաւիտենական մահ կ'ըսուի:

ԺԲ

Յոյս, Յոյսոյ դեմ մեղեր. Աղօրք.

Հ. Յոյս ի՞նչ է:

Պ. Աստուծոյ պարգևն է, որով վստա-
հութեամբ կը յուսանք, թէ Աստուծած մեղի
պիտի պարգևէ յաւիտենական կեանք, ու
յաւիտենական կենաց արժանի ըլլալու մի-
ջոցները:

Հ. Մեր յոյսն ի՞նչ բանի վրայ հաստա-
տուած պիտի ըլլայ:

Պ. Աստուծոյ բարութեան, ամենակարո-
ւում. Վ. Արտ. Յեկարուս

զութեան, ու անսուտ խոստմանցը վրայ, ու
Յիսուսի արդեանցը վրայ:

Հ. Ինչո՞ւ համար կ'ըսես, թէ յաւիտեա-
նական կեանքը Աստուծմէ պիտի յաւսանք,
բայց արժանի ալ պիտի ըլլանք:

Պ. Վասն զի յաւիտեանական կեանք վարձք
մըն է, որուն արժանի կ'ըլլանք Յիսուսի
արդեանքը մեզի մերձեցնելով այն միջոցնե-
րով, զոր ինքը հաստատեր է:

Հ. Որո՞նք են այս միջոցները:

Պ. Ազօթք, խորհուրդք Եկեղեցւոյ, և բա-
րեգործութիւնք:

Հ. Յուսոյ դէմ մեղքերն որո՞նք են:

Պ. Յուսահասութիւնն և յանդգնութիւնն:

Հ. Յուսահասութիւնն ի՞նչ է:

Պ. Մեղք մըն է, որով որ մարդ Աստու-
ծոյ բարութեան վրայէն վստահութիւնը կը
կորանցնէ և կը կարծէ որ իր մեղաց թո-
ղութիւն պիտի չգտնայ, ու չկարենայ պիտի
յաղթել վրկութեան հասնելու դժուարու-
թիւններուն:

Հ. Յանդգնութիւնն ի՞նչ է:

Պ. Մեղք մըն է, որով մարդ միաբը կը
դնէ, թէ առանց բարեգործութեան՝ փրկու-
թեան կրնայ հասնիլ, և օրէ օր կը ձգէ
մեղքէ ետ կենալը:

Հ. Աստուծոյ դատաստանին վախը յու-
սոյ դէմ չէ:

Պ. Զէ. մանաւանդ թէ յուսոյ պէս ա-
ռաքինութիւն մըն է. Աստուծոյ վախը հար-
կաւոր է մեղքէ զգուշանալու համար. իսկ

եթէ թշուառութեամբ մեղք գործենք, հար-
կաւոր է յոյսը՝ թողութիւն գտնալու համար:

Հ. Մեզի պէտք եղած չնորհքներն ընդու-
նելու համար աւելի ազգու միջոցն ո՞րն է:

Պ. Ազօթքն է:

Հ. Ազօթքն ի՞նչ է:

Պ. Միտքը առ Աստուծած վերցընել, մեզի
պէտք եղած բաները խնդրելու համար:

Հ. Ազօթքն Աստուծոյ հրաման է թէ
խրստ:

Պ. Աստուծոյ հրաման է. վասն զի Աս-
տուծած մեզի հարկաւոր եղած բաները աղօթ-
քի հետ կապած է:

Հ. Բայց որովհետեւ Աստուծած բոլոր մեզի
հարկաւոր եղած բաները զիտէ, ուրեմն խըն-
դրել ի՞նչ պէտք է:

Պ. Ինքն այսպէս կ'ուզէ, որպէս զի մենք
աղօթքով զինքը փառաւորենք, և մեր տը-
կարութիւնը խմանանք, և թէ իրեն օկնա-
կանութեանը կարօտ ենք:

Հ. Ազօթքին պառուզն ի՞նչ է:

Պ. Աստուծմէ ամէն բան աղօթքով կ'ըն-
դունինք. վասն զի Յիսուս խոստացաւ մեզի,
թէ ի՞նչ որ իր անուամբ խնդրենք, կ'ըն-
դունինք:

Հ. Հապա ի՞նչո՞ւ շատերն աղօթք կ'ընեն
ու իրենց խնդրեքը չեն ընդունիր:

Պ. Վասն զի ի՞նչ որ պէտք է զայն չեն
խնդրեր, կամ ինչպէս որ պէտք է այնպէս
չեն խնդրեր:

Հ. Ե՞րբ պէտք է աղօթք ընել:

Պ. Աստնաւորապէս առաւօտը և իրիկունը, ու զանց առնելը քրիստոնէի անվայել բան է:

Հ. Ի՞նչ բանի համար պէտք է առաւօտը աղօթք ընել:

Պ. Աստուծոյ շնորհակալ ըլլալու համար, որ զմեղ ատեղծեր ու մինչև այն օրը պահերէ է, և խնդրելու համար՝ որ նոյն օրը սրբութեամբ անցընենք:

Հ. Իրիկունը ի՞նչ բանի համար պէտք է աղօթք ընել:

Պ. Նոյն օրուան մէջ Աստուծոյ մեղի ըրած երախտեացը շնորհակալ ըլլալու համար, մեր մեղացը թողութիւն խնդրելու, ու գիշերը ամէն վտանդէ զմեղ պահելու համար:

ԺԳ

Տէրութեական Աղօրք, և առաջին, երկրորդ ու երրորդ խնդրուածներ.

Հ. Ար Աստուծմէ ընելու խնդիրները ի՞նչ բանի մէջ համառօտաւած է:

Պ. Հայր մերին մէջը, որ Տէրութեական Աղօթք կ'ըստի:

Հ. Ի՞նչո՞ւ Տէրութեական Աղօթք կ'ըստի:

Պ. Վասն զի այս աղօթքը ի՞նքն Յիսուս մեղի սորվեցուց, անոր համար ամէն աղօթքէ գերազանց է:

Հ. Բերնուց գիտէս այս աղօթքը:

Պ. Հրամեր էք. և ամէն քրիստոնեայ պէտք է զիտնայ և շատ անգամ ըսէ:

Հ. Ըսէ տեսնեմ:

Պ. Հայր մեր որ յերկինս ես.

1. Սուրբ եղիցի անուն քո.

2. Եղիցի արքայութիւն քո.

3. Եղիցին կամք քո՝ որպէս յերկինս և յերկրի:

4. Զհաց մեր հանապազորդ տուր մեղ այսօր.

5. Եւ թող մեղ զպարտիս մեր, որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց.

6. Եւ մի տանիր զմեղ ի փորձութիւն.

7. Այլ փրկեա զմեղ ի չարէ. զի քո է արքայութիւն և զօրութիւն և փառք յաւետեանս. ամէն:

Հ. Ի՞նչո՞ւ համար կ'ըսես Հայր մեր որ յերկինս ես:

Պ. Որպէս զի ցուցընենք, թէ ի՞նչ յարգութեամբ ու վստահութեամբ որդիքը այնպիսի հօր մը առջև պիտի ելլեն, որ քան զամենայն հայր մեծ ու բարի է:

Հ. Ի՞նչո՞ւ զԱստուած Հայր կը կոչես:

Պ. Վասն զի ի՞նքը մեր արարիչն է. և դարձեալ՝ վասն զի Յիսուսի իր միածին Որշուոյն արգեամբքն իրեն որդեգիր եղանք:

Հ. Ի՞նչո՞ւ կ'ըսես Հայր մեր, և ոչ հայր իմ:

Պ. Որպէս զի ցըցնենք, թէ Աստուած մեր ամենուս հայրն է, և մենք իրալու եղբայրներ, ու պէտք է որ զիրար եղբօր պէս սիրենք, ու չէ թէ միայն մեղի համար, հա-

պա ուրիշներուն հստար ալ պէտք է աղօթք
ընենք:

Հ. Ինչո՞ւ կ'ըսես զր յերկինս ես, երբոր
Աստուած ամէն տեղ է:

Պ. Վասն զի գլխաւորապէս Աստուած
երկինքը կը թագաւորէ, և մեր ժառանգուշ
թիւնն ու հայրենիքը երկինքն է, որուն միշտ
պիտի փափաթինք:

Հ. Առցրի եղիցի անուն քո ըսելով Աս-
տուածմէ ի՞նչ կը խնդրես:

Պ. Կը խնդրեմ որ ամենայն արարածք
զԱստուած ճանչնան. փառաւորեն ու Աս-
տուածոյ ծառայեն:

Հ. Ինչո՞ւ այս խնդրուածքը ամէն խընդ-
րուածքէ առաջ կ'ընեն:

Պ. Վասն զի Աստուածոյ որդի ըլլալով՝
ուրիշ բան այնափ պիտի չխնդրենք, որչոփ
որ զԱստուած հայր մեր ամէնքը փառաւո-
րեն, ու ամէնքն իրեն ծառայեն:

Հ. Անոնք որ իրենց մեղքերով ու չար
օրինակներով կը նախատեն զԱստուած, ի՞նչ
կ'ընեն:

Պ. Այս աղօթքով իրենք զիրենք կը դա-
տապարան, և բերնով ըսածնին իրենց վար-
քով սուս կը հանեն:

Հ. Այս խօսքով Եկեցի արքայուշին քո
ի՞նչ կը խնդրենք:

Պ. Կը խնդրենք որ Աստուած մեղաց թա-
գաւորութիւնը կործանէ, ու իր չնորդքովը
ինքը մեր սրտին մէջ թագաւորէ, և զինզ
շուտով երկնային թագաւորութեան արժա-
նի ընէ:

Հ. Ի՞նչ կը խնդրենք այս խօսքովս Եղի-
շին կամք բո որպէս յերկինս և յերկրի:

Պ. Կը խնդրենք որ մեր կամքը այնպէս
Աստուածոյ կամացը հպատակ ըլլայ, որ այն
կերպով իր կամքը կատարենք՝ ինչպէս որ
սուրբերն երկինքը կը կատարեն:

Հ. Ո՞րայն Աստուածոյ հրամանները կատա-
րելով Աստուածոյ կամքը կը կատարենք:

Պ. Այնպէս կամքերնիս Աստուածոյ կամա-
ցը հպատակ պիտի ըլլայ, որ համբերու-
թեամբ քաշենք ամէն նեղութիւն ալ որ մե-
զի պիկէ:

ԺԴ

Չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ու հօրմե-
րորդ խնդրուածները.

Հ. Ի՞նչ կը խնդրենք այս խնդրուածովս
Զնաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:

Պ. Կը խնդրենք Աստուածմէ որ մեզի պէտք
եղած հոգեսոր ու ժամանակաւոր օգնութիւնն-
երը պարզեց:

Հ. Աստուածմէ ի՞նչ հոգեսոր օգնութիւններ
կը խնդրենք:

Պ. Իրեն չնորդքը, իրեն աստուածային
խօսքը, ու սուրբ խորհուրդները, և մաս-
նաւորապէս սուրբ Հաղորդութիւնը:

Հ. Ի՞նչ ժամանակաւոր օգնութիւններ կը
խնդրենք:

Պ. Կերակուր, զգեստ, ու ինչ որ մեր
կեանքը պահելու հարկաւոր է:

Հ. Ուրեմն օրինաւոր է աշխարհիս բարիքները Աստուծմէ խնդրելը:

Պ. Հրամեր էք. միայն թէ այնպէս խընդրենք՝ որ մեր փրկութեան վաս չըերեն, որ ամէն բանէ վեր պիտի սեպենք:

Հ. Ինչո՞ւ հաց միայն կ'ըսենք, որ ամէն ուտելու բաներուն մէջ աւելի հասարակն է:

Պ. Վասն զի պէտք չէ որ փափուկ ու աւելորդ բաներ խնդրենք, այլ հարկաւորովը դոհ ըլլանք:

Հ. Ինչո՞ւ կ'ըսենք հանապազորդ, ու այսօր:

Պ. Որպէս զի ցուցընենք, թէ պէտք է որ ամէն օր Աստուծոյ աղօթք ընենք, ու գալիքը Աստուծոյ մեր Հօրը բարութեանը թռունք:

Հ. Աստուծած կ'արգիւէ որ գալիքը չմտածենք:

Պ. Զէ. բայց կ'արգիւէ որ չըլլայ թէ հոգ ընելով ու իրեն նախախնամութեանը չվստահելով մտածենք:

Հ. Ի՞նչ ըսել է թող մեզ զպարտիս մեր:

Պ. Ըսել է թէ մարդ պիտի զինքը անմեր չսեպէ. հապա ամէնքս ալ մինչեւ ցմահ Աստուծոյ աղօթքութեանը պիտի վասահինք:

Հ. Ինչո՞ւ կ'աւելցընենք Որպէս և մեր բողոքը մերոց պարտապահաց:

Պ. Վասն զի Աստուծած կերպով մը խօսք տուեր է, թէ որոնք որ իրենց թշնամեաց կը ներեն, Աստուծած անոնց թողութիւն կուտայ, ուստի եթէ մենք ուրիշներուն չներենք:

պարապ բան է Աստուծմէ թողութիւն խընդրելը:

Հ. Ի՞նչ կը խնդրենք այս խօսքերովս Միտանիր զմեզ ի փորձութեանց զէմկենալու համար մեզի օգնէ. վասն զի միշտ փորձութեան մէջ կը ձգեն զմեզ աշխարհ, ստանայ ու մեր մարմինը:

Հ. Ուրեմն խնդրենք այն չէ որ փորձութիւն չբաշենք:

Պ. Զէ. վասն զի մեր Փրկիչը փորձութիւն քաշելէն ետքը, թոյլ կու տայ որ մենք ալ փորձութիւն քաշենք, որպէս զի մեր հաստատութիւնը երեան գայ, ու արթուն կենանք:

Հ. Այս խօսքս Միտանիր զմեզ, չի ցուցըներ, թէ փորձութեանց պատճառն Աստուծած է:

Պ. Զէ. հապա միայն կը ցուցընէ, թէ ինքը թոյլ կու տայ. բայց ոչ երբէք կը թողութիւն մեր կրցածէն աւելի փորձութիւն քաշենք:

Հ. Անոնք որ կարծելով թէ փորձութեան կրնան յաղթել, ու առանց հարկաւորութեան զիրենք փորձութեան մէջ կը ձգեն, կրնան վստահութեամբ այս աղօթքը ընել, յուստալով որ Աստուծած իրենց աղօթքը լուէ:

Պ. Զէ. Վասն զի գործով իրենց յանդրգնութիւնը կը ցուցընեն, ուստի շատ անդամ այնպիսիները փորձութենէ կը յաղթուին:

Հ. Ի՞նչ խնդրենք կ'ընենք այս խօսքերովս Այլ փրկեա զմեզ ի չարէ:

Պ. Կ. ինդրենք որ Աստուած պահէ զմեզ
այն ամեն հոգեսոր ու մարմնաւոր շարէ, որ
մեր հոգւոյն փրկութեանը վիսա կրնայ հաս-
ցընել:

Հ. Ինչո՞ւ ընդհանրապէս ի չարէ կ'ըսենք,
ու մասնաւորապէս ինչ շարէ է չենք ըսեր:

Պ. Վասն զի այն որ մեղի շար կ'երեի,
ինչպէս հիւանդութիւն, աղքատութիւն, և
այլն, շատ անգամ մեղի բարիք է. անոր
համար կը խնդրենք Աստուածմէ որ պահէ
զմեղ այն շարէն, որ իրաւցընէ մեղի վիսա-
սկար է:

Հ. Ի՞նչ ըսել է Զի քո և արքայուրիւն և
զօրուրիւն և փառք յաշխեանս. ամեն:

Պ. Ըսել է, թէ ինքն է մեր ամենակարող
թագաւորը և իրեն միայն կը վայելէ յաւի-
տենական փառք: Եւ ամեն ըսելով, որ և
դիցի ըսել է, կը հասաւատենք մեր ամենայն
խնդիրքները:

ԺԵ

Ողջունատրուրիւն Հրեշտակային.

Հ. Հայր մերէն ետքը ո՞ր աղօթքը շատ
անգամ պէտք է ընենք:

Պ. Ողջոյն քեզ Մարիամը, որ Ողջունա-
տրութիւն Հրեշտակային կ'ըսուի: Ու սուրբ
Աստուածածնին կը մասուցանենք, զինքը
պատուելու ու իր բարեխօսութիւնը խնդրե-
լու համար:

Հ. Բաէ որ աեսնեմ:

Պ. Ողջոյն քեզ Մարիամ, մի շնորհօք, Տէր
ընդ քեզ. օրէնեալ ես դու ի կանայս, և
օրէնեալ է պառւզ որովայնի քո Յիսուս:
Արբուձի Մարիամ, մայր Աստուածոյ, բարե-
խօսեալ վասն մեր մեղաւորացս այժմ, և ի
ժամու մահուան մերոյ. ամէն:

Հ. Այս աղօթքն ո՞վ է շարագրեր:

Պ. Գարրիէլ հրեշտակապետն, որբուհի
Եղիսաբեթ ու Եկեղեցին:

Հ. Գարրիէլ հրեշտակապետն ո՞ր խօսքերն
է զուրցեր:

Պ. Այս խօսքերս. Ուրախ լեր բերկրեալդ.
Տիր լնել քեզ, զի զտեր շնորհս յԱստուածոյ,
ու այս խօսքերէս շարագրուած է Ողջոյնին
առաջի մասն. Ողջոյն քեզ Մարիամ, մի շնոր-
հօք, Տիր լնել քեզ:

Հ. Եղիսաբեթ ո՞ր մասն ըսաւ:

Պ. Օրնենեալ ևս դու ի կանայս, և օրէ-
նեալ է պտող որովայնի քո:

Հ. Եղիսաբեթ ո՞վ էր:

Պ. Յովհաննու Մկրտչին մայրը ու սուրբ
Աստուածածնայ ազգականն:

Հ. Յովհաննէս Մկրտչին ո՞վ էր:

Պ. Քրիստոսի կարապետը, որ ծնանելէն
առաջ սուրբ Աստուածածնայ այցելութեամ-
բը սորբցաւ:

Հ. Եկեղեցին Ողջոյնին ո՞ր մասը շարա-
գրեց:

Պ. Սրբունի Մարիամ, մայր Աստուածոյ,
բարեխօսեալ վասն մեր մեղաւորացս այժմ, և
ի ժամու մահուան մերոյ. ամէն:

Հ. Ինչու սուրբ Աստուածածնայ ի շնորհօք կ'ըսենք:

Պ. Վասն զի միշտ Աստուծոյ սիրելի եղաւ, ու միշտ մեծամեծ առաքինութիւններով զարդարուած էր, և ոչ երբէք պղտիկ մեղք մ'ալ գործեց:

Հ. Սուրբ Գիրք ուրիշ սուրբերուն համար ալ շըներ, թէ լի էին շնորհօք:

Պ. Հրամեր էք. բայց որովհետև սուրբ Աստուածածին ամէն սուրբերէն աւելի մեծ պատուոյ հասաւ Յիսուսի մայր ըլլալովը, անոր համար ամենէն ալ աւելի շնորհք առնելու արժանի եղաւ:

Հ. Սուրբ Աստուածածին սկզբնական մեղք ունեցաւ:

Պ. Ոչ. սուրբ Աստուածածին սկզբնական մեղք չունեցաւ, այլ անարատ յղացաւ: Եւ այս վարդապետութիւնս Եկեղեցին ընդհանրական ժողովով հաւատքի մաս վճռեց, յամին 1854:

Հ. Ի՞նչ ըսել է Տէր ընդ ընդ:

Պ. Ըսել է թէ սուրբ Աստուածածնայ սիրառ ու ամէն փափաքները բոլորին մասնաւոր կերպով մը Աստուծոյ նուիրուած են:

Հ. Ի՞նչ ըսել է Օրհնեալ ես դու ի կանայ:

Պ. Ըսել է որ սուրբ Աստուածածին այնպիսի շնորհք մ'ունեցաւ, զոր ոչ ոք ունեցեր է, որ կոյս ու մայր ըլլայ. անոր համար արժան է որ ամէն մարդիկ իրեն երանի տան:

Հ. Ինչու կ'ըսենք Օրհնեալ ի պառադ որոշայնի քո:

Պ. Որպէս զի ցուցընենք, թէ սուրբ Աստուածածին ալ գործակից եղեր է Մարգեղութեան մեծ խորհրդոյն. և ինչպէս որ Յիսուս օրէնեալ է ու ամէն բանէ վեր, այնպէս ալ սուրբ Աստուածածին ամէն արարածներէն վեր է:

Հ. Ինչու համար աւելցուցեր է Եկեղեցին Սրբութի Մարիամ, մայր Աստուծոյ, բարեխուսա վասի մեր մեղաշորացս այժմ:

Պ. Որպէս զի սուրբ Աստուածածնայ սըրբութեան մեծութիւնը խմացընէ, և թէ իրեն զօրաւոր բարեխօսութեամբն ինչ շնորհքի որ կարուաթիւն ունինք, ինքը իր Որդիէն կրնայ ընդունիլ:

Հ. Ինչու համար կ'ըսենք ի ժամոց մահուան մերոյ:

Պ. Որպէս զի սուրբ Աստուածածնայ բարեխօսութեամբ բարի մահ ունենանք, որ ամէն շնորհքէն աւելի մեծ է:

Հ. Աստուածածնայ Վերափոխման տօննինչ է:

Պ. Այն օրուան յիշատակն է, որ սուրբ Աստուածածին մեռնելէն եսև յարութիւն առաւ, ու հոգւով ու մարմնով երկինք փոխազրուեցաւ. ինչպէս որ ընդհանուր Եկեղեցւոյ աւանդութիւնն է:

ԺԶ

Պաշտօն կուսին Մարիամու.

Հ. Ի՞նչ սովորութիւն է որ քրիստոնէից երկիրը օրն երեք անգամ մասնաւոր կերպով մը զանգակ կը զարնեն:

Պ. Որպէս զի իմանանք, թէ մեր փրկութեան վտանգներու ու թշնամիներու մէջ պէտք է որ շատ անգամ սուրբ Աստուածածնայ հզօր բարեխօսութեան գիմենք:

Հ. Զի՞ վայելեր որ սուրբ Աստուածածնայ իրքեւ մայր Աստուծոյ ուրիշ սուրբերէն զատ մասնաւոր պաշտօն մը մասուցանենք:

Պ. Հրամեր էք. արժան է որ Յիսուսէն ետքը՝ ամէն հրեշտակներէն ու ամէն սուրբերէն աւելի սուրբ Աստուածածինը պատուանք, զոր Եկեղեցին Գերծառայութիւն կը կոչէ:

Հ. Նոյնպէս պէտք չէ որ մասնաւոր մէր ու վստահութիւն մը ունենանք սուրբ Աստուածածնայ վրայ:

Պ. Հրամեր էք. վասն զի ոչ միայն մայր Աստուծոյ է, հասաւ մեզի ալ մայր չնորհաց է:

Հ. Ի՞նչպէս սուրբ Աստուածածին մեզի մայր չնորհաց է:

Պ. Վասն զի Որդին Աստուծոյ մարդ ըլլալով զինզ իրեն եղբայրադիր ըրաւ. ուրիշն սուրբ Աստուածածնայ ալ որդիքներն եղանք:

Հ. Այս բանս ո՞վ մեզի սորվեցուցեր է:

Պ. Յիսուս, որ խաչին վրայ Յովհաննու աւետարանչին ըսելով՝ ամենուս ըսաւ, թէ Անա մայր քո, ու ցուցուց սուրբ Աստուածածինը: Եւ այսպէս մեզի սորվեցուց, թէ ինչ որդիքական մեծարանք ու սէր պէտք է ունենանք սուրբ Աստուածածնայ վրայ:

ԺԷ

Մէր Աստուծոյ, սէր ընկերին և սէր անձին.

Հ. Աւրն ի՞նչ է:

Պ. Առաքինութիւն մըն է զոր Հոգին սուրբ մէր սիրալ կը հեղու, որով զԱստուած վասն Աստուծոյ ամէն բանէ վեր կը սիրենք, և մէր ընկերն իրքեւ մէր անձը կը սիրենք Աստուծոյ սիրոյն համար:

Հ. Ի՞նչ է սէրն Աստուծոյ վասն Աստուծոյ:

Պ. Է զԱստուած սիրել չէ թէ այն ամենայն բարեաց համար՝ զոր մեզի ըլլեր է և դեռ պիտի ընէ, հապա վասն զի ինքնարժանի է մէր սիրոյն իր անհուն կատարելութեանց համար:

Հ. ԶԱստուած ամէն բանէ վեր սիրելն ի՞նչ է:

Պ. Մէր ազգականներէն ու բարեկամներէն վեր ու մէր անձէն ալ աւելի զԱստուած սիրել, ու պատրաստ ըլլալ՝ իրեն դէմ բան մը չընելու համար ամէն չարչարանք քաշել, մինչեւ մեռնիլ ալ աչք առնուլ:

Հ. Ի՞նչ նշանով կրնանք խմանալ թէ արքեօք զԱստուած ամէն բանէ վեր կը սիրե՞նք թէ չէ:

Պ. Թէ որ իրեն պատուիրանները լուս պահենք:

Հ. Աստուծոյ սէրը միւս պատուիրաններէն ու առաքինութիւններէն տարբէր է:

Պ. Համեր էք. զատ առաքինութիւն է, որուն երբեմ երբեմ բերնով ալ խոստովանութիւնը պիտի ընենք:

Հ. Քանի՞ անգամ Աստուծոյ սիրոյն խոստովանութիւն պէտք է ընենք:

Պ. Եկեղեցին թիւ որոշած չէ. բայց Աստուծոյ սէրը ամէն առաքինութենէն վեր ըլլարմի՞ պէտք է որ շատ անգամ այդ խոստովանութիւնն ընենք:

Հ. Բայ տեսնեմ, թէ ի՞նչ դիպուածներու մէջ Աստուծոյ սիրոյն խոստովանութիւնը պէտք է ընել:

Պ. Երբ մտքերնիս կը բացուի ու զԱստուծոյ կը սկսինք ճանշալ ու մահուան վտանգի մէջ, երբեմ երբեմ ուրիշ ինչ և իցէ ատեն:

Հ. Սիրոյն երկրորդ պատուիրանն ո՞րն է:

Պ. Սիրել զընկերն:

Հ. Ընկեր ըսերով ի՞նչ կը հասկընաս:

Պ. Չէ թէ միայն իմ ազգականներս ու բարեկամներս, հապա ամէն մարդիկ, իմ թշնամիներս ալ:

Հ. Եթէ ամէն մարդիկ սիրենք ու մարդ մը միայն չսիրենք՝ սիրոյն պատուիրանը կատարած կ'ըլլա՞նք:

Պ. Չէ. վասն զի սէրն ընդհանուր առաջինութիւն է, ու ամէն մարդու վրայ պիտի ապածուի:

Հ. Օրինակով մը այդ բանը բացատրէ:

Պ. Եթէ մէկը հաւատքին մէկ մասին միայն չհաւատար, ու միւս բարը մասերուն կը հաւատայ, հաւատք չունենար. նոյնպէս եթէ պատուիրան մը չպահէր, չկրնար այնպիսին Աստուծոյ սէրը ունենալ:

Հ. Բայց ի՞նչպէս կրնայ ըլլալ որ թշնամիներն ալ սիրենք:

Պ. Վասն զի Գրիսոսս այնպէս հրամայեց. և որպէս ամենք որ մեղքով իրեն թշնամի էինք, ու ինքը մեղի համար մեռաւ, կ'ուզէ որ մենք ալ ուրիշները այնպէս սիրենք՝ ինչպէս որ ինքը զինզ սիրեց:

Հ. Սզգականնիս ու բարեկամնիս ուրիշներէն աւելի կրնա՞նք սիրել:

Պ. Հրամեր էք. սիրոյն կարգն ալ այդ է:

Հ. Ի՞նչ պատճառի համար մեր ընկերը պիտի սիրենք:

Պ. Աստուծոյ համար, ու մեզի նման Աստուծոյ պատկերը ըլլարուն համար, ու Յիսուսի արթնովը գնուած ըլլարուն համար: Այս պատճառներուն համար պէտք է որ մեր սէրը ընեդհանուրը ըլլայ:

Հ. Եթէ մէկն իր ընկերը անոր համար սիրէ՝ որ իրեն ախորդելի է կամ իրեն բարեր կ'ընէ, սիրոյ պատուիրանը կը կատարէ՞ թէ չէ:

Պ. Զէ. այդ սէրը բնական սէր է. ու
մեր փրկութեանը համար օգուտ մը չունի:
Հ. Ինչո՞ւ այս տեսակ սէրը փրկութեան
համար օգուտ չունի:

Պ. Վասն զի այն բանին համար Աստուած
Երկինքը վարձք կու տայ՝ որ իրեն սիրոյն
համար կ'ընենք:

Հ. Ընկերնիս ի՞նչպէս պիտի սիրենք:

Պ. Մէր անձին պէս:

Հ. Եթէ Աստուած կ'ուզէ որ ընկերնիս
մեր անձին պէս սիրենք, ուրեմն կ'ուզէ^շ որ
մենք զմեզ ալ սիրենք:

Պ. Հրամեր էք. և կարգաւորեալ սէրը կը
պահանջէ որ մենք զմեզ ուրիշէն առաջ սիր
ենք:

Հ. Մէնք զմեզ ի՞նչ կերպով պիտի սիր
ենք:

Պ. Աստուծոյ համար և ըստ Աստուծոյ.
զվասւորապէս մեղքէ հեռու կենալով, որ
մեր ստոյգ վեասն է. և մեր փրկութեանը
հոգ ունենալով, որ մեր ձշմարիտ բարիքն է:

Հ. Մէնք զմեզ ի՞նչպէս ուրիշէն առաջ
պիտի սիրենք:

Պ. Ուրիշի հաճոյից կամ մարդկայիններաւ
ման համար ամեննեին շար գործ մը չընե-
լով, ու մեր պարտուց դէմ բան չընելով:

Հ. Այն որ իր հոգւոյն վեասովը աշխար-
հային զուտրաւութեան ետեւ կ'ըլլայ ինք զինք
կը սիրէ:

Պ. Զէ. մանաւոնդ թէ ինքն իրեն մեւ
ծագոյն թշնամին է:

Հ. Այս անկարգ սէրը ի՞նչ կ'ըլլուի:

Պ. Անձնասիրութիւն:

Հ. Այն որ ընկերոյնը մոլութիւններուն ու
կրիցը գործակից կ'ըլլայ՝ կը սիրէ իր ըն-
կերը:

Պ. Զէ. մանաւոնդ թէ կ'ատէ. որովհե-
տեւ անոր գատաւպարտութեանը գործակից
կ'ըլլայ:

Հ. Ուրիշն մեր ու ընկերոյնը սիրոյն նպա-
տակն ի՞նչ պիտի ըլլայ:

Պ. Մէր ու այլոց փրկութիւնը:

Հ. Ընկերախրութեան ի՞նչ ընդհանուր կա-
նոն կայ:

Պ. Այս երկու կանոնները. նախ՝ այն զոր
չենք ուզեր որ ուրիշները մեզի ընեն, մենք
ուրիշ չընենք: Երկրորդ՝ այն բարիքն զոր
կ'ուզենք որ ուրիշները ըստ Աստուծոյ ընեն
մեզի, մենք ալ իրենց ընենք:

ԺԲ

Պատուիրանը Աստուծոյ, և առաջին պա-
տուիրան.

Հ. Առ Աստուած, առ ընկերն և առ անձն
ունենալու սիրոյն պարտքերը ի՞նչ բանով կը
սորվինք:

Պ. Աստուծոյ պատուիրաններովը:

Հ. Աստուծոյ պատուիրանները քանի՛ են:

Պ. Տասն են. անոր համար Տասնարաննեայ
պատուիրանք կ'ըսուին:

Հ. Այս պատուիրանները Աստուած Էրբ
տուեր է մարգուն:

Պ. Մովսէս մարգարէին ձեռքալ՝ խրայե-
րացւոց Եղիպատուէն ելլալէն յիսուն օր Ետքը:
Յիսուս ալ նոյն պատուիրանները տեսու-
րանին մէջ հարսատեց:

Հ. Ճի՞ն օրինաց մէջ այն օրն ի՞նչ կ'ը-
սուէր:

Պ. Ունտեկաստէ, նոյն օրն է որ Հոգին
սուրբ իջաւ Առաքելոց վրայ՝ նոյն պատուի-
րանները կատարելագործելու և հաւատացե-
րաց սիրոբ սպաւորելու համար:

Հ. Մովսէսէն առաջ այդ պատուիրաննե-
րը պահէրու պարագ չկա՞ր:

Պ. Հրամակեր էք, կար, վասն զի բնական
օրինաց բացարարութիւնն են, որ ուզիլ բա-
նը ամէն մարգու տուն կու աայ, այնպէս
որ հէթանուններն ալ պէտք է որ պահէին:

Հ. Բոէ տամար պատուիրաններն որ տես-
նեմ:

Պ. 1 Ես եմ տէր Աստուած քո, մի ու-
նիցիս այլ Աստուած առաջի իմ:

2 Մի առնուցուս զանուն Աստուածոյ քո
ընդունային:

3 Յիշեա զօր շաբաթուն սրբել զնա:

4 Պատուեա զհայր քո և զմայր, զի եր-
կայնակեաց լինիցիս ի վերայ երկրի:

5 Մի սպանաններ:

6 Մի շնար:

7 Մի գողանար:

8 Մի սուտ վկայեր զընկերէ քումիմէ:

9 Մի ցանկար կնոջ ընկերի քո:

10 Եւ մի ամենայնի որ նորս է:

Հ. Այս խօսքերը ի՞նչ կը նշանակեն. Ես
և ամ տէր Աստուած քո:

Պ. Կը նշանակեն, թէ ինչ պատճառի հա-
մար Աստուածոյ պատուիրանները պիտի պա-
հենք:

Հ. Ի՞նչ պատճառի համար պիտի պահենք:

Պ. Նախ՝ արգարութեան համար, վասն
զի Աստուած է պատուիրեր, որ մեր արա-
րիչն ու տէրն է: Երկրորդ՝ Երափառագիտու-
թեան համար, որ զմեզ փրկեր ու սատա-
նայի գերութենէն խալակեր է:

Հ. Ի՞նչ ըսել է. Մի ունիցիս այլ Աս-
տուած առաջի իմ:

Պ. Բսել է որ պիտի հաւատանք որ Աս-
տուած մէկ է, զոր պիտի պատուենք ու
պաշտենք, և ուրիշ բան պիտի չպաշտենք:

Հ. Աստուածային պաշտօնը ի՞նչ յարգու-
թիւն պիտի սննենայ:

Պ. Պիտի ըլլայ ներքին ու արտաքին:

Հ. Ինչո՞ւ ներքին ալ պիտի ըլլայ. ար-
տաքինը բաւական չէ:

Պ. Վասն զի Աստուած հոգի ըլլալով՝
կուզէ որ զինքը հոգւով ու ձմերտութեամբ
պաշտենք:

Հ. Ինչո՞ւ համար արտաքին ալ պիտի ըլ-
լայ:

Պ. Վասն զի մարդը հոգւով ու մարմնով
բազարուած ըլլալով՝ պէտք է որ հոգին ալ
մարմինն ալ Աստուածոյ նուիրէ, ու պէտք է

որ զԱստուած ուրիշներուն տռչեն ալ փառաւորէ:

Հ. Աստուած այս պատուիրանով ի՞նչ կ'արդիիէ:

Պ. Կասապաշտութիւն, կախարդութիւն, աւելորդապաշտութիւն, կեղծաւորութիւն, ու ինչ որ Աստուծոյ պաշտաման գէմ մեղքը ըլլայ:

Հ. Կասապաշտութիւնն ի՞նչ է:

Պ. Աստուծոյ պաշտօնը ինչ և իցէ արաւուածոյ մատուցանեին է:

Հ. Կախարդութիւնն ի՞նչ է:

Պ. Սատանային ձեռքով հրաշք մը ընել ուզելու վարպետութիւնը. ինչպէս՝ ըլլակիք բաները գուշակել:

Հ. Աւելորդապաշտութիւնն ի՞նչ է:

Պ. Փուձ բաներու վրայ յայսը դնել. ինչպէս երազի հաւատալ, կախարդներու գուշակութիւններու մաֆկ ընել, և այլն:

Հ. Կեղծաւորութիւնն ի՞նչ է:

Պ. Մորութիւն մըն է, որ արտաքուստ առաւածպաշտութիւն կը ցուցընէ, ու սիրաը բոլորովին դատարկ է երկիւզածութենէ:

ՃԹ.

Առաջին պատուիրան և պաշտօն սրբոց.

Հ. Առաջին պատուիրանը պահելու կողմանէ բաւական է որ մէկը միայն Աստուծոյ հաւատայ, պաշտէ:

Պ. Պէտք է որ սիրէ ալ զԱստուած, ու այս պատուիրանը ամէն պատուիրանէն աւելի մեծն է:

Հ. ԶԱստուած ի՞նչպէս պիտի սիրենք:

Պ. Այս բանը Յիսուս մեզի այս խօսքովս սորվեցաց : Ոիրենցւ գտէր Աստուած քոյ յանենայն սրտէ բուժմէն, յանենայն գորուրենէն բուժմէն և յանենայն մտաց քոց : Բայց այսպիսի սէր արքայութեան մէջ կատարեալ կ'անենանք :

Հ. Ինչո՞ւ համար ուրեմն Յիսուս այսպէս պատուիրեց :

Պ. Որպէս զի գիտանք, թէ միշտ պիտի չանանք Աստուծոյ սէրը մեր սրտին մէջ աւելցընել, ու մատծենք թէ որչափ որ ալ զԱստուած սիրենք, միշտ իրեն արժանաւութենէն պակաս կը սիրենք :

Հ. Ինչ պաշտօն որ սուրբ Աստուածածնայ ու սրբոց կ'ընծայենք Աստուծոյ պաշտամանը գէմ չէ:

Պ. Զէ, վասն զի սուրբ Աստուածածինն ու սուրբերը չէ թէ իրբե զԱստուած կը պատուենք, այլ իրբե բարեկամք Աստուծոյ. և այսպէս սրբոց պաշտօնն ալ Աստուծոյ կը նուիրուի :

Հ. Ենորհք ընդունելու համար սուրբերը բարեխօս բոնելը Յիսուսի բարեխօսութեանը գէմ չէ:

Պ. Զէ, վասն զի կ'ազաշենք որ սուրբերը բարեխօս ըլլան մեզի համար, որ Յիսուսի արդեմբքը Աստուծոյ շնորհացը արժանի ըլլանք :

Հ. Արբոց մասունքը պէտք է պատուել:
Պ. Հրամեր էք. որովհետև սուրբերուն
մարմինը չոգոյն սրբոյ տաճարն եղեր են,
ու ետքը իրենց փառաւոր հոգոյն հետ պիտ
միանան, անոր համար պատուայ արժա-
նի են:

Հ. Արբոց պատկերներուն ու արձաննե-
րուն ալ պէտք է պատիւ տալ:

Պ. Հրամեր էք. սուրբերուն յիշատակին
համար:

Հ. Երբոր Յիսուսի, կամ սուրբ Աստված
ծածնայ, կամ սրբոց պատկերը կամ ար-
ձանը կը պատուենք սկին կամ փայտը կամ
նկարն է որ կը պատուենք:

Պ. Զէ. Հապա Յիսուս, կամ սուրբերն
որ երկինք են, և այն պատկերը անոնց յի-
շատակը մեր միաքը կը բերէ:

Հ. Բայց Աստուածաշունչին մէջ արդիստ
է, թէ Մի առնիցեք ձեզ ձեռագործս կամ
դրօշեար:

Պ. Բայց մենք չէ թէ պատկերը կամ ար-
ձանը կը պաշտենք. Հապա ամենայն պա-
տիւը անոր կ'ընծայենք, որ այն պատկերը
կամ արձանը մեր միաքը կը բերէ:

Ի

Ասութոյ երկրորդ պատուիրանը.

Հ. Ասութոծ այս խօսքերովս Մի առնու-
ցու զանուն Ասութոյ յոն ընդունայն, ի՞նչ
կը հրամայէ, ու ի՞նչ կ'արգելու:

Պ. Կը հրամայէ իր սուրբ անունը պա-
տուել, և կ'արգելու որ չպղծուի:

Հ. Ասութոյ սուրբ անունը ի՞նչպէս կըր-
նանք պատուել:

Պ. Միշտ յիշելու տակն պատուալ յիշե-
լով, և մեր կարօսութեան ատեն վասահու-
թեամբ առ նու զիմելով:

Հ. Ասութոյ սուրբ անունը ի՞նչպէս կը
պղծուի:

Պ. Անէծքով, հայհոյութեամբ ու երգու-
մով:

Հ. Անէ մեղքը է Ասութոյ սուրբ անունը
հայհոյելը:

Պ. Հրամեր էք. մեծ մեղքերէն մէկն է,
զոր մարգիկ ար կը պատմեն: Գալրիոց սուրբ
Լուգոմիկոս թագանուորը հրաման հանեց որ
հայհոյիշներուն լեզուն ծակծրկն:

Հ. Միայն Ասութոյ անունը հայհոյելը
մեծ մեղք է:

Պ. Արբոց անունն ալ ու սրբազնն բա-
ներն ալ արհամարհութեամբ յիշելը մեծ
մեղք է:

Հ. Երգումն ի՞նչ է:

Պ. ԶԱՍՈՒԹՈԾ ՀՅԱՊՐԱՎՈՒԹԵԱՆ Ու ՓՈԵԱ
ՇԵԼ:

Հ. Պարապ տեղը երգումը ընելն ի՞նչ է:

Պ. Առանց հարկաւորութեան ու փուձ
բանի համար երգումը լնել:

Հ. Թոյլ արտևո՞ծ է երգեմն երգումը ընելլը:

Պ. Հրամեր էք. միայն թէ երգումը ըԱայ
խելքով, արգարաւոթեամբ ու ձմարիա:

Հ. Խելքով երդումն ի՞նչ է:

Պ. Հարկաւոր գիտուածի երդումը ընել.
զոր օրինակ եթէ եկեղեցական կամ աշխարհական իշխան մը պահանջելու ըլլայ որ երդումը ընենք:

Հ. Արդարութեամբ երդումն ի՞նչ է:

Պ. Ոչ երբէք երդումը ընել՝ մեղք մը ըսնելու համար, կամ այնպիսի բանի՝ որ մեր ընկերոջը վնասակար է:

Հ. Ճամարիս երդումն ի՞նչ է:

Պ. Պէտք չէ երբէք երդումը ընել այն բառն վրայ, զոր չենք գիտեր որ արդեօք իւրաւ է թէ չէ:

Հ. Եթէ մէկը գէշ բան մը ընելու, զոր օրինակ մէկի մը վրէժ առնելու համար, երդումը ընէ, պարտական է երդումը կատարել:

Պ. Ամենեին չէ. այնպիսին երդումը ընելովը՝ կը մեղանչէ, ու երդումը կատարելովը առելի կը մեղանչէ:

Հ. Ուխտն ի՞նչ է:

Պ. Աստուծոյ եղած խստմունք մըն է, լաւագոյն բարի մը ընելու համար:

Հ. Եթէ մէկը ուխտ ընէ, պարտական է կատարելու:

Պ. Հասմեր էք. ու առելի լու է ամենեին ուխտ չընել, քանի թէ ուխտ ընել ու կատարել, անոր համար ուխտ մը ըրբած խելացի մարդիկներու պէտք է խորհուրդ հարցընել:

Հ. Եթէ մէկն ուխտ ըրբած ըլլայ ու իւ-

րաւացի պատճառի մը համար չկարենայ ուխտը կատարել, ի՞նչ պիտի ընէ:

Պ. Անոնցմէ որ իշխանութիւն ունին պէտք է անօրինումն խնդրէ, կամ խնդրէ որ ուխտը ուրիշ բանի փախեն:

Ի Ա.

Երրորդ պատուիրանը.

Հ. Բնական օրէնքն, որ ուրիշ պատուիրանները կը հրամայէ, կը հրամայէ երրորդ պատուիրանն ալ, որ է Զօր շաբարուն սրբել:

Պ. Բնական օրէնքը կը հրամայէ որ քանի մը օր Սատուծոյ նուիրենք. բայց թէ որ օր, այն չորսշեր:

Հ. Աստուծած ինչո՞ւ չըէից հրամայեց որ շաբաթ օրը սուրբ պաշեն:

Պ. Արարշամբեան յիշատակին համար, որ վեց օրուան մէջ Աստուծած ամէն բան ստեղծելին ենքը զաղղրեցաւ, զոր Աստուծածաշնչը չանդիսաւ տեսան կը կոչէ:

Հ. Քրիստոնեայք շաբաթ օրուան տեղինչո՞ւ կիրակին սուրբ կը պաշեն:

Պ. Քրիստոսի յարութեան ու Հոգևոյն սրբոյ գալատեան յիշատակին համար Աստուծալք այնպէս հրամայեցին. վասն զի երկու բանն ալ կիրակի օր հանդիպեցան:

Հ. Կիրակի բառը ի՞նչ կը նշանակէ:

Պ. Յունաց լեզուով Տէրունական, կամ օր տեսան:

Հ. Կիրամկի օրը ի՞նչպէս պէտք է սուրբ պահէլ:

Պ. Նախ՝ ծառայական գործերէ զգուշաւ նարով, և երկրորդ՝ հոգեսր գործեր ընելով:

Հ. Ի՞նչ հոգեսր գործ պէտք է ընել:

Պ. Եկեղեցին կը հրամայէ որ քրիստոնեայք կիրակի օր պատարագ տեսնեն, և եթէ չտեսնեն՝ մահուչտի կը մեղանչէն, ու կը յարգորէ որ ժամերգութեան ալ ներփայ ըւլան, ու քրորազ բնեն:

Հ. Եկեղեցւոյ մէջ ի՞նչպէս պէտք է կենալ:

Պ. Ամենայն յարգութեամբ, լուսութեամբ ու չերմեսանդութեամբ:

Հ. Եկեղեցւոյ մէջ յարգութիւն չընելը մէջ մէլք է:

Պ. Հրամեր էք, ու հաւատի թեթեւութեան նշան է. մանաւանդ որ Քրիստոս սուրբ Հաղորդութեան խորհրդավը հոն ներկայ է:

ԻԲ

Չորրորդ պատուիրամբ.

Հ. Պատուեա զձայր քո և զմայր ըսելով Աստուած ի՞նչ կը հրամայէ:

Պ. Կը հրամայէ որ որդիք իրենց հայրն ու մայրը սիրեն ու պատուեն, հնազանդին ու օգնութիւն ընեն իրենց:

Հ. Ո՞ր բանի մէջ ծնողաց պէտք է հնաշ զանդի:

Պ. Ամէն բանի մէջ՝ երբոր Աստուածոյ հրամանին զէմ բան մը չէ: Եթէ մեր ծնողաց ազածը Աստուածոյ ուզածին զէմ ըլլայ, Աստուածոյ պէտք է հնազանդինք և ոչ իրենց:

Հ. Ե՞րբ ու ի՞նչպէս պէտք է ծնողաց օգնութիւն ընել:

Պ. Ի՞նչ պէտք որ ունենան՝ թէ հոգեսր եղեր է, թէ ժամանակաւոր, ու որչափ որ ձեռքերնէս գայ. մանաւանդ իրենց ծերութեան ատեն: Եւ այս պատուիրանս լու պաշողներուն Աստուած այս աշխարհիան մէջ ալ իր օրհնութիւնը կու տայ՝ լսելով. Զի երկայնակեաց լինիցին ի վերայ երկրի:

Հ. Պէտք է ջանան որդիք որ իրենց ծնողացը օրհնութեանը արժանի ըլլան:

Պ. Հրամեր էք, ու պէտք է շատ զգուշան որ անշահ գործերով անոնց անձքը շատնուն:

Հ. Այս պատուիրանը ծնողաց վրայ ալ պարտք մը կը զնէ՞:

Պ. Հրամեր էք, պէտք է որ իրենց զաւակները սիրեն, անոնց կենացը հարկաւոր բաները հոգան, մանաւանդ իրենց վիճակին յարմար գաստիարակութիւն տան, ու անոնց բարի օրինակ ըլլան:

Հ. Այս պատուիրանը ծնողաց վրայօք միայն կ'իմացաւի:

Պ. Զէ. ուրիշ մեր ազգականաց ալ կ'երթայ. վասն զի զանձնաք ալ պէտք է սիրենք ու յարգենք, և մասնաւորապէս եկեղեցական ու աշխարհական մեծաւորները:

Հ. Եկեղեցական մեծաւորներու ի՞նչ
պարտք կ'ունենանք այս պատուիրանիս ու-
ժավը:

Պ. Պէտք է որ սրբազան Պապը, եպիս-
կոպոսները և ուրիշ եկեղեցականները պա-
տուենք, ու հոգեոր բաներու մէջ իրենց
հնագանդինք:

Հ. Աշխարհական մեծաւորներու ի՞նչ
պարտք կ'ունենանք այս պատուիրանիս ու-
ժավը:

Պ. Թագաւորները ու իշխանները յարգել,
ու քաղաքական և ժամանակաւոր բաներու
մէջ իրենց հնագանդինք:

Հ. Ո՞ր բանի մէջ եկեղեցական կամ աշ-
խարհական մեծաւորներու օգներու պարտք
ունինք:

Պ. Տէրութեան օգտին համար թագաւո-
րին առողջը հաւասարմաւթեամբ վճարելով,
ու Եկեղեցւոյ հրամայած սասանորդը:

Հ. Այս պատուիրանը աշակերտաց ու ծա-
ռայից վրայ ալ պարտք մը կը դնէ:

Պ. Հրամեր էք. կը հրամայէ աշակերտաց
ու ծառայից, որ իրենց վարպետը ու տէրը
յարգեն, և ամէն կերպով հնագանդին անոնց
ինչ բաներուն պարտքն որ Աստուած անոնց
յանձներ է:

Հ. Մեծաւորներն ալ իրենց հպատակնե-
րուն պարտք մը ունին:

Պ. Հրամեր էք. պէտք է որ իրենց աս-
տիճանին, ու իրենց պատուոյն յարմար ի-
րենց հպատակաց վրայ հոգ ունինան:

ի՞.

Հինգերորդ ու վեցերորդ պատուիրան.

Հ. Մի՛ սպանաներ լսելով ի՞նչ կը հստ-
կըցուի:

Պ. Այս կը հստկըցուի, որ ոչ ոք իր ըն-
կերպջը կենացը վիստ մը կընայ ընել. ուրիշ
բան է թէ որ թագաւորի կամ իշխանի օ-
րինաւոր հրամանաւը ըլլայ:

Հ. Թէ որ մէկը ուրիշի կենացը վիստ ը-
նելու միայն փափաքի, մեղք կը սեպուի:

Պ. Թէ որ մէկը փափաքի և ուզէ զու-
րիշը սպաննել, թէ և չկարենայ ալ սպան-
նել՝ միշտ Աստուածոյ առջե մարդասպան կը
սեպուի:

Հ. Կրնայ մէկն ինք զինքը սպաննել, որ-
պէս զի մէծ նեղութենէ մը խալսի:

Պ. Ոչ երբէք. վասն զի մէր կեանքը Աս-
տուածոյ ձեռքն է, մենք մէր կենացը աէր
շենք:

Հ. Այս պատուիրանը միայն մարդասպա-
նութիւնը կ'արգիւէ:

Պ. Զէ. հապա կ'արգիւէ ասելութիւն,
վրէժինդրութիւն, ու մէր ընկերոջը ինչ և
իցէ անիրաւութիւն ընելը:

Հ. Զար մարդիկ ասելը օրինաւոր չէ:

Պ. Զէ. իրենց ախտերը պիտի ատենք,
բայց զիրենք պիտի սիրենք:

Հ. Այս պատուիրանը ընկերոջը միայն
մարմնոյն վնասելը կ'արգիլէ:

Պ. Զէ. Հապա հոգւոյն կենացն ալ վեա-
սելը կ'արգիլէ, որ չըլլայ թէ չար օրինակով
կամ գայթակութեամբ մեղքի մէջ ձգենք
մեր ընկերը:

Հ. Գայթակութիւնն ի՞նչ է:

Պ. Այնպիսի խօսք մը կամ գործ մը, որ
մեր ընկերը կրնայ մեղքի մէջ ձգել:

Հ. Մի շնար ըսելով Աստուած ի՞նչ կ'ար-
դիլէ:

Պ. Ընդդէմ մաքրութեան եղած ամէն
գործ կ'արգիլէ, թէ արտաքին և թէ ներքին
մուաց հաւանութեամբ: Ու այս պատուիրա-
նիս գէմ եղած ամէն մեղք ծանր է:

Հ. Մաքրութեան գէմ գործերը ու մտա-
ծութիւնները միայն արգիլուած են:

Պ. Արգիլուած են նաև մաքրութեան ա-
ռաքինութեանը գէմ մեղքի գրգռող խօս-
քեր, երգեր ու զրգերը: Եւ այս տեսակ մեղ-
քը Աստուածոյ շատ տեսլի է, որ շատ ան-
գամ այս աշխարհիս մէջ ալ սոսկալի պա-
տուհաններով պատժեր է:

Հ. Այս մեղքին գէմ ի՞նչ գեղ կայ:

Պ. Ազօթք, ուռը խորհրդոց մերձենալ,
պահք, և ուրիշ մարմնոյ մահացուցումներ, և
յառթից փախչիլ:

Հ. Մէջք է կամաւորապէս ինք զինքը մեր-
ձաւոր առթի մէջ զնելը, զոր օրինակ վնա-
սակար ընկերութեան մէջ մտնելով, թէպէտ
և մէկը փորձութեան ալ գէմ կենայ:

Պ. Հրամեր էք. վասն զի յանդգնութիւն
ու յանձնապաստանութիւնն ալ մեղք է:

Հ. Եթէ մէկը անխորչելի առթի մը մէջ
գտնուի, ի՞նչ պիտի ընէ:

Պ. Խելացի հոգեսոր հօր սիրաը բանայ,
զգայարանացը վրայ, մանաւանդ աշացը վր-
այ արթուն կենայ. ու շատ անգամ աղօթք
ընէ ու սուրբ խորհրդոց մերձենայ:

ԻԴ

Եօրներորդ և ոչրերորդ պատուիրան.

Հ. Մի գողանար ըսելով Աստուած ի՞նչ
կ'արգիլէ:

Պ. Ընկերոջը ունեցածին ամենելին վնաս
մը չհասցընել:

Հ. Քանի՞ կերպով այս պատուիրանիս գէմ
մեղք կրնայ ըլլալ:

Պ. Շատ կերպով. բայց գլխաւորապէս
յափշտակութեամբ, գողութեամբ, վաշխով
և ուրիշ անիրաւութեամբք:

Հ. Գողցած բանը մըշափ պիտի ըլլայ, որ
մտհուշափ մեղք ըլլայ:

Պ. Այս բանն պարագաներէն կը կախուի.
վասն զի աղքատէ մը քիչ մը բան գողնալը
այնշափ ծանր մեղք է, ի՞նչպէս որ մեծատու-
նէն մէկը շատ բան գողնար:

Հ. Մէկն որ ընկերոջմէն բան գողնայ կամ
ընկերոջը վնաս չհասցընէ, ի՞նչ պարտք կ'ու-
նենայ:

Պ. Պէտք է որ գողցած բանը ետ գոլրձընէ, ու ըրած վնասին ճարը գտնայ:

Հ. Եթէ մէկն ուրիշին բանը գտնայ ի՞նչ պիտի ընէ:

Պ. Տէրը փնտոէ, ու ախրջը տայ. ու թէ որ մեռած է, անոր ժառանգներուն:

Հ. Եթէ բաւական ատեն տէրը փնտուելին եակն չգտնուի, ի՞նչ պէտք է ընել:

Պ. Ապահովն է, գտած բանը աղքատներուն տալ:

Հ. Այս պատուիրանը չգտնամ միայն կը հրամայէ:

Պ. Կը հրամայէ նաև, որ մարդ իր ու նեցածէն կրցածին չափ իր կարօտ ընկերոջն ալ տայ. և այս կ'ըսուի պատուիրան ողորմածութեան:

Հ. Ուրեմն աղքատաց ողորմութիւն ընելը միայն խրատ չէ:

Պ. Զէ. հապա պատուիրան ալ է, որով Աստուած կը հրամայէ իրարու օգնել:

Հ. Մի սուս վկայեր ըսելով Աստուած ի՞նչ կ'արգիլէ:

Պ. Այս պատուիրանով կ'արգիլէ որ մեր ընկերոջ անուանը վնաս չհսուցընենք:

Հ. Մէր ընկերոջ անուանը ի՞նչպէս վնաս կը հասցընենք:

Պ. Զրպարտութեամբ ու չարախօսութեամբ:

Հ. Զրպարտութիւնն ի՞նչ է:

Պ. Ընկերոջ վրայ այնպիսի յանցանք ձը գել՝ զոր չէ ըրած:

Հ. Ընկերը զրպարտողն ի՞նչ պարտք ունի:

Պ. Անոր վրայ բասածը ետ առնել, և եւ զոծ վնասին ճար ընել:

Հ. Չ. Չարախօսութիւնն ի՞նչ է:

Պ. Եվրօրը ըրած չար գործը չգիտցող ներուն յայտնել, որոնք պարտք ալ շունին այնպիսի գործի մը ճար մը գտնար:

Հ. Կրնայի օրինաւոր ըլլալ երբեմն եղբօրը ըրած չար գործը յայտնելը:

Պ. Հրամեր էք. երբոր հետեանքը վասնա գաւոր ըլլայ: Քրիստոս կը հրամայէ որ Եւ կեղեցւոյն ըսուի, այս ինքն անոնց՝ որոնց որ պարտին է ճարը գտնել:

Հ. Այս պատուիրանովս Աստուած ուրիշ ի՞նչ կ'արգիլէ:

Պ. Կ'արգիլէ ոչ միայն այնպիսի սուս շըսէլ, որ մեր եղբօրը վնաս մը կրնայ բերել, հապա նաև խօսակցութեան մէջ ամեն նեին բերնէն ձշմարտութեան դէմ խօսք չը հանել:

ԻԵ

Իններորդ և տասներորդ պատուիրան.

Հ. Մի ցանկար կնոչ ընկերի քո ըսելով Աստուած ի՞նչ բան կ'արգիլէ:

Պ. Աստուած վեցերորդ պատուիրանովը մաքրութեան դէմ զործերը արգիլէն եւ տե, այս պատուիրանովս ալ կ'արգիլէ որ մէկը և ոչ փափաք ունենայ մաքրութեան դէմ մեղքի:

Հ. Հապա այս խօսքովս ի՞նչ կ'արդիլէ .
Եւ ամենայնի որ նորա է :

Պ. Եղինակն այս պատուիրանովս ալ կ'ար-
դիլէ որ մեր ընկերոջ բանը գողնալը և ոչ
մոքէ պիտի անցընենք . որ չգողնան ալ եօթ-
ներորդ պատուիրանով արդիլած է Աստուած :

Հ. Արդիլած է որ ուրիշի ամենեին մէկ
բանին չփափաքինք :

Պ. Կրնանք ուրիշի բանը առնելու փա-
փաքիլ, միայն թէ օրինաւոր կերպով ըլլայ .
զոր օրինակ եթէ գնել ուզենք . բայց ապօ-
րինաւոր կերպով ունենալու փափագիլը՝ ա-
մենայն կերպով արդիլած է :

Հ. Ինչո՞ւ համար Աստուած մասնաւոր
կերպով իրեն զրած պատուիրանացը դէմ
փափաքն ալ ու մտածութիւնն ալ կ'արգելու :

Պ. Վասն զի գործը փափաքէ ու մտածու-
թենէ առաջ կու գայ. և եթէ մէկը մեղան-
չական մտածութեանց դէմ կենայ՝ մեղքի մէջ
շինկնար :

Հ. Հապա ինչո՞ւ մարդկային օրէնքները
մարդու գործը միայն կ'արգելուն ու կը պատ-
ժեն և ոչ երբէք մտածութիւնը :

Պ. Վասն զի մարդիկ զրաէն միայն կը
տեսնեն . բայց որովհետեւ Աստուած ամէն
ներքին բանն ալ կը տեսնէ, կ'ուզէ որ մեր
հոգին ալ, սիրան ալ իր աչքին առջելը մտ-
քուր ըլլայ :

Հ. Աստուածոյ պատուիրանացը դէմ ամէն
մտածութիւն մեղք է :

Պ. Հրամեր էք . միայն եթէ ուզելով եր-

կար կենանք մտածենք ու զուարձութիւն մը
զգանք, բայց եթէ մտքերնէս զուրս վանտենք
ու դէմ կենանք, մեզի վարձքի պատճառ կ'ըլ-
րայ :

Հ. Ոովսրաբար գէշ մտածութիւններ ու
չար ցանկութիւններ ի՞նչ բանէ առաջ կու գան :

Պ. Ծուլութիւնէ ու գտատարկութիւնէ . ա-
նոր համար ծուլութիւնը մայր ախտից կը
զուրցուի :

Հ. Ինչո՞ւ գտատարկութիւնէն մոլութիւններ
առաջ կու գան :

Պ. Վասն զի մարդկային սիրտն այնպէս
ապականած է, որ միշտ գէպ ի չարը կը
յօժարի, եթէ օգտակար ու բարի բաներու
չզբաղի :

Հ. Գէշ մտածութիւններու և չար ցանկու-
թիւններու դէմ ազգու դեղն ո՞րն է :

Պ. Գիսաւորներէն մէկը՝ ժամանակը աղէկ
բանի գործածելն է :

ԻԶ

Եկեղեցւոյ առաջին, երկրորդ և երրորդ պա-
տուիրանները .

Հ. Աստուածոյ պատուիրաններէն զատ ու-
րիշ պատուիրաններ ալ կա՞ն :

Պ. Հրամեր էք . Եկեղեցւոյ պատուիրան-
ները :

Հ. Եկեղեցւոյ պատուիրաններն ալ պա-
շելու պարտք կա՞ն :

Պ. Հրամեր էք. վասն զի Աստուած որ
մեր հայրն է, սուրբ Եկեղեցին ալ մեր մայրն
է, որուն պիտի հնագանդինք:

Հ. Եկեղեցւոյ պատուիրաններն որո՞նք են:

Պ. Մասնաւոր պատուիրաններ շատ կան.
բայց աննացմէ զատ՝ զիսաւոր զիանալիքը
այս չորսն են, զոր սամենայն հաւատացեալը
պարտական են պահելու:

1 Յաւուրու կիւրակէից և տօնից տեսանել
զպասարագ:

2 Խոստովանիլ գոնէ մի անգամ ի տար-
ւո՞ն:

3 Հարորդիլ ի Զատկի յարութեան Տեսոն:

4 Պահէլ զպահս և գծոմապահս հրամա-
յեալս:

Հ. Առաջին պատուիրանն ի՞նչպէս պէտք
է պահէլ:

Պ. Կիրակի ու տօն օրեր ամբողջ պատու-
րագ մը տեսնել. ու չէ թէ միայն մարմնով
պատարագին ներկայ ըլլալ, հապա մտաղու-
թեամբ ու չերմեռանդութեամբ տեսնել:

Հ. Պատարագը ամբողջ սեպուելու համար
մը մտախն պէտք է դանուիլ:

Պ. Գոնէ Պուրբ Աստուածէն կամ Աւետա-
րանէն մինչեւ Օրհնեալ եղերուք. բայց ան-
հոգութեամբ ամբողջ պատարագին չգտնուիլ
շատ մեզազրելի է:

Հ. Թէ որ մէկը կամւորապէս միաքը
ցրուած կենայ պատարագին տանելը, պա-
տարագ տեսած կը սեպուի:

Պ. Չէ. ու աւելի յանցուոր կ'ըլլայ՝ եթէ

խօսակցութիւն ընէ, ու անսպարկեշտութեամբ
կենայ:

Հ. Գոնէ երբեմն քարոզ ու հոգեսոր կըր-
թութիւններ տակու պարտք կո՞յ:

Պ. Հրամեր էք. վասն զի եթէ մէկն իր
պարաքերը սորվելու վայթ չունենայ, այն-
պիսոյն տգիսաւթիւնը մեզազրելի է:

Հ. Եկեղեցին երկրորդ պատուիրանով ի՞նչ
կը հրամայի:

Պ. Կը հրամայէ, որ հաւատացեալք գոնէ
տարին անգամ մը ապաշխարութեան խոր-
հըրգոյն մերձենան:

Հ. Այս պարաքը մարգուս մը ասարիքէն կը
սկսի:

Պ. Երբոր բանավարութիւնը բացուի:

Հ. Ուրիշ գիպուածի մէջ ալ խօստովա-
նոնք ըլլալու պարաք կո՞յ:

Պ. Հրամեր էք. եթէ մէկը սրբութիւն
պիտի տանէ, ու մահացու մեզքի խղճմանք
ունենայ, պէտք է խօստովանի. նոյնպէս մա-
չուան վասնպի մէջ ալ պէտք է խօստովանի:

Հ. Կատարեալ զզնոմն ընելը բաւական չէ:

Պ. Չէ. վասն զի Եկեղեցին վճռեր է, որ
առանց խօստովանելու՝ սրբութիւն չառնու
մէկը, եթէ մահացու մեզքի խղճմանք ու-
նի, թէպէս զզնացած ալ ըլլայ:

Հ. Եկեղեցին երկրորդ պատուիրանով ի՞նչ
կը հրամայի:

Պ. Ամէն շափաշա հաւատացերոց պարաք
կը գնէ, որ տարին գոնէ մի անգամ Զատ-
կին սրբութիւն տանեն:

Հ. Զատկին օրը պէտք է սրբութիւն առնել:
Պ. Զէ. Ծաղկազարդէն մինչև հոր կիրակի
կրնայ ըլլալ. քահանայ քիչ եղած տեղը՝ ա-
ռելի երկայն կրնայ ըլլալ այս միջոցը:

Հ. Յէ որ մէկը այս որոշեալ միջոցին սըր-
բութիւն չկարենայ առնել, ապաս կ'ըլլայ որ
ուրիշ առնեն չառնէ:

Պ. Զէ. Նոյն առաւան մէջ երբոր կարե-
նայ, պէտք է որ մէկին սրբութիւն առնէ:

Հ. Սրբութիւն առնելու պարագը միայն
Զատկին է:

Պ. Զէ. մահուան առենը յետին թոշակն
ու առնելը պարագ է:

Հ. Տարին մի անգամ միայն խոստովա-
նանք ըլլալը ու սրբութիւն առնելը բաւա-
րուն է:

Պ. Եկեղեցոյ պատուիրանը կատարելու
համար բաւական է, բայց պակասութիւնները
ուղղելու ու առաքինութեան մէջ առաջ եր-
թարու համար բաւական չէ:

Հ. Ուրեմն Եկեղեցին ինչու աարին մի
անգամ միայն պարագ է գրեթ:

Պ. Մի անգամ միայն պարագ գնելովը կը
ցուցընէ Եկեղեցին թէ որչափ կը փափաքի
որ սաէպ մերձենանք այս սուրբ խորհրդոց:

Հ. Սրբապիղ խոստովանութեամբ ու հա-
զորդութեամբ մարդ այս իր պարագը կա-
սարած կ'ըլլայ:

Պ. Զէ. մահուանդ՝ թէ որ մէկը այսպիսի
սուկալի մեզքի մէջ ինկնայ, մէկէն պիտի
չանայ որ նորէն խոստովանի, ու չերմեռան-
դութեամբ սրբութիւն առնէ:

ԻԵ

Եկեղեցոյ ջորտորդ պատուիրանով ի՞նչ
կը հրամայէ:

Հ. Եկեղեցին չորրորդ պատուիրանով ի՞նչ
կը հրամայէ:

Պ. Կը հրամայէ որ ամէն չորեքշաբթի և
ուրբաթ ու ուրիշ հրամայեալ պահքի օրեր
մասկէն ու կթեղէն չուտուի:

Հ. Ո՞ր տարիքէն պահք պահելու պարագը
կը սկսի:

Պ. Եթէ տղայ մը եօթը տարին անցնի,
պահք պահելու պարագը կը սկսի:

Հ. Ծոմապահութիւնն ի՞նչ է:

Պ. Արգիլուած կերակուրներէն հեռու կե-
նալէն զամ, օրը մի անգամ միայն կերա-
կուր առել:

Հ. Մեծ պահքը ո՞րն է:

Պ. Զատկին սուած քառասուն օրուան
պահքը:

Հ. Մեծ պահքը ով է հասասաեր:

Պ. Առաքեալք հրամայեթ են Յիսուսի
տեամն մերոյ քառասուն օրուան պահքին
յիշասակը պահելու համար, և Զատկի տօնին
ու հաղորդութեան պարասատուելու համար:

Հ. Ի՞նչ կը նշանակէ մեծ պահոց սկիզբը
մոխիր առնելը:

Պ. Որպէս զի բաւ մը հասկընանք թէ այն
օրերը սպաշխարութեան օրեր են, ու մա-
հուան մտածութեամբ մենք զմեզ յորդորենք
բաւ սպաշխարութիւն բնելու:

Հ. Ծոմապահութեան պարտին որ տարի ի-
քէն կը սկսի:

Պ. Եկեղեցին հաստատեր է որ քանի ու
մէկ տարութին ետքը սկսի ծոմապահութեան
պարտը:

Հ. Վէկը եկեղեցական մեծաւորներու հրա-
մանաւ կրնայ պահքէ կամ ծոմէ ազատ ըլլալ:

Պ. Հրամեր էք. միայն թէ օրինաւոր ու
հաստատուն պատճառ ունենայ ազատ ըլլա-
լու համար. թէ ոչ՝ սուս պատճառներով մարդ
Աստուծոյ առջև ազատ շըլլար:

Հ. Եթէ մէկն օրինաւոր պատճառաւ պահ-
քէ կամ ծոմապահութինէն ազատ ըլլայ, սորին
ինչ պէտք է ընէ:

Պ. Պէտք է որ պահքին ու ծոմապահու-
թեան տեղը պարմութիւն և ուրիշ բարեգոր-
ծութիւններ ու մահացուցմունք ընէ:

Ի՞՞

Խորհուրդ Եկեղեցայ.

Հ. Խորհուրդն ի՞նչ է:

Պ. Արտաքին ու զգալի նշան մը, որ ներ-
քին ու անզգալի շնորհք կը բերէ:

Հ. Խորհուրդը ինչո՞ւ արտաքին ու զգալի
նշան մը պիտի ըլլայ:

Պ. Վասն զի մարդը հոգիէ ու մարմինէ
բաղկացած ըլլալով՝ Աստուծած կ'ուզէ որ՝
շնորհքն որ անտեսանելի է, այնպիսի նշա-
նով մը մեր հոգւայն ազգէ, որ մարմինը ըգ-
դայալունաց տակը ինկնայ:

Հ. Արտաքին նշանն ո՞րն է:

Պ. Նիշրն է ու ձեւն է: Արտաքին խոր-
հքութին նիւթ կ'ըսուի ջուրը. խոկ ձեւ կ'ը-
սուի այն խօսքերն՝ զոր մկրտողը կը դուրցէ:

Հ. Խորհուրդները միշտ մեր հոգւայն վրայ
շնորհք կ'ազգե՞ն:

Պ. Հրամեր էք. միայն թէ խորհուրդը ըն-
դունողը աղէկ պատրաստաւթիւն չունենալով
իր կողմանէ արգելքը մը չդնէ:

Հ. Առանց հարկաւոր պատրաստաւթեան
խորհուրդ մը ընդունիլը մեծ մէջք է:

Պ. Հրամեր էք. սոսկալի սրբապղծութիւն է:

Հ. Սրբապղծութիւնն ի՞նչ է:

Պ. Սուրբ բան մը գէշ կերպով գործածել:

Հ. Խորհրդայն աղղեցութիւնը մատակա-
րարողէն ալ կը կախումի:

Պ. Զէ. այլ խորհուրդը մատակարարողը
թէ մահուչոփ մեղքի մէջ ըլլայ, թէ սուրբ
ըլլայ, հաւասարապէս օգուտ կ'ընէ ընդու-
նողին:

Հ. Ինչո՞ւ համար խորհրդայն աղղեցու-
թիւնը մատակարարողէն կախում չունի:

Պ. Վասն զի խորհրդայն պաշտօնեայն չէ
թէ իր անուամբը խորհուրդը կը մատակա-
րարէ, հապա Յիսուսի անուամբը. և ինքն
Յիսուս է որ կը մկրտէ, կ'արձակէ, և այլն:

Հ. Ուրեմն խորհուրդը մատակարարողը
մեծ մեղքի մէջ ալ ըլլայ վեստ մը չըներ:

Պ. Ինքը մեծ մեջք կը գործէ. բայց Աս-
տուծած ուզեր է որ իր մեղքը իրեն միայն
վեստ ընէ, և խորհուրդը ընդունող հաւա-
սացերոց վեստ մը չըլլայ:

76

Հ. Խորհուրդ մը վաւերական ըլլալու հաւաքառակարարողին՝ կողմանէ ի՞նչ բան հարկութուր է:

Պ. Բառական է որ խորհրդոյն սահմանած ներթը ու ձեր ի գործ դնէ. ու դիտաւորութիւն ունենայ, որ ի՞նչ որ կ'առգէ Եկեղեցին՝ ինքն ալ զայն ընէ:

Ի Փ

Գարձեալ՝ Խորհուրդը Եկեղեցւոյ.

Հ. Վանի՞ են խորհուրդք Եկեղեցւոյ:

Պ. Եօթն են:

Հ. Որո՞նք են:

Պ. Մկրտութիւն. — Դրոշմ. — Ախաշխառութիւն. — Հալորդութիւն. — Վերջին օժառմն. — Կարդ քահանայութեան. — Պատկ:

Հ. Եկեղեցւոյ խորհուրդներն ավ է հասաւատեր:

Պ. Քիսասոս աէրն մեր քանի որ աշխարհս էր:

Հ. Առաքեալք կամ իրենց յաջորդները ամենեին խորհուրդ մը հաստատած չե՞ն: Կամ չը կրնար Եկեղեցին խորհուրդ մը վերցընել, կամ նոր խորհուրդ մը հաստատել:

Պ. Ամենեին չէ. ամէն շնորհք մերող խորհուրդները Յիսուս հաստատեց մարդկան փըրեկութեանը համար, որ մինչև ի կատարած աշխարհի հաստատան մնան:

Հ. Խորհուրդները մասակարարելու արարութիւնները ավ է հաստատեր:

Պ. Եկեղեցին, որպէս զի պատկառանքով ու չերամեանդութեամբ ընդունինք խորհուրդները:

Հ. Այսարողութիւնները խորհուրդներուն բացարձակապէս հարկաւո՞ր են:

Պ. Առանց հարկաւորութեան զանց ընելումեղք է. բայց արարագութիւնները զանց ընելով ալ խորհուրդը վաւերական կ'ըլլայ:

Հ. Ընդհանրապէս խորհուրդներուն պըստուղներն ի՞նչ են:

Պ. Գիմաւորապէս այս երկուքն են. մէկ որ՝ շնորհք բերել կամ աճեցնել. մէկ մ'ալ կան խորհուրդներ, որ շնորհաց չետ հոգւոյն վրայ անջնջելի կնիք մ'ալ կը տպաւորեն:

Հ. Ո՞ր խորհուրդները շնորհք կը բերեն:

Պ. Առանք. Մկրտութիւն և Ապաշխարութիւն. բայց թէ որ ապաշխարութեան խորհուրդն ընդունողը միայն ներելի մեղք ունենայ, այն տառենը չէ թէ շնորհք կը բերէ, հապա շնորհքը կ'աճեցնել:

Հ. Այս երկու խորհուրդներն ի՞նչ կ'ըսուին:

Պ. Խորհուրդ մեռելոց կ'ըսուին. վասն զի մեղքով մեռելոց՝ շնորհաց կեանք կը պարզեն:

Հ. Միւս չինզ խորհուրդներն ի՞նչ կ'ըսուին:

Պ. Խորհուրդ կենդանեաց կ'ըսուին. վասն զի արժանաւորապէս ընդունելու համար այս խորհուրդները՝ պէտք է շնորհաց մէջ ըլլալ:

Հ. Խորհուրդները ամէն ընդունողներուն հաւասարապէս շնորհք կու ասն:

Պ. Ակրտութիւնը ամենայն աղայոց հաւասար չնորհք կու առյ. բայց շափահամաներն խորհուրդները ընդունելու ատեն իրենց պատրաստութեանը համեմատ շատ կամ քիչ չնորհք կ'առնուն:

Հ. Ո՞ր խորհուրդները հոգւոյն վրայ կնիք կը ապաւորեն:

Պ. Այս երեքը. Ակրտութիւն, Գրոշմ և Կարդ քահանայութեան:

Հ. Կնիքն ի՞նչ է:

Պ. Ակր հոգւոյն վրայ ապաւորաւած ճշշմարիտ ու սրբազնն նշան մը, որ կը ցուցնէ թէ այն խորհուրդներավը մասնաւոր կերպավ մը Աստուծոյ նուիրաւած ենք:

Հ. Ինչպէս որ մեղքով չնորհքը կը կորացնցընենք, այսպէս ալ կնիքը կը կորացնընենք թէ չէ:

Պ. Ոչ երբէք. և չէ թէ միայն այս աշխարհս, այլ և ոչ միս աշխարհի մէջ կնիքը կը կորաւուի. ասոր համար այս երեք խորհուրդը մի անգամ միայն կրնայ ընդունիւ:

I.

Ակրտութիւն.

Հ. Ակրտութիւնն ի՞նչ է:

Պ. Խորհուրդ մը Եկեղեցւոյ, որ սկզբնաշկան մեղքը կը չնիք, և զմեզ Աստուծոյ ու Եկեղեցւոյ որդի կ'ընէ:

Հ. Ակրտութիւնը միայն սկզբնական մեղքը կը չնիք:

Պ. Եթէ մկրտութիւնն ընդունողը ներգործական մեղք ալ ունենայ, անոր արաւաներն ալ կը մաքրէ, և ամենայն մեղաց պատիժներէն ալ կ'ազատէ: Ուստի եթէ մէկը մկրտուելէն ետքը խակոյն մեռնի, շիտուկ արքայութիւն կ'երթայ:

Հ. Ակրտնական մեղաց ազգեցութիւնները մկրտութենէն ետքն ալ կը մնան թէ չէ:

Պ. Հրամեր էք. որ են սպիտութիւնն, ցանկութիւնն, և հիւանդութեանց ու մահուան ենթակայ ըլլալ:

Հ. Ինչո՞ւ մկրտութիւնն զմեզ այս բաներէն շազատեր:

Պ. Վասն զի Աստուծած այսպէս ուզեր է, որպէս զի յիշնեք թէ մեղքի մէջ ենք ծնած, թէ ոչ՝ այս բաներէն ազատ կ'ըլլայինք. բաց սակից՝ սրպէս զի պատերազմելու ու վարձք վաստըլերու առիթ անենանք:

Հ. Ինչո՞ւ է այն սովորութիւնն որ աղաքը շուտ մը կը մկրտեն, ու չեն սպասեր՝ որ մեծնան ու բանավարութիւննին բացուի:

Պ. Որպէս զի սկզբնական մեղքէն շուտ աղատին, ու չըլլայ որ վասնգ մը ըլլայ չըմկրտուած մեռներու:

Հ. Ուրեմն մկրտութիւնն ամենահարկաւո՞ր է:

Պ. Հրամեր էք. Եկեղեցւոյ առաջին խորհուրդն է. ու չմկրտուած՝ Եկեղեցւոյ ուրիշ խորհուրդները ընդունիլ ըլլար. ու առանց մկրտութեան արքայութիւն չերթըցուիր:

Հ. Ուրեմն եթէ աղաքը չմկրտուած մեռնին ի՞նչ կ'ըլլան:

Պ. Յայտնի է որ արքայութիւն չեն երթար. բայց ուրիշ կազմանէ Եկեղեցին որոշ վճիռ մը չէ առած. շատ սուրբք ալ կ'ըսեն, թէ Աստվծոյ տեսութենէն միայն զրկուած են և ուրիշ պատիժ չեն ունենար: Անոր համար ծնողք փայթ պիտի ունենան որ ըլլայ թէ իրենց անհոգութեան պատճառաւ դաւակնին չմլրաւած մեռնի. թէ ոչ իրենք շատ մեղք կը գործեն:

Հ. Եթէ մէկը մահուան վտանգի մէջ չկորհնայ մկրտուիլ, մկրտութեան աեղը ուրիշ բան կրնայ բռնել:

Պ. Հրամեր էք. մկրտութիւն փափաքանաց ու մկրտութիւն արեան. ջրով մկրտութեան աեղը կրնան բռնել:

Հ. Մկրտութիւն փափաքանաց ի՞նչ է:

Պ. Մեղացը վրայ ճշմարիտ ու կատարեալ զլչումն ունենալ, ու փափաքիլ և առաջազրուել որ մկրտուի՝ թէ որ յարմար առիթ մը ըլլայ:

Հ. Մկրտութիւն արեան ի՞նչ է:

Պ. Մկրտուելէն առաջ հաւատքի հսմար մարտիրոս ըլլալ. ինչպէս որ Եկեղեցւոյ սկիզբը շատ սուրբեր եղեր են:

Հ. Ի՞նչպէս կը մկրտեն:

Պ. Մկրտուողին գրւեխը ջուր կը լեցընեն, ու լեցնելու ատեն այս խօսքերս կ'ըսեն. Ես մկրտեմ զրեզ յանուն Հօր և Որդոյ և Հոգոյն սրբոյ. կամ Մկրտի ժառայ յանուն Հօր և Որդոյ և Հոգոյն սրբոյ:

Հ. Մկրտելու համար ի՞նչ ջուր պէտք է գործածել:

Պ. Բնական ջուր. ծալու եղեր է, գետի եղեր է, աղբիւրի կամ անձրեի: Եւ բաւական է որ ջուրը մկրտուողին գլխին վրայէն վազէ: Բայց եթէ մէկը մկրտելու համար արուեստական ջուր գործածէ, ինչպէս վարդի ջուր, մկրտութիւնը մկրտութիւն չըլլար: Նմանապէս վերի ըստ խօսքէն բառ մը պակաս պիտի չըլլայ. թէ ոչ նորէն պէտք է մկրտել:

Հ. Ո՞վ կրնայ մկրտել:

Պ. Եպիսկոպոսը, կամ քահանայն. բայց հարկաւորութեան ատեն ամէն մարդ կրնայ մկրտել, անոր համար պէտք է որ ամէնքը մկրտելու կերպը զիսնան:

Հ. Եթէ մէկը հերետիկոսէ կամ անհաւատէ մկրտուի մկրտութիւնը կը համարուի:

Պ. Հրամեր էք. բաւական է որ խորհըրդոյն նիւթն ու ձեր գործածած ըլլայ, ու զիսնավորութիւն ունեցած ըլլայ, թէ Եկեղեցին ինչ որ կ'ազէ, ինքն առ զայն կ'ընէ:

Հ. Եթէ արակոյս ըլլայ մէկուն վրայ, թէ արգեօք ողջ է, կամ թէ մկրտուած է արգեօք՝ թէ չէ, ի՞նչ ընելու է:

Պ. Պէտք է պայմանաւ նորէն մկրտել ու լսել. «Երէ ողջ ես, կամ թէ լիցես մկրտեալ. ես մկրտեմ զրեզ յանուն Հօր և Որդոյ և Հոգոյն սրբոյ. կամ Մկրտի ժառայ յանուն Հօր և Որդոյ և Հոգոյն սրբոյ»:

Հ. Մահուան վտանգի մէջ հարկաւոր է որ Եկեղեցւոյ զրած ազօթքներով ու արարութութիւններով կատարուի մկրտութիւնը:

Պ. ԶԵ. բայց վտանգէն ազատելէն ետե
պէտք է արարողութիւնները վրան կատա-
րել:

Հ. Ինչո՞ւ մկրտուած աղուն կնքահայր մը
կ'ըլլայ:

Պ. Որպէս զի ինքը աղուն կողմանէ հա-
ւատքի գտաւնումը ու մկրտութեան խոսու-
մունքն ընէ:

Հ. Մկրտութեան խոսումունքն որո՞նք են:

Պ. Սատանայէն ու իր սմէն գործերէն
և փառքէն հրաժարիլ, ու Յիսուսի խրա-
տուցը հետեիլ:

Հ. Կնքահայրը իր սանին պարտք մը կ'ու-
նենա՞յ:

Պ. Հրամեր էք. եթէ աղուն ծնողքն ան-
հոգ ըլլան, կնքահօրը պարտքն է հաւատ-
քին ձշմարտութիւնը ու ըրած խոսումունք-
ները իր սանին սորվեցընել:

Հ. Ինչո՞ւ մկրտելու տաեն աղուն սուրբի
մը անուն կը դնեն:

Պ. Որպէս զի աղուն պաշտպան ըլլայ, և
աղուն չանայ անոր վարքին նմանիլ:

Ա.Ա.

Գրոշմ.

Հ. Գրոշմն ի՞նչ է:

Պ. Եկեղեցւոյ խորհուրդ մըն է, որով
չոգին սուրբ մեր վրայ կու գոյ ու զմեզ
կատարեալ քրիստոնեայ կ'ընէ, ու կը գո-

բացընէ, որ եթէ մեռնելու վտանգի մէջ ալ
ինինանք՝ Քրիստոսի սուրբ հաւատքը չուրա-
նանք:

Հ. Փրկութեան հասնելու համար հար-
կաւո՞ր է այս խորհուրդն:

Պ. ԶԵ. բայց եթէ մէկը զանցառութեամբ
չընդունի, կը մեղանչէ. վասն զի Աստվածոյ
շնորհքէն ինք զինքը կը զրկէ:

Հ. Այս խորհուրդը ե՞րբ պէտք է ընդու-
նիլ:

Պ. Արևմտեան եկեղեցւոյն սովորութիւնն
է՝ որ բանավարութիւնը բացուածներուն կու
տայ: Բայց արեւելեան եկեղեցին տղան ան-
միջապէս մկրտելէն ետքը զրոշմն ալ կու
տայ:

Հ. Ի՞նչ է այս խորհրդոյն պառուզք:

Պ. Արբարար չնորհքը կ'աւելցընէ, ու
չոգւոյն սրբոյ չնորհացը հազորդ կ'ընէ, որ
հաւատքնիս հաստատուն պահենք, ու բա-
րեպաշտութեան մէջ սառչ երթանք:

Հ. Այս խորհուրդն ընդունելու ի՞նչ պատ-
րաստութիւն պէտք է:

Պ. Նախ մկրտուած ըլլալ, ու ետքը հա-
ւատքին զիմաւոր խորհուրդները գիտնալ,
ու մեղաց մէջ չըլլալ: Բայց սրովիշետե մեր
եկեղեցւոյն սովորութիւնն է, որ աղուն մկրտ-
ուելէն ետեև անմիջապէս զրոշմն ալ կը ար-
րուի, մկրտուած ըլլալը միայն բաւական է:

Հ. Դրոշմն ո՞վ կու տայ:

Պ. Արևմտեան եկեղեցւոյն մէջ միայն
եպիսկոպոսը. բայց արեւելեան աղքաց սու-
վորութիւնն է որ քահանայն կու տայ:

Հ. Դրոշմ առարու առանք ի՞նչ կ'ընեն:
 Պ. Աշտարային մէջի աղօթքները ընելէն
 ետքը՝ դրոշմ առարու մեռանով երախային
 ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բժ-
 րանը, ձեռքերը, սորքերը, կոնակը ու սիրաը
 խաչաձև կ'օծէ ու այս խօսքս կ'ըսէ. «Իշղ
 անելոյ հեղիսալ յանունի քրիստոսի ի վերայ քո
 կեիք երկեաւոր պարզացն»:

Հ. Մեռնն ի՞նչ է:

Պ. Բագադրաթիւն մ'է՝ որ ձիթով ու բաշ-
 լասանով կը շինուի, ու եպիսկոպոսն աւագ
 հինգշաբթի օրը կ'օրչնէ:

Հ. Ինչո՞ւ խաչաձև կ'օծեն:

Պ. Որպէս զի գիտնանք, թէ միշտ մեր
 սուրբ հաւատքը համարձակ պիտի խոսան-
 վանինք, ու մեր քրիստոնեայ ըլլալուն վրայ
 չամչնանք:

ԵԲ

Ապաշխարութիւն.

Հ. Ապաշխարութեան խորհուրդն ի՞նչ է:
 Պ. Եկեղեցւոյ խորհուրդ մըն է, որով մկրտ-
 ութեանէ ետքը մեր գործած մեղքերուն թո-
 գութիւն կ'առնունք:

Հ. Ցիսուս այս խորհուրդը ԵԲԲ հաստա-
 տեց:

Պ. Երբոր ըստ Առաքելոց. Աքեք Հոգի
 սուրբ. զոր կասիցեք յերկրի, եղիցի կազեալ
 յերկինս, և զոր արձակիցեք յերկրի՝ եղից
 արձակեալ յերկինս»:

Հ. Ե՞րբ պէտք է այս խորհուրդս ընդու-
 նի:

Պ. Այս բանս Եկեղեցւոյ երրորդ պաշ-
 տուիրանին մէջ ըսինք: Բայց մեր մահուան
 ատենը անսասոյդ ըլլալով՝ շատ անխելքու-
 թիւն է որ մէկը մահուչափ մեղք ունենայ,
 ու այս խորհուրդս ընդունելը ուշացընէ:

Հ. Այս խորհրդոյն պատողն ի՞նչ է:

Պ. Երեք գլխաւոր պատուղ ունի:

Հ. Առաջինն ո՞րն է:

Պ. Եթէ մէկն արժանաւոր պատրաստու-
 թեամբ խոստավանի մահուչափ ու ներելի
 մեղքերը, բոլորին ալ թողութիւն կ'առնու:

Հ. Երկրորդն ո՞րն է:

Պ. Մահուչափ մեղաց պատիմն որ յաւեկ-
 տենական է՝ կը փոխէ ժամանակաւոր կ'ընէ:

Հ. Երրորդ ո՞րն է:

Պ. Եթէ սրբարար չնորհքը կարսնցու-
 ցած ըլլանք, նորէն այս խորհրդոյն ձեռքով
 նոյն չնորհքը կ'ընդունինք. նոյնպէս մահու-
 չափ մեղք չգործած ինչ արդիւնք որ ունէինք,
 նոյնը նորէն կը չահինք, ու փորձութեանց
 ալ գէմ կինարու ուժ կ'առնունք:

Հ. Ապաշխարութեան խորհուրդը լաւ ըն-
 դունելու համար ի՞նչ պատրաստավթիւններ
 հարկաւոր են:

Պ. Այս երեքս, զղջումն, խոստավանու-
 թիւն, ու ապաշխարանաց վճարումն, կամ
 կամք վճարելու:

Հ. Զգնումն ի՞նչ է:

Պ. Հոգւոյն ցաւը, ու գործած մեղքէն

գանիլը, ու մէկ մ'ալ չգործելու համար հասաւասալազգը ութիւն:

Հ. Զգնումը քանի՛ կերպ կ'ըլլայ:

Պ. Երկու, կատարեալ ու անկատար:

Հ. կատարեալ զգնումն ի՞նչ է:

Պ. Յաւ մը Աստուծոյ գէմ գործելուն համար. որովհետեւ Աստուծած անհուն բարի ու կատարեալ է, և բատ ինքեան արժանի է, որ մենք ամէն բանէ վեր զինքը սիրենք, ու իրեն ծառայենք:

Հ. Անկատար զգնումն ի՞նչ է:

Պ. Աստուծոյ գէմ գործած յանցանքին վրայ ցաւ՝ մեղաց ագեղութեանը պատճառաւ, կամ պատճի վախին պատճառաւ, որ անդիի աշխարհ Աստուծ կը պատճէ, կամ յաւիսենական կեանքէն գրկելուն պատճառաւ:

Հ. Կատարեալ զգնումն ի՞նչ կ'ընէ:

Պ. Կատարեալ զգնումով ապաշխարութեան խորհուրդ ալ չընդունած՝ մեղաց թուղութիւն կ'ըլլայ. միայն եթէ մէկը մահուչափ մեղքի խոճանանք ունենայ, պէտք է որ ետքը խստավանի:

Հ. Անկատար զգնումն ի՞նչ ազգեցութիւն ունի:

Պ. Զապաշխարովը կը պատրաստէ, որ ապաշխարութեան խորհրդովը մեղացը թուղութիւն ընդունի:

Հ. Եթէ մէկը մահուան վասնդի մէջ չկարենայ ապաշխարութեան խորհրդն ընդունիլ, անկատար զգնումով մեղքերը չե՞ն քառափր:

Պ. Զէ. պէտք է որ կատարեալ զգնումն ունենայ, անոր համար ամէն խստավանութեան մարդ պէտք է ջանայ որ կատարեալ զգնումն ունենայ:

Հ. Խոստավանութիւն կատարեալ զգնման ի՞նչպէս ընելու է:

Պ. Այս կերպով. Աստուծած իմ, կը ցաւիմ բոլորվ սրափւ, որ քեզի գէմ մեղք գործեցի. վասն զի զուն անհուն բարի ես, անհուն կատարեալ և անհուն սիրելի, ու մեղքէ բոլորվին կը զգուիս: Յիսուսի փրկչին իմոյ արգեամբքը մեղացս թողութիւն կը խնդրեմ, և հաստատուն կամօք կ'առաջարեմ որ քու չնորհքավզ՝ տւելի յանձն տառում մեռնիլ, քան թէ քեզի գէմ մեղք մը գործել:

ԼԳ.

Ջղչումն. Խոստավանութիւն.

Հ. Զգնումը թէ կատարեալ եղեր է և թէ անկատար, ի՞նչ յատկութիւններ պիտի ունենայ:

Պ. Զարս. պիտի ըլլայ ներքին, գերբնական, ընդհանուր ու ծայրագոյն, ու պէտք է որ սւզգութեան հաստատուն առաջարութիւն ալ մէջը հասկցուի:

Հ. Ի՞նչ ըսել է ներքին:

Պ. Ըսել է թէ զգնումը խօսքով միայն պիտի չըլլայ, հապա սրանց պիտի զգանք, ու մեղքէն պիտի զգուինք:

Հ. Ի՞նչ ըսել է զերպնական։
Պ. Ըսել է որ զղջումը շնորհքէ առաջ պիտի գայ, ու այնպիսի պատճառէ մը՝ զոր մեղի հաւատքը կը սորմեցընէ. բնական պատճառէ մը առաջ պիտի չգայ։

Հ. Ի՞նչ կը նշանակէ ընդհանուր։
Պ. Կը նշանակէ, թէ զղջումն ամեն մեղաց վրայ պիտի ըլլայ, զոնէ մահուչափներուն վրայ, վասն զի եթէ մեղք մը միայն գուրա հանուի, միւներու վրայի զղջումն ալ առա կ'ըլլայ։

Հ. Ի՞նչու համար։
Պ. Վասն զի ամէն մեղք ալ Աստուծոյ սիրոյն գէմ ըլլարով, պէտք է որ մարդ ամենէն ալ զղուի։

Հ. Ի՞նչ ըսել է ժայրագոյն։
Պ. Ըսել է թէ մեղաց վրայ զգացած ցաւն ամէն ցաւէ վեր պիտի ըլլայ, ու մեղքն ամէն վիասէ աւելի ծանր վասս պիտի համարինք։

Հ. Պէտք է որ մեղաց ցաւն ալ այնպէս զգալի ցաւ ըլլայ՝ ինչպէս որ է հօր մօր մեռներու ցաւն։

Պ. Զէ, վասն զի այդ ցաւն արտաքին ըլլարով, զգայարանաց վրայի ապաւորութիւնն ալ աւելի սասափի կ'ըլլայ. հապարաւական է որ ներաէն ամէն բանէն աւելի ցաւինք ու զղանք, որ Աստուծոյ գէմ գործեր ենք։

Հ. Հաստատուն տառջաղբութիւնն ի՞նչ է։
Պ. Զմեզ ուզգելու հաստատուն կամքը. և

անոր համար ինչ հարկաւոր հնարքներ որ կան՝ պէտք է ի գործ դնենք։

Հ. Ի՞նչ պատճառաւ շատերը ապաշխարութեան խորհրդումն մեղացընի իրենց մեղաց թողութիւն չեն առներ։

Պ. Նատա անգամ զղջումն, ու մէկ մ'ալ մեղք չգործելու անկեղծ առաջաղբութիւնն շանենայնուն համար։

Հ. Ճշմարիտ զղջման սասոյգ նշանն ո՞րն է։
Պ. Զանքը՝ զոր ապաշխարովն ինքը զինքը շակելու համար կ'ընէ։

Հ. Եթէ մէկը նորէն մեղքի մէջ ինկնայ՝ կրնայ ըսուիլ, թէ առաջաղբութիւնն անկեղծ չէ եղեր։

Պ. Զէ, վասն զի ապաշխարութեան խորհրդութիւն անմեղանչական չընելու զմեզ. բայց եթէ մէկը շատ անգամ ու շատ մը մանաւանդ ծանր մեղաց մէջ ինկնայ, պէտք է վախնայ, որ իր զղջումն ու առաջաղբութիւնն անկեղծ չեն եղեր։

Հ. Խոստավանութիւնն ի՞նչ է։
Պ. Մեղաց ամբաստանութիւն՝ զոր մարդքահանութիւն կ'ընէ որ արձակումն առնու։

Հ. Ի՞նչ հարկ կայ որ մարդ արձակումն առնելու համար մեղքերը քահանային լու։

Պ. Վասն զի խոստավանահայրն՝ որ մեղքերը կապելու ու արձակելու իշխանութիւն ունի, մինչեւ որ մեղքերը չիմանայ, իր իշխանութիւնը չկրնար գործածել։

Հ. Խոստավանանքէն առաջ ի՞նչ պէտք է ընել։

Պ. Պէտք է խղճմտանքը քննել՝ որ մարդ գործած մեղքերը միտք բերէ:
Հ. Ի՞նչպէս պէտք է մարդ խղճմտանքը քննէ:

Պ. Նայերով որ Աստուծոյ ու Եկեղեցւոյ պատուիրանաց դէմ բան մը ըլմէ՞ է, ու իր վիճակին մէջ ինչ պարտք որ ունի առ Աստուծ, առ ընկերն և առ անձն՝ կատարելո՞ է:

Հ. Խղճմտանքի քննութիւնը լաւ ըլլալու համար ի՞նչպէս պէտք է քննէլ:

Պ. Զափառար տաեն մտածելով որ Աստուծմէ շնորհք խնդրերով որ մեր մեղքերը ճանչնանք, ու վրան զգնանք:

Հ. Քննութենէ՞ն ետքը զգնումը պէտք է քննել, թէ խոստովանանքն ետքը:

Պ. Հարկաւոր է որ մարդ զգնումն ալ առաջարտութիւնն ալ անմիջապէս քննութենէն ետքն ընէ:

Հ. Ո՞ր մեղքերը բացարձակապէս պէտք է մարդ խոստովանի:

Պ. Ո՞մէն միտքն եկուծ մտհուչտի մեղքերը:

Հ. Բաւակա՞ն է որ մարդ ընդհանրապէս ըսէ, թէ այս մեղքը գործեցի:

Պ. Զէ. Հապա պէտք է լսել մեղքին թիւն ու պարագաներն ալ, որ մեղքին տեսակը կը փոխեն, կամ խոստովանահօրը լաւ գտառատան ընկերու լրաց կը տան:

Հ. Այս բանս օրինակով մը բացարձիք:
Պ. Օրինակի համար, բաւական չէ լսել

թէ սուս մը ըսի, հապա պէտք է լսել նաև թէ այն սուսը ընկերոջս վեսս մը հասուց: Բաւական չէ լսել, թէ գողութիւն ըրի, հապա պէտք է լսել, թէ ըրած գողութիւնը ծանր էր թէ չէ, և որչափ կ'արժէ գողցած բանը, ու եթէ եկեղեցւոյ բան ըլլայ, այն ատեն սրբազնութիւն ալ կ'ըլլայ:

Լի

Խոստովանուրիւն և Արձակումն.

Հ. Ներելի մեղքերն ալ պէտք է խոստովանիլ:

Պ. Ետո օգտակար է խոստովանիլը:

Հ. Մէկն որ մեղքի մը վրայ տարակոյս ունենայ՝ ի՞նչ պիտի ընէլ:

Պ. Եթէ տարակուսի որ արդեօք մահուչափ է, պէտք է խոստովանիլ:

Հ. Մէկն որ խոստովանութեան միայն ներելի մեղք ունենայ, պէտք է որ զգնայ:

Պ. Հարսմեր էք. պէտք է որ զգնայ և առաջարտութիւն ընէ որ մէկ մ'ալ՝ գոնէ կամառապէս, այն մեղքերը չգործէ, ու ջանայ որ հետ զհետէ թիւը պականցընէ:

Հ. Եթէ մէկն ամբչնարան կամ լաւ քննութիւն չընելուն համար մահուչափ մեղք մը խոստովանի վաւերական կ'ըլլայ խոստովանութիւնը:

Պ. Ոչ երբէք. պարապ կ'ըլլայ խոստովանութիւնը. մանաւանդ թէ սրբազնութիւն կ'ըլլայ:

Հ. Ուրեմն ի՞նչ պէտք է ընել:
 Պ. Պէտք է որ ամէն մեղքէ առաջ պաշած մեղքը խստավանի, ու ըսէ, թէ ի՞նչ պատճառի համար պահէր է, ու սրբապիզծ խստավանութենէն ետքը եղած խստավանութիւնները պէտք է որ նորէն կրկնէ:

Հ. Եթէ մէկն ակամայ մահուչափ մեղքը մը մոռնայ, խստավանութիւնը սրբապիզծ կ'ըլլայ:

Պ. Զէ, բայց չետագայ խստավանութեան մէջ պէտք է մոռցած մեղքը խստավանի:

Հ. Ի՞նչպէս պէտք է խստավանանք ըլլու:

Պ. Անկերծութեամբ, մեղքերը ոչ պղտիկցըներով և ոչ մեծցըներով, ու խոնարհութեամբ ինքը զինքը յանցաւոր սեպերով, ու պարկեաւութեամբ մեղքերը զուրցել:

Հ. Մեղքերն ըսելին ետքը ի՞նչ պէտք է ընել:

Պ. Խոստավանահայրն ի՞նչ որ ըսէ՝ չեղութեամբ մտիկ ընել, ու զղջիամբ ու յարգութեամբ արձակումն առնել:

Հ. Կրնայ խոստավանահայրն երբեմն արձակումն շտալ:

Պ. Հրամեր եք, երբոր տեսնէ որ խոստավանորդին պէտք եղած պատրաստութիւնը չունի, զոր թէ արձեկելու ըլլայ, ինքն ալ խոստավանորդին ալ դաստապարտութեան արժանի կ'ըլլան:

Հ. Խոստավանահայրն որ արձակումն շտայ, խոստավանորդին ի՞նչ պիտի ընէ:

Պ. Պիտի հնագանդի, և ջանայ որ լու պատրաստութիւն տեսնայ, և ինչ տանեն որ ըսեր է խոստավանահայրը՝ դառնայ նորէն խոստավանանք ըլլայ:

Հ. Խոստավանահայրը մեղքերը ծածուկ պահէրու պարտք ունի՞:

Պ. Հրամեր եք, ամենայն սասաւածային և մարդկային օրէնք այս պարագը սասափիկ կը դնեն: Եւ չ թէ միայն խոստավանահայրը, հազոր եթէ ուրիշ մ'ալ դիպուածով մէկուն խոստավանած մեղքը լոէ, նոյն պէս կը պարաւառի ծածուկ պահէլ:

ԼՅ.

Ապաշխարանք և Եկրողուրիւն.

Հ. Ապաշխարանքն ի՞նչ է:

Պ. Խոստավանահօր մեղքաց քաւութեանը համար դրած պատիժը:

Հ. Ուրեմն ապաշխարութեան խորհրդովն մլրաւութեան պէս ամէն մեղքաց պատիժն թուրութիւն չըլլար:

Պ. Զէ, Ապաւածոյ արդարութիւնն այս խորհրդովն մեղքը ու յաւիտենական պատիժը կը ների, բայց կ'ուզէ որ մեղքաց համեմատ ժամանակաւոր ապաշխարանք մը քաշենք:

Հ. Եթէ մէկը խոստավանահօր դրած ապաշխարանքը չկատարէ, խոստավանութիւնը վաւեր կ'ըլլայ:

Պ. Եթէ միտքը գրած ըլլայ որ ապաշխարհը չկատարէ, անվաւերէ է խոստովանութիւնը. իսկ եթէ միտքը գրած ըլլայ որ կատարէ, բայց անհոգութեամբ չկատարէ, խոստվանանքը վաւեր է, բայց մեղք կը գործէ. ուստի պէտք է որ խոստվանանքը ըլլարւ ատեն այն մեղքն ալ յիշէ:

Հ. Արձակումն առնելէն առաջ պէտք է ապաշխարհն ըլլած ըլլայ:

Պ. Զէ. բաւական է ապաշխարհն քը կատարելու կամք ունենալ, և ետքը պէտք չէ ուշանալ, մէկ մը՝ որ ըլլայ թէ մոռցուի, մէկ մալ որ քանի որ մարդ չնորհքի մէջ է՝ լու է որ ապաշխարհն ալ կատարէ:

Հ. Եթէ մէկը իր ընկերոջը վեսա մը հասուցած զլլայ՝ թողութիւն գտնարու համար բաւական չէ՝ քանի մը ազօթք ընել կամ ապաշխարհ մը կատարել:

Պ. Զէ. առուծ վնասին պէտք է փոխարէն ընել, թէ ստակ եղեր է, թէ անոն, ինչ կերպով որ խոստվանահայրը կը կարգաւորէ:

Հ. Եթէ մէկը գրած ապաշխարհը չկարենայ կատարել, ի՞նչ պէտք է ընէ:

Պ. Պէտք է խոնարհութեամբ խոստովանահօրը հասկըցնէ. բայց այս ալ իրաւ է՝ որ ով որ ճշմարիս զգնումն ունենայ ամէն ապաշխարհ թեթէ կը սեպէ, ու մանաւանդ իր կողմանէ նոր ապաշխարհ ալ ինքն իրեն կը դնէ իր մեղացը քաւութեան համար:

Հ. Ուրեմն խոստվանահօրը զրած ապաշխարհը ամբողջ կատարելը բաւական չէ՝ մեղքերը բարուսվին քաւելու:

Պ. Զէ. Եկեղեցին ալ հին ատենաւան ապաշխարող մեղքուորաց ծանր ու երկայն ապաշխարհները ու պատմմները եթէ թե թեւցոց, ազատ չըրաւ որ մեր կողմանէ Աստուծոյ արդարութեան փոխարէնը ընկենք:

Հ. Ի՞նչ կը հանդիպի անոնց որ այս աշխարհու Աստուծոյ արդարութեան փոխարէնը չեն վնարեր:

Պ. Քաւարանի մէջ ստատիկ պատիժ կը քաշեն, այս աշխարհիս մէջ ալ չատ անգում նորէն նոյն մեղքերուն մէջ կ'ինկնան:

Հ. Այս աշխարհիս նեղութիւնները ապաշխարհն ալ կ'անցնին:

Պ. Հրամեր էք. եթէ խոնարհութեամբ ու համբերութեամբ քաշենք:

Հ. Ուեր վիճակին աշխատութիւններն ու պարտքերն ալ ապաշխարհն ալ կ'անցնին:

Պ. Հրամեր էք. միայն թէ անհոգութեամբ ու ժամանակաւոր շահու համար չկատարենք. հապա մտաղրութեամբ ու Աստուծոյ հաճոյ ըլլարու համար, ու իր արդարութեան փոխարէնը վճարելու համար:

Հ. Այս աշխարհիս մէջ մէր մեղաց պատիժը քաւելու համար Եկեղեցին ուրիշ միջոց ալ գրե՞ր է:

Պ. Հրամեր էք. նեղութիւննց գանձը:

Հ. Եկրողութիւն ի՞նչ ըսել է:

Պ. Մեղաց համար ժամանակաւոր պատմիմներու թողութիւն, որ եթէ լիակատար ներդութիւն ըլլայ՝ ամէն պատժոց թողութիւն կը գտննիք. իսկ եթէ լիակատար չըլլայ, պատժոց մէկ մտախն միայն թողութիւն կը գտննիք:

Հ. Ներզութիւնն ի՞նչ բանի վրայ հաստատուած է:

Պ. Եկեղեցւոյ իշխանութեան վրայ, որ կրնայ Յիսուսի անհուն արդիւնքը ու սուրբ Աստուածածնայ ու սրբոց արդիւնքը հաւատացելոց մերձեցընել:

Հ. Ներարաւթիւն շահերու համար ի՞նչ կը պահնջանի:

Պ. Մէկ մը՝ որ մարդ Աստուածոյ չնորհաց մէջը գտնուի, մէկ մ'ալ որ ներզութեան կրնդակին մէջ ինչ որ հրամայած է՝ ճիշդ պէտք է կատարէ:

Հ. Ի՞նչպէս պէտք է մարդ Աստուածոյ չնորհաց մէջ գտնուի:

Պ. Պէտք է նախ մեղաց թողութիւն գրաներով Աստուածոյ հետ հաշտուած ըլլայ, որ եռքը մեղացը պատժին ալ կարենայ ներտանի գտնել:

Հ. Ներզութիւնն ուրիշ ապաշխարանքներն ազատ կ'ընէ:

Պ. Զէ. մանաւանդ թէ Եկեղեցւոյ դիտաւորութիւնն այն է, որ զմեզ ապաշխարանքը ըներթ յորդորէ. իսկ ներզութիւնը մեր ակարութեանը պակասութիւնը լեցըներու համար է:

Հաղորդութիւն.

Հ. Հաղորդութիւնն ի՞նչ է:

Պ. Եկեղեցւոյ խորհուրդ մըն է, որ հացին ու գինուայն տեսակին կամ արտաքին երեսութիւն առակ իրավես ու ճշմարտապէս կը բովանդակէ Տեսան մերոյ Յիսուսի մարմինը, արիւնը, հոգին և աստուածութիւնը:

Հ. Տեսակ կամ արտաքին երեսոյթ ըսեւով ի՞նչ կը հասկըցուի:

Պ. Կը հասկըցուի այն բանը՝ զոր մեր զգայարանքներով կ'իմանանք, ինչպէս գոյնը, ձեր, հոգը, հոտը ու համը:

Հ. Յիսուսայոց խորհուրդն երբ հաստատեց:

Պ. Աւագ հինգամբթի իրիկուն իր շարաշարանաց օրէն օր մը տուած. երբոր ինքը հացն ու գինին իր մարմինը ու արիւնը գարձուց, և Առաքելոց ալ իշխանութիւն տուած որ նոյն բանն ընեն:

Հ. Եկեղեցւոյ մէջ այս իշխանութիւնը ուրուն անցած է:

Պ. Միայն քահանայից:

Հ. Քահանայն սրբագործութեան բառերը չըսում՝ նշխարքն ի՞նչ է, ու սկիհին մէջ ի՞նչ կայ:

Պ. Նշխարքը միայն հաց է, և սկիհին մէջ զինի ու քիչ մը ջուր կայ:

Հ. Քահանայն սրբագործութեան բառելին
ըսկէն ետև ի՞նչ կ'ըլլայ:

Պ. Հացը կը փոխուի քրիստոսի մարմինը
կ'ըլլայ, գինին ալ արիւն քրիստոսի. ու
անկէց ետև միայն հացին ու գինոյն դուր-
սի երևոյթը կը մնայ:

Հ. Եկեղեցին այս հրաշալի խորհուրդը
ի՞նչ կ'անուանէ:

Պ. Գոյացափոխուրիւն, որ է ըսկէ, թէ
գոյացութիւն մը կը փոխուի ուրիշ գոյացու-
թիւն մը կ'ըլլայ: Եւ այս բանս կ'ըլլայ Յի-
սոսքերան ամենակարող զօրութեամ-
բըն, զորս քահանայն յանուն Յիսուսի կը
պայցէ:

Հ. Հաղորդութեան մէջ ի՞նչպէս է Յի-
սուսի մարմինը:

Պ. Ճշմարիտ մարմին, այն որ ի սուրբ
Աստվածածնէն ծնոււ, ու մեզի համար խաչ
երաւ. և յարութիւն առաւ, ու հիմայ ար-
քայութիւնն է:

Հ. Յիսուս Հաղորդութեան մէջ զալու ա-
տեն երկնքէն կը հեռանայ:

Պ. Չէ. նայն վայրկենին թէ երկինքն է,
և թէ ամենայն սրբագործեալ նշխարքներուն
մէջ:

Հ. Ուրեմն նշխարքին մէջ միայն Յիսուսի
մարմինն է ու բաժակին մէջ միայն արիւնը:

Պ. Յիսուս թէ նշխարքին մէջ և թէ բա-
ժակին մէջ ամբողջ է, ու միայն նշխարք ըն-
դունելով արիւնն ալ ընդունած կ'ըլլանք.
որովհետև Հաղորդութեան մէջ Յիսուս կեն-

դոնի է, մարմինն առանց արեան չըլլար, և
ոչ արիւնն առանց մարմին:

Հ. Հասկա ինչու քահանայն նշխարքն ու
բաժակը զատ կը սրբացնէ:

Պ. Յիսուսի չարչարանաց և մահուան յի-
շատակին համար, որպէս զի իմացնէ, թէ
Յիսուսի փրկչին մերայ արիւնը չարչարանաց
առեն մարմինէն բաժնուեցաւ: Եւ Հազոր-
գութիւնն այս խորհուրդը հրաշալի կերպով
մեր աչքին առջև կը բերէ:

Հ. Եթէ նշխարքն երկու կտոր ըլլայ,
Յիսուսի մարմինն ալ երկու կտոր կ'ըլլայ:

Պ. Ոչ երբէք. հասկա գուրսի երեւոյթն
միայն երկու կտոր կ'ըլլայ. և ամէն մէկ
կտորին մէջ ամբողջ է Յիսուսի մարմինը:

Հ. Ի՞նչպէս կարելի է որ ամբողջ մարմին
մը պզամիկ նշխարքի մը մէջ ըլլայ, ու նոյն
վայրկենին թիւրաւոր տեղուանք միանգա-
մայն:

Պ. Ոյս և ուրիշ հրաշքներ ալ, որ սուրբ
Հաղորդութեան վրայ կը տեսնուին, մեր
խելքէն վեր են, բայց Աստվածոյ առջև ան-
կարելի չեն, և Յիսուս՝ որ այս բանս բառ,
և Եկեղեցին որ մեզի կը պատուիրէ, թէ հա-
ւատանք, զմեզ չեն կրնար խարել:

ԱՅ

Որբուրիւն.

Հ. Հաղորդութեան մէջ պէտք է որ Յի-
սուսի երկպատճութիւն ընենք:

Պ. Հրամեր էք. վասն զի իրօք ներկայէ, ու պէտք է որ միշտ իրեն երկրպագութիւն առնել:

Հ. Յիսուս ինչո՞ւ Հաղորդութեան մէջ ներկայ է:

Պ. Որպէս զի իրեն երկրպագութիւն առաջն զառ՝ զինքը կարենանք ընդունիլ:

Հ. Սրբութիւն առնելու պարագ կայ:

Պ. Հրամեր էք. վասն զի Յիսուս ըստ Երե ոչ ոչափեց զմարդին որդույ մարդոյ ոչ ոչելից կեսն յանձին:

Հ. Արժանաւորապէս Սրբութիւն առնելու համար ի՞նչ պատրաստութիւն պէտք է ընել:

Պ. Երկու կերպ. ըստ մարմնոյ և ըստ հոգուոյ:

Հ. Ըստ մարմնոյ պատրաստութիւնն ո՞րն է:

Պ. Կախ որ ծոմ ըլլանք. այսինքն է կէս գիշերէն բերաննիս ոչ ուտերու և ոչ խմելու բան առնունք. խոկ մահուան թոշակը կերակուր կերած ալ կ'առնուի: Երկրորդ որ հաւառանիս պարկեց ու համեստ ըլլայ:

Հ. Ըստ հոգուոյ պատրաստութիւնն ո՞րն է:

Պ. Երկու է. չեռաւոր ու մերձաւոր:

Հ. Հեռաւոր պատրաստութիւնն ո՞րն է:

Պ. Կախ՝ որ հաւառայ խորհուրդները գիտանք, մանաւանդ զանոնք՝ որ այս սուրբ խորհրդոյ վրայօք են, և երկրորդ՝ որ կեանք քերմեաստնդութեամբ ու բարեկարգութեամբ անցընենք:

Հ. Մերձաւոր պատրաստութիւնն ո՞րն է:

Պ. Առաջին և հարկաւորը՝ որ ամէն մա-

Հացու մեղքէ մաքուր ըլլանք. նոյնպէս պէտք է ջանանք որ ներելի մեղքերէն ալ մաքուր ըլլանք: Երկրորդ՝ որ Սրբութիւն առնելէն առաջ ու եաքը ինչ պատշաճաւոր բան որ պէտք է ընել ընենք:

Հ. Եթէ մէկը մահացու մեղքի մէջ ըլլանք Որբութիւն առնու, Յիսուսի մարմինը կ'ընդունի՞:

Պ. Հրամեր էք. բայց Յուգայի նման, իր գոստապարաւութիւնը կ'ընդունի, և սոսկալի սրբասպագութիւն կը գործէ:

Հ. Եթէ մէկը Սրբութիւն առնելու վայրէ կեանին միաքը գայ որ մահացու մեղք մը խոստվաննեք ըլլալու մուցեր է, ի՞նչ պէտք է ընէ:

Պ. Եթէ ուրիշի մեծ գայթակութիւն չըլլար, բայ է որ ետ քաշաւի, ու նսխ այն մեղքն ալ խոստվանի ու եաքը գայ սրբութիւն առնու, բայց եթէ գայթակութիւն կ'ըլլայ, պէտք է որչափ ձեռքէն կու գայ չանայ որ կատարեալ զղում ընելով սրբութիւնը առնու, բայց հաստատ առաջադրութիւն ալ զնելով որ խկոյն խոստվանի նոյն մեղքը:

Հ. Արժանաւոր սրբութիւն առնելու պըստուղն ի՞նչ է:

Պ. Երեք գլխաւոր պառող անի:

Հ. Առաջինն ո՞րն է:

Պ. Ամէն խորհուրդներէ առելի սրբարգ չնորհքը կ'աւելցընէ:

Հ. Երկրորդն ո՞րն է:

Պ. Հոգւոյն նոր ոյժ կու տայ բարեգործութիւնները լնելու ու առաքինութեանց մէջ առաջ երթալու. ինչպէս կերակուրը մարմինը կը անուցանէ ու կ'ուժովցընէ:

Հ. Երրարդն սղն է:

Պ. Ներելի մեղքերը կը մաքրէ, ու մեշտաց փորձութեանց և առթից դէմ կէնալու ուժ կու տայ:

Հ. Որովհետեւ Սրբութիւն առնելը մեր հոգւոյն այսչափ օգուտ կը բերէ, քիչ անգոմ առնելը կրնա՞նք բաւական մեպել:

Պ. Զէ. և ամէն բանէն օգտակարն է շատ անգամ Սրբութիւն առնելը, միայն թէ արժանաւոր պատրաստութեամբը ըլլայ:

Հ. Որովհետեւ Սրբութիւն առնելը մեր հոգւոյն այսչափ օգուտ կը բերէ, քիչ անգոմ առնելը կրնա՞նք բաւական մեպել:

Պ. Զէ. և ամէն բանէն օգտակար է շատ անգամ Սրբութիւն առնելը, միայն թէ արժանաւոր պատրաստութեամբը ըլլայ:

Հ. Շատ անգամ Սրբութիւն առնելու համար, ինչպէս ութ օրը ձեղ մը, մահուչափ մեղքէ միայն զգուշանալը բաւակարն է:

Պ. Սրբազգութիւն շմնելու համար բաւական է. բայց այսպիսի մեծ խորհրդոյ մը յարգը կը պահանջէ, որ ներելի մեղքերէ ալ զգուշանանք:

Հ. Անոնք որ գաղղութեամբ Սրբութիւն կ'առնուն, ամէն առաջին ըստած պատովները կը քաղեն:

Պ. Այն պատուղները կը կախուին մեր չան-

քէն ու ջերմեռանդութենէն՝ որով կը պատարաստուինք ու կ'ընդունինք այս սարք խորհուրդը:

Հ. Սրբութիւն առնելին առաջ ի՞նչ պէտք է ընենք:

Պ. Կենդանի հաւատք ունենանք ու խորին խնարդութիւն, և փափաք և ուր առաջը մեր Յիսուս:

Հ. Սրբութիւն առնելին եակ ի՞նչ պէտք է ընել:

Պ. Քիչ մը առեն օրտանց շնորհակալ ըլլանք ու մենք զմեզ Յիսուսին նուիրենք, ու հարկաւոր առաջադրութիւններ ու խնդիրքներ ընենք, և օրուան մէջն ալ շատ անգամ այդ մեծ շնորհքը մաքերնիս բերենք. ու չնմանինք անոնց՝ որ առանց ջերմեռանդութեան մէկէն եկեղեցին գուրս կ'ելլան, ու բոլոր օրը զրուտներով կ'անցընեն:

13

Խորհուրդ սրբոյ Փատարագի.

Հ. Հաղորդութիւնը միայն խորհուրդ եկեղեցոյ կը սեպուի:

Պ. Զէ. հապս նաև նոր օրինաց զոհն է:

Հ. Զոհն ի՞նչ է:

Պ. Սրտաբին բան մը Աստուծոյ նուիրել՝ զինքը պատռելու, ու ներքին նուիրմուեքը պատաքուստ ալ ցուցընելու համար, որով մենք զմեզ Աստուծոյ կը նուիրենք:

- Հ. Հին օրինաց զոհերն ի՞նչ էին:
- Պ. Այլ և այլ կենդանիներու նստիրմանք:
- Հ. Այն զոհերն Աստուծոյ հաճոյ էին, և անով կ'ըլլա՞ր զԱստուած պատուել:
- Պ. Նոր օրինաց զոհերն պատկերն ըլլա՞ր անով միայն հաճոյ կ'ըլլային Աստուծոյ, ու կը պատուին զԱստուած:
- Հ. Նոր օրինաց զոհն ո՞րն է:
- Պ. Այն որ Յիսուս մեզի համար իր աշխար թափերով ու խաչին սեղանոյն վրայ մեռներով նուիրեց:
- Հ. Այս զոհը հին օրինաց բոլոր զոհերը վերջացնեց:
- Պ. Հրամեր Եք, վասն զի ձշմարտութիւնն եկաւ, ու շաքն ու օրինակը գտղրեցաց:
- Հ. Քրիստոս մի անդամ խաչին վրայ զոհ ըլլալով, ուրիշ ալ զոհ չըլլար:
- Պ. Խաչին զոհը միշտ կ'ըլլայ և մինչեւ ի կատարած աշխարհի միշտ պիտի ըլլայ պատարագին զոհովը, որ նոյն զոհն է ի՞նչ որ խաչին վրայ կատարուեցաւ:
- Հ. Ի՞նչպէս Պատարագին զոհը խաչին վրայի զոհին հետ նոյն է:
- Պ. Վասն զի այն մարմինն ու այն արիւնն որ Քրիստոս խաչին վրայ զոհագործեց, նոյնը քահանայք կը զոհագործեն հացին ու գինույն առասակաւ:
- Հ. Այս երկու զոհագործութեանց մէջ տարբերութիւն մը կա՞յ:
- Պ. Այս առարերաւթիւնը միայն կայ՝ որ խաչին զոհը արեամբ կատարուեցաւ, իսկ պատարագին զոհն անարիւն է:

- Հ. Պատարագին զոհը որո՞ւն կը մատուցո՞ւի:
- Պ. Միայն Աստուծոյ, ու Աստուծմէ զատուրիչի մատուցանել չըլլար:
- Հ. Հապա Աստուածածնոյ ու սրբոց համար որ պատարագ կ'ըլլայ, զոհը անոնց չըլլար:
- Պ. Զէ. Հապա Աստուծոյ կը մատուցուի, շնորհակալ ըլլարին չնորհք որ Աստուածայն սրբոց ըրեր է, և ինչ շնորհքի որ կարօտաւութիւն անինք՝ անոնց բարեխօսութեամբն ընդունելու համար:
- Հ. Այսպիսի առար զոհագործութեան ի՞նչ պէս պէտք է ներկայ ըլլալ:
- Պ. Միծ յարգութեամբ ու չերմեռանդաւթեամբ, իրեն թէ խաչին զոհագործութեանն երկայ ըլլայինք. և պէտք է որ մեր զիշաւորութիւնն ալ միաբանենք Յիսուսի և սուրբ Եկեղեցւոյ գիտաւորութեանը, որ այս զոհը մեզի համար կը մատուցանէ:

ԼՅ.

Կերչին օժումն, Կարգ քանանայութեան ու Պատկ.

- Հ. Վերջին օժումն ի՞նչ է:
- Պ. Խորհուրդ մը Եկեղեցւոյ, որ Հաստատուած է հիւանդները զօրացնելու ու մնացորդ մեղաց թողութիւն տալու և սրբութեամբ մեռնելու օգնելու համար:

Հ. Վերջին օծումն ի՞նչպէս կը զօրացնէ հիւանդները:

Պ. Կամ մարմայ առողջութիւն պարգևելով եթէ իրենց յաւիտենական փրկութեանը օգտակար է. կամ արխութիւն տարով որ հիւանդութեանը համբերեն:

Հ. Ի՞նչպէս մասցորդ մեղաց թողութիւն կու տայ:

Պ. Զքաւուած ներելի մեղաց քաւութիւն տարով. միայն թէ պէտք է որ հիւանդը բաւական զղջումն ունեցած ըլլայ. անդիտութեամբ գործած մահացու մեղաց ալ թողութիւն կու տայ:

Հ. Ի՞նչպէս սրբութեամբ մեռնելու կ'օգնէ:

Պ. Քաջալերելով հիւանդը, որ այն վայրկենին ինչ առաքինութիւն որ հարկաւոր է՝ ի գործ զնէ, և փորձութեանց գէմ զնէ, որ այն վայրկենին շատ վախնալու են:

Հ. Այս խորհուրդն ընդունելու բացարձակ պարագ կայ:

Պ. Զէ. բայց եթէ մէկն ընդունելու անհնագ ըլլայ, յանցանք կը գործէ, ու մէծ օգնականութենէ կը զրկուի:

Հ. Այս խորհուրդն ընդունելու ի՞նչ պատրաստութիւն հարկաւոր է:

Պ. Ասսուծոյ շնորհաց մէջ պէտք է ըլլալ, ու եթէ կարելի է՝ խոստովանանք ալ ըլլալ. իսկ եթէ կարելի չէ՝ զղջումն ընել. որ որչափ որ կրնայ առօթքները քահանային չետ մէկտեղ ընել:

Հ. Բանավարութիւնը չբացուած աղոց ալ այս խորհուրդը կրնայ արուիլ:

Պ. Զէ. վասն զի մկրտութենէն ետքը մեղք գործած չեն, որ այս խորհրդով քաւութիւն առնեն:

Հ. Կրնայ այն հիւանդներուն արուիլ՝ որ իրենք զիրենք կորանցուցած են:

Պ. Հրամեր էք. բայց ամէն մարդու ջանքն այն պիտի ըլլայ՝ որ խելքը գլուխը ընդունի, որպէս զի կարենայ պատող քաղել, չէ թէ մինչեւ ետքի վայրկեանը թողուլ:

Հ. Վերջին օծումը կրնայ մարդ շատ անգամ ընդունիլ:

Պ. Հրամեր էք. քանի որ մէկը վասնագաւոր հիւանդութեան մէջ գտնուի՝ կրնայ ընդունիլ. միայն թէ մէկ վասնգէն մինչեւ միւսը քիչ մը տոեն անյած ըլլայ:

Հ. Այս խորհուրդն ովկ կրնայ տալ:

Պ. Վահանայն:

Հ. Կարգն ի՞նչ խորհուրդ է:

Պ. Եկեղեցւոյ խորհուրդ մը, որով մարդ իշխանութիւն ու շնորհք կ'ընդունի եկեղեցական պաշտօնը արքանապէս կատարելու:

Հ. Քահանայութեան կարգն ի՞նչ է:

Պ. Եկեղեցւոյ խորհուրդ մը, որ իշխանութիւն կու տայ Յիսուսի մարմինն ու ուրինը սրբագործելու, ու կարգէն կամ ձեռնապրութենէ զատարիշ ամէն խորհուրդները մասամբարդելու:

Հ. Եպիսկոպոսութիւնը քահանայութենէն զատ խորհուրդ է:

Պ. Զէ . Հապալ քահանայութեան լրտմին է :
 Հ . Պասկն ի՞նչ է :
 Պ. Խորհուրդ մը Եվեղեցւոյ , որ այլր և
 կին իրարու կը միացընէ , որ արբութեամբ
 ապրին , ու աստուածալաշտութեամբ իրենց
 գաւակները գասախարակին :
 Հ . Այս խորհուրդը ընդունելու համար
 պէտք է շնորհաց մէջ ըլլալ :
 Պ. Հրամեր էք . ով որ մահուչափ մեղաց
 մէջ ընդունի՝ սրբապղծութիւն կը գործէ :
 Հ . Մէկն որ բանութեամբ կամ առանց
 վկայի պատկանի՝ կ'ընդունի՞ այս խորհուրդը :
 Պ. Զէ . պէտք է որ երկու կողմանէ ա-
 զատ հաւանութիւն ըլլայ , զոր պէտք է ար-
 տաքին նշանով մը յայտնել . ու պէտք է որ
 պատկը ժողովրդապետին ու արժանահաւատ
 վկայից առջնն ըլլայ . եթէ այսպէս չըլլայ
 պատկը վաւերական չըլլար :
 Հ . Կրնա՞յ այս խորհուրդն արձակուիլ :
 Պ. Ոչ երբէք . բայց միայն էրկանը կամ
 կնկանը մահուամբ :

Խ

Մեղք .

Հ . Մեղքն ի՞նչ է :
 Պ. Աստուծոյ օրինաց անհնաղանդու-
 թիւն :
 Հ . Մեղք քանի՞ աեսակ է :
 Պ. Երկու . Սկզբնական ու Ներգործական :

Հ . Սկզբնական մեղքն ո՞րն է :
 Պ. Այն՝ որուն մէջ որ կը ծնանինք , ու
 Աղամայ մեր նախահօրը պատճառաւ մեղի
 անցու այս մեղքն :
 Հ . Ամէն մարդ այս մեղաց ակըն է :
 Պ. Հրամեր էք . բայց Տրիգենաեան ժո-
 ղովրդը կը բացատրէ , թէ ամէնքն ըսելով
 ժողովրին դիսաւորութիւնն այն չէ՝ որ Ա-
 նարաս Պայրն Աստուծոյ ալ մէջն հասկընայ :
 Հ . Սկզբնական մեղքէն ի՞նչպէս կ'աղա-
 մինք :
 Պ. Մկրտութեամբ :
 Հ . Ներգործական մեղքն ո՞րն է :
 Պ. Այն մեղքն գոր մենք աղատութեամբ
 մեր կամքով կը գործենք :
 Հ . Ներգործական մեղքը քանի՞ աեսակ է :
 Պ. Երկու . մահուչափ ու ներկելի :
 Հ . Պահուչափ մեղքն ո՞րն է :
 Պ. Այն՝ որ մեր հոգին կը մեղցընէ , որը-
 րաւար չնորհքէն զրկելով՝ որ մեր հոգւոյն
 կեանքն է , ու զժոխց արժանի ընելով՝ որ
 յաւիսենական մահ է :
 Հ . Ներկելի մեղքն ո՞րն է :
 Պ. Այն՝ որով թէպէտ Աստուծոյ չնորհքը
 չենք կորսնցըներ , բայց սէրը կը պաղեցը-
 նէ , ու զմել ժամանակաւոր պատժոց ար-
 ժանի կ'ընէ , զոր կամ այս աշխարհս կամ
 մահուընէ եաւ քաւարանին մէջ պէտք է
 կրենք :
 Հ . Քանի՞ կերպով ներգործական մեղք
 կրնայ գործուիլ :

Պ. Զորս կերպով . խորհրդով , բանիւ ,
գործով ու զանցառութեամբ :

Հ. Խորհրդով ի՞նչպէս մեղք կը գործուի :
Պ. Երբոր մէկը ապատաբար մտքին մէջ
հաւանութիւն տայ այն բանին , որ Աստու-
ծոյ օրինաց գէմ է . զոր օրինակ . եղբօրը
վաստան փափաքիլ :

Հ. Զանցառութեան մեղքն ի՞նչ է :

Պ. Հարամայուած բան մը կատարելին մարդ
իր յանցանքովը ետ մնայ . զոր օրինակ , առ-
նի օր պատարագ չտեսնել :

Հ. Ինչո՞ւ իր յանցանքովը կ'ըսես :

Պ. Վասն զի՞ օրինակի համար եթէ մէկն
առանց իր յանցանքին չգիտնայ որ տօնի
օր է , կամ օրինաւոր արգելք մը ունենայ ,
մեղք չըլար եթէ այն օրը պատարագ չտես-
նայ :

Հ. Երբեմն ուրիշի մեղքը մեղի կրնայ սե-
պուիլ :

Պ. Հարամեր էք . երբոր մեր յացանքով
անոր մեղացը պատճառ եղած ըլլանք :

Հ. Փանի՞ կերպով ուրիշի մեղացը պատ-
ճառ կրնանք ըլլալ :

Պ. Եօթը կերպով , չար օրինակով , չար
խրասով , գէշ գործ մը հարամայելով , գէշ
գործի մը հաւանելով , գէշ գործ ընտղը գո-
վելով , գէշ գործ ընտղին գործակից ըլլանվ ,
ու երբոր ձեռքերնէս կու գայ գէշ գործը
չարզիլով :

ԽԸ.

Մահացու մեղը , ու Մեղը ընդդիմ Հոգոյն
Սրբոյ .

Հ. Մահացու մեղքերը քանի՞ են :

Պ. Եօթը . Հարամայութիւն . — Նախանձ .
— Բարկութիւն . — Ագահութիւն . — Ծու-
տութիւն . — Որկրամութիւն . — Բղջախո-
չութիւն :

Հ. Ինչո՞ւ մահացու կ'ըսուին :

Պ. Վասն զի ամէն մեղաց գլուխն ու
մկիզըն ըլլալով հոգեւորապէս հոգւոյն մեռ-
նելու պատճառ կ'ըլլան :

Հ. Հպարտութիւնն ի՞նչ է :

Պ. Ինքն իրեն վրայ անկարգ համարմունք
ունենալ ու այնպէս ուրիշներէն վեր ըլլալ
ուզել , և այն բարիքն զոր մեր վրայ կը տես-
նենք՝ փառքը մենք մեղի տալ :

Հ. Նախանձն ի՞նչ է :

Պ. Ուրիշին աղէկութեան վրայ տիրիլ ,
ու ձախորդութեան վրայ ուրախանալ :

Հ. Բարկութիւնն ի՞նչ է :

Պ. Ուրաին անկարգ շարժմունքն , որով
սասափկ կիրք կ'եղենք եթէ մեղի վեսա-
կար կամ աշաճելի բան մը լսենք կամ տես-
նենք :

Հ. Ագահութիւնն ի՞նչ է :

Պ. Անկարգ ախորժակ մը , փափաք մը
ժամանակաւոր հարստութեան ու բարեաց :

Հ. Ծուլութիւնն ի՞նչ է :

Պ. Հանգչելու անկարգ ախորժակ մը, ու
բավ մեր պարտքերը կասարելու ձանձրու-
թիւն կու գայ մեզի ու պարտքերնիս սաքի
տակ կ'առնենք :

Հ. Որդրամութիւնն ի՞նչ է :

Պ. Ուսելու ու խմելու անկարգ ախոր-
ժակ մը :

Հ. Բղախոհութիւնն ի՞նչ է :

Պ. Գէշ ախու մը, որ մարմնոյ ապօրի-
նաւոր զուարձութեան զմեզ կը յորդորէ :

Հ. Հոգւոյն Սրբոյ գէմ եղած մեղքերն ու
բո՞ք են :

Պ. Այս վեցու Յուսահասութիւն .

Յանդգնութիւն .

Յանուցեալ ճշմարտութեան գէմ կե-
նալ .

Ուրիշի չնորհացը վրայ նախանձ .

Մեղաց վրայ յամառիլ .

Վախճանական անդղութիւն :

Հ. Ո՞ր մեղքերն երկնքէն վրէժխնդրու-
թիւն կը բաղոքեն :

Պ. Գիմաւորներն այս չորսն են .

Կամաւոր մարդասպանութիւն .

Ազքատը նեղը խոթել .

Վարձաւորին վարձքը չտալ .

Գարշելի մեղքն, որուն համար եր-
կինքէն Սոզոմ գտնորին վրայ կրակ թափե-
ցաւ :

Հ. Ունակութեան մեղքն ո՞րն է :

Պ. Այն մեղքն որուն մէջ մարդ այնչափ

անգամ կ'ինկնայ, որ եաքը իմաստ շատ գգուա-
րաւթիւն կը քաշէ ինքը զինքը շակելու, ա-
նոր համար պէտք է որ մարդ շտա փայթ
ունենայ չոր սովորութեան զէմն առնելու,
և շուամլ ինքը զինքը շակի :

Հ. Ո՞ր մեղքն է որ Զարութեան մեղք կ'ըսուի :

Պ. Այն մեղքն որ մարդ առաջուց մաս-
եկով ու ուզելով կը գործէ՝ խղճմանքին
զարնելուն զէմ :

Հ. Տկարութեան ու չարութեան մեղքին
մէջ ի՞նչ ասրբերութիւն կայ :

Պ. Թէպէտ երկուքն ալ մեղք են, բայց
չարութեան մեղքն աւելի ծանր է :

Հ. Տգիսութեան պատճառաւ մարդ մեղքէ
ազատ կրնայ ըլլալ :

Պ. Եթէ ագիսութիւնը իրաւցընէ ան-
յազթելի ըլլայ՝ մեղքէ ազատ կ'ըլլայ. բայց
եթէ մէկը կրենայ ու պարտական ըլլայ
սորվելու ու չսորվի աղէտ մնայ, մեղքէ ա-
զատ չէ :

ԽԲ

Առարինորիւնը .

Հ. Փրկութեան համելու համար չոր
գործէ միայն զգուշանալը բաւական է :

Պ. Պէտք է աղէկ գործ ալ ընել ու ա-
ռաքինութիւն վասարկիլ :

Հ. Փրկութեան աւելի հարկաւոր եղած
առաքինութիւններն որո՞նք են :

Պ. Աստուածաբանական ու գլխաւոր ըստուած առաքինութիւնները:

Հ. Աստուածաբանական առաքինութիւններն որո՞նք են:

Պ. Այս երեքու. Հաւատաք, Յոյս, Սէր. ասոնց վրայ սկիզբները երկայն խօսեցանք:

Հ. Ինչո՞ւ այս առաքինութիւններն Աստուածաբանական կ'ըստին:

Պ. Վասն զի Աստուածմէ կու գան ու առ Աստուած կը վերաբերին:

Հ. Որովհեանե այս առաքինութեանց խօսապանութիւնը երբեմն երբեմն պէտք է ընել, բնդհանրապէս հաւատքի խօսապանութեան կ'երպ մը ըսէ որ տեսնամ:

Պ. Տէր իմ և Աստուած իմ, հաստատութեամբ կը հաւատամ ինչ որ Սուրբ, Կաթուղիկէ, Առաքելական ու Հառվմէական Եկեղեցին կը հաւատայ ու կը սորվեցընէ. վասն զի գուն՝ որ ճշմարտութիւն ես, ու ոչ կը խարուիս և ոչ կը խարես, բոլորը դան ես յայտնած:

Հ. Յուսոյ խօսապանութիւնն ի՞նչպէս կ'ընես:

Պ. Տէր իմ և Աստուած իմ, վստահութեամբ կը յուսամ որ քու անխարելի խօսամամբդ, ու Յիսուսի փրկչին իմոյ արդեամբքըն այս աշխարհիս մէջ ինծի պէտք եղած շնորհքը պարզես, ու անդին յաւիտենական փառքք:

Հ. Ոիրոյ խօսապանութիւնն աւ որ ըրէ տեսնամ:

Պ. Տէր իմ և Աստուած իմ, բոլորպվ սրտիւ ու ամէն բանէ վեր կը սիրեմ զեկզ. վասն զի անհան սիրելի ու կասարեալ ես, հազար անգամ կը փափաքիմ մեռնի քան թէ մի անգամ քեզի գէմ մեզք գործել. նոյնպէս քու սիրոյդ համար իմ անձիս պէս կը սիրեմ իմ ընկերս ալ:

Հ. Քանի՞ են զիլաւոր ըստուած առաքինութիւններն ու որո՞նք են:

Պ. Չորս են. Խոչեմութիւն. — Արդարութիւն. — Արիութիւն. — Ժամանակութիւն:

Հ. Խոչեմութիւնն ի՞նչ է:

Պ. Առաքինութիւն մը, որով կընանիք ընտրել, թէ մեր վախճանին համեմու ճշմարիտ միջոցները որո՞նք են, այս ինքն, ինչ որ շարքան է՝ հեռու կ'ենալ, ու ինչ որ բարի է՝ գործով կատարել:

Հ. Արդարութիւնն ի՞նչ է:

Պ. Առաքինութիւն մըն է, որ կը սորվեցնէ մեզի, թէ ամէն մէկուն իրեն ինկածը առանք, Աստուածոյ, ընկերոջը ու մեր անձին:

Հ. Արիութիւնն ի՞նչ է:

Պ. Առաքինութիւն մըն է, որ մեզի կը սորվեցընէ զժուարութիւններու յաղթել, ու Աստուածոյ օրէնքը պահելու համար պէտք որ ըլլայ՝ մեռնի ալ յանձն առնուել:

Հ. Ժամանակութիւնն ի՞նչ է:

Պ. Առաքինութիւն մըն է, որ մեր ամէն փափաքանաց ու կրիցը ասնձ ու կարգ դնել կը սորվեցընէ:

Հ. Եօթը մահացու մեղաց ներհակ տուաքինութիւններն որմնկը են:

Պ. Խոնարհութիւն՝ հպարտութեան դէմ, եղբայրսիրութիւն՝ նախանձու դէմ, չեղութիւն՝ բարկութեան դէմ, տասառաձեռնութիւն՝ ազահութեան դէմ, եռանդն՝ ծուլութեան դէմ, պահեցարաթիւն՝ որկրանութեան դէմ:

Հ. Հոգւոյն Սրբոյ պարզեքը քանի՞ են և որո՞նք են:

Պ. Եօթն են, խմասութիւն. — Հանձար. — Խորհուրդ. — Զօրութիւն. — Գիշտութիւն. — Աստուածպաշտութիւն. — Երկիւզածութիւն:

ԽԳ.

Բարի գործի.

Հ. Առաքինութեանց գլխուոր պատողքն որմնկը են:

Պ. Բարի գործերն են:

Հ. Արքայութեան հաննելու համար հարկաւոր են բարի գործերն:

Պ. Հրամեր էք. մէկ մը որ արքայութիւնը վարձք է, որուն պէտք է բարի գործերով արժանի ըլլալ. մէկ մը առ Յիսուս ամ մէկուն իրեն գործին յարմար վարձք պիտի տայ:

Հ. Մեր գործերն որ ոչինչ բան են, ի՞նչ պէս արքայութեան արժանի կրնան ըլլալ:

Պ. Աստուածոյ բարութեամբն արժանի կ'ըլւան. որովհետեւ ինքը մեր բարի գործերը Յիսուսի անհուն արգեանցը հետ կը միացընէ:

Հ. Ի՞նչ պէտք է որով բարի գործը վարձուց արժանի ըլլայ:

Պ. Պէտք է որ բարի գործն ընելու աշան՝ նախ Աստուածոյ շնորհաց մէջ ըլլանք. Երկրորդ՝ գերբնական պատճառի մը համար գործենք:

Հ. Պէտք է որ միշտ սիրոյ պատճառաւ գործենք բարի գործը:

Պ. Զէ. հաւասար, յուսոյ ու արիշ քրիստոնէական առաքինութեանց պատճառաւ ալ կրնանք գործել:

Հ. Եթէ մէկն Աստուածոյ շնորհաց մէջ շրմայ, իր բարի գործերը մեղք կը սեպուին:

Պ. Զէ. բարի են միայն բարյալպէս. բայց արքայութեան վարձուց արժանի չեն:

Հ. Ուրեմն եթէ մէկն Աստուածոյ շնորհաց մէջ չէ, կրնայ բարի գործ չընել, որովհետեւ արքայութեան վարձուց արժանի չեն ըլլար:

Պ. Մանաւանդ թէ աւելի բարի գործ պէտք է ընէ, որպէս զի մեղքէ ազտակերու համար պէտք եղած օգնութիւններն ընդունի. ու եթէ հրամայեալ պարագերն որ չկատարէ, նորէն մեղք կը գործէ:

Հ. Ըստհանրապէս քանի՞ աեսակ բարի գործ կայ:

Պ. Գիտուորնելն երեք են. Ազօթք, Պահք և Ազորմութիւն:

- Հ. Աղօթք ըսելով ի՞նչ կը հասկընաս:
- Պ. Ամէն տեսակ բարեպաշտութեան կը բարեթիւններ, զոր օրինակ՝ մտաւոր կամ ձայնաւոր աղօթք, պատարագ, շատ անգամ սուրբ խորհրդոց մերձենաւ, հոգեոր գրքեր կարդաւ, Աստուծոյ խօսքը լսել, և այլն:
- Հ. Պահք ըսելով ի՞նչ կը հասկըցուի:
- Պ. Ամէն տեսակ մարմնոյ ապաշխարանք:
- Հ. Ողբամութեամբ ի՞նչ պէտք է հասկնար:
- Պ. Ակրոյ, գթութեան ու սղորմութեան ամէն տեսակ գործ:
- Հ. Գործք սղորմութեան քանի՞ են:
- Պ. Եօթը հոգեոր, ու եօթը մարմնաւոր գործք սղորմութեան:
- Հ. Հոգեոր գործք սղորմութեան:
- Պ. 1 Ուսուցանել զտգէտս.
- 2 Խորհուրդ տալ առակալուներոց.
- 3 Խրամել զմոլորեալս.
- 4 Միսիթարել զվշատացեալս.
- 5 Կերել յանցաւորաց.
- 6 Համբերել պակասութեանց այլաց.
- 7 Աղօթել վասն կենդանեաց և մեռելոց:
- Հ. Մարմնաւոր գործք սղորմութեան ուրո՞նք են:
- Պ. 1 Կերակրել գքազցեալս.
- 2 Արբուցանել զծարաւեալս.
- 3 Զգեցուցանել զմերկու.
- 4 Տալ օթեանս պանդխատաց.
- 5 Ծառայել հիւանդաց.
- 6 Այց առնել բանատարգերոց.
- 7 Թաղել զմեռեալս:

- Խ. Ելանութիւնը և Աշետարանական խրատը.
- Հ. Ելանութիւնը ի՞նչ են:
- Պ. Յիսուսի ութ խօսքը, որով աշխարհիուանին ողորմելի սեպուղղները՝ Աստուծոյ տուժներնելի են, կ'ըսէ:
- Հ. Առաջին երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին աղքատաց հոգւով, զի նոցաւ արքայութիւն երկնից:
- Հ. Երկրորդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին հեղոց, զի նոքա ժառանգեհուցն զերկիր:
- Հ. Երրորդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին սպաւորաց, զի նոքա մխիթարեացին:
- Հ. Զորբարդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին որ քաղցեալ իրեն արդարութեան, զի նորա յագեսցին:
- Հ. Հինգերորդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին սղորմածաց, զի նոքա սղորմութիւն գացեն:
- Հ. Վեցերորդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուծուած աեսցեն:
- Հ. Եօթներորդ երանութիւնն ո՞րն է:
- Պ. Երանին խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին:
- Հ. Ութերորդ երանութիւնն ո՞րն է:

Պ. Երանի այնացիկ, որ հալածեալ իցեն վասն արգարաւթեան, զի նոցա է արգայութիւն երկնից:

Հ. Աւետարանական խրատ ո՞ր բանը կ'ըսուի:

Պ. Կան քանի մը մասնաւոր առաքինութիւններ, որ աւետարանական խրատ կ'ըսուին, վասն զի պարափիտակ չեն ձգեր. բայց Յիսուս թէ ինքը գործեց այն առաքինութիւնները և թէ որոնք որ կատարելութեան կը փափարին խրատ առւաւ որ իրենք ալ պահեն:

Հ. Քանի են այս աւետարանական խրատ ներն և որոնք են:

Պ. Գլխաւորներն երեք են. կամաւոր աղքատութիւն.

Մշտնչենաւոր կուսութիւն.

Հնազանդութիւն այն ամէն բանի մէջ որ մեղքը չէ:

Հ. Այս երեք աւետարանական խրատներն ինչպէս կ'ըլլայ սրահելը:

Պ. Ուխտավ կ'ըլլայ, ինչպէս որ կրօնաւորական կարգաց մէջ սովորութիւն է:

Հ. Այս ուխտերն ընելը աղէկ բան է թէ չէ:

Պ. Համեր եք, շատ լաւ և շատ գովելի բան է. բայց այդ բանն ամենուն համար չէ, ու մարդ ինքը զինքը նախ լաւ չափած պէտք չէ ընէ:

ԽԵ

Կերպորժական շնորհք.

Հ. Արնավնք մենք մեր ուժով միայն մեր փրկութեան համար հարկաւոր եղած առաքինութիւնները շահիլ ու բարի գործերը կատարել:

Պ. Զէ. առանց Աստուծոյ շնորհաց բան չենք կրնար ընել:

Հ. Շնորհքը քանի աեսակ է:

Պ. Երկու Ներգործական և Ունակական:

Հ. Կերպորժական շնորհք որն է:

Պ. Երբին ու գերբնական օգնութիւն մըն է, զոր Աստուծ մեզի կու տայ, որպէս զի շարէն զգուշանանք ու բարին գործենք:

Հ. Փրկութեան օգտակար եղած ամէն գործի այս օգնութիւնը հարկաւոր է:

Պ. Հրամեր էք, այնպէս որ առանց անոր և ոչ մէկ աղէկ մատաթիւն կրնանք ունենալ:

Հ. Շնորհաց օգնութիւնն որն է:

Պ. Երկնային լուսով մը մեր միաքը կը լուսաւորէ, ու մեր կամացը յարգոր ու օդական կ'ըլլայ:

Հ. Աստուծ մեղաւորաց գործին ու արդարոց յարաւելութեան համար հարկաւոր եղած շնորհքները կու տա՞յ:

Պ. Հրամեր էք, որովհետեւ կը հրամայէ որ թէ մեղաւորք գործի գան և թէ արդարք

իրենց ճամբէն ետ չդառնան, և ոչ երբէք անկարելի եղած բանը կը հրամայէ. անոր համար ամէն մարդ գոնէ ազօթքի շնորհքը անի, որ ինչ որ իրեն հարկաւոր է՝ անով ընդունի:

Հ. Շնորհքը ձրի պարզե մը չէ, դոր եթէ Աստուած ուղէ կը նայ չասալ:

Պ. Հրամեր էք. բայց որովհետեւ Յիսուս ամենուն համար մեռնիլ յանձն տռաւ, դամէնքը փրկութեան հարկաւոր եղած շնորհացը արժանի ըրտ:

Հ. Եթէ Աստուած փրկութեան հարկաւոր եղած շնորհքը ամենուն կու տայ ինչո՞ւ ամէն մարդ փրկութեան չհասնիր:

Պ. Վասն զի ամէն մարդ շնորհքը ինչպէս որ պէտք է չգործածէր:

Հ. Կրնաց ըլլալ որ մարդ ներքին շնորհաց գէմ կենայ:

Պ. Հրամեր էք. և շատերը կան որ պատկամօք գէմ կը կենան. վասն զի շնորհքը մարդուս վրայ հարկ չդներ:

Հ. Ինչո՞ւ շնորհքը հարկ չդներ:

Պ. Վասն զի եթէ հարկ դնելու ըլլար, աղաս կամաց գէմ կ'ըլլար:

Հ. Միթէ մարզս շնորհաց չեա մէկաեղիր կամաց ազատութիւնն ալ կը պահէ:

Պ. Հրամեր էք. վասն զի եթէ մարդ աշխատար, ոչ առաքինութիւն կ'ըլլար և ոչ մոլութիւն, ոչ արդիւնք և ոչ մեղք:

Հ. Շնորհաց չեա ի՞նչպէս կրնայ աղաս տութիւնը միանալ:

Պ. Այս գաղանիք մըն է, որուն խելք չենք կրնար հասայըներ, ինչպէս ուրիշ խորհրդաց ալ. բաւական է գիտնալ որ Աստուած յայտներ է, և Եկեղեցին կը պատուիրէ՝ որ հաւատանիք:

Հ. Աստուած չեթանսաց և անհաւատից ի՞նչ շնորհք ու ի՞նչ փրկութեան ճամբայ տուեր էր:

Պ. Հարկ չէ որ մենք այդ բանը գիտնանք. բաւական է որ գիտենք՝ թէ Աստուած կ'ուղէ որ ամէնքը փրկութեան հասնին, և Աստուած անոր համար մարդն ստեղծեր է՝ որ զինքը ճանչնայ, զինքը սիրէ, իրեն ծառայէ և յաւիտենական կենաց արժանի ըլլայ:

Հ. Կրնանք մենք մեղմէ շնորհաց արժանի ըլլալ:

Պ. Զէ. ապա թէ ոչ շնորհք չէր ըլլար. բայց Յիսուսի արգեամբքը շնորհք ընդունելու համար՝ Աստուած ճամբաներ զրիր է:

Հ. Որմնք են այդ ճամբաները:

Պ. Գլխաւորաբար ազօթքն ու տուրք խորհութիւնն են:

ԽԶ

Ունակական շնորհք.

Հ. Ունակական շնորհք՝ որ և սրբաբար շնորհք ալ կ'ըլլաի, ի՞նչ բան է:

Պ. Գերբնական և մայուն պարգի մը, զոր Աստուած մեր հոգւթիւն կը պարգիէ՝ մեր մեղաց թողութիւն տալով:

Հ. Արբարտը շնորհքը ի՞նչպէս կրնանք
աճեցընել:

Պ. Ջմեզ կ'արգարացընէ, ու կ'ընէ որդի
Աստուծոյ, տաճար Հոգւոյն որբոյ, ժառանշ
գալից Յիսուսի, ու արժանաւոր յաւիտե-
նական կենաց:

Հ. Արբարտը շնորհաց հետ մէկաեղ ո՞ր
առաքինութիւնները կ'ընդունինք:

Պ. Հաւասար, Յուսոյ և Սիրոյ հեղական
առաքինութիւնները:

Հ. Արբարտը շնորհքը կրնայ աճիլ:

Պ. Հրամեր էք, ուստի պիտի նայինք որ
մեր կողմանէ աճեցընելու վայթ անհնանք,
ու չըսայ թէ անհպատեամբ կորսնցընենք:

Հ. Արբարտը շնորհքն երբ կը կորսնցը-
նենք:

Պ. Երբոր մահուչափ մեղք գործենք:

Հ. Մէկն եթէ սրբարտը շնորհքը կորսըն-
ցընէ՝ Հաւասար, Յոյս և Սէրն ալ կը կոր-
սընցընէ:

Պ. Սէրը կը կորսընցընէ. բայց Հաւասարն
ու Յոյսը չէ. միայն թէ զաննեք ալ կը կոր-
սընցնէ, եթէ այն սառարինութեանց դէմ
մեղք գործէ, այս ինքն անհաւասութիւնն
յուսահատութիւն:

Հ. Նէրելի մեղքերը սրբարտը շնորհքին
ի՞նչ կ'ընեն:

Պ. Սիրոյ եռանգը կը պակսեցընեն, ու
մահուչափ մեղաց մէջ ինկնալու վասնգի մէջ
կը ձգեն. մանուանդ եթէ մէկը շատ ան-
գամ ու գիտութեամբ գործէ. և այնպէս
շնորհքը կորսնցնելու ճամբայ կը բանան:

Հ. Արբարտը շնորհքը ի՞նչ կ'ընէ:
Պ. Ջմեզ կ'արգարացընէ, ու կ'ընէ որդի
Աստուծոյ, տաճար Հոգւոյն որբոյ, ժառանշ
գալից Յիսուսի, ու արժանաւոր յաւիտե-
նական կենաց:

Հ. Արբարտը շնորհաց հետ մէկաեղ ո՞ր
առաքինութիւնները կ'ընդունինք:

Պ. Հաւասար, Յուսոյ և Սիրոյ հեղական
առաքինութիւնները:

Հ. Արբարտը շնորհքը կրնայ աճիլ:

Պ. Հրամեր էք, ուստի պիտի նայինք որ
մեր կողմանէ աճեցընելու վայթ անհնանք,
ու չըսայ թէ անհպատեամբ կորսնցընենք:

Հ. Արբարտը շնորհքն երբ կը կորսնցը-
նենք:

Պ. Երբոր մահուչափ մեղք գործենք:

Հ. Մէկն եթէ սրբարտը շնորհքը կորսըն-
ցընէ՝ Հաւասար, Յոյս և Սէրն ալ կը կոր-
սընցընէ:

Պ. Սէրը կը կորսընցընէ. բայց Հաւասարն
ու Յոյսը չէ. միայն թէ զաննեք ալ կը կոր-
սընցնէ, եթէ այն սառարինութեանց դէմ
մեղք գործէ, այս ինքն անհաւասութիւնն
յուսահատութիւն:

Հ. Նէրելի մեղքերը սրբարտը շնորհքին
ի՞նչ կ'ընեն:

Պ. Սիրոյ եռանգը կը պակսեցընեն, ու
մահուչափ մեղաց մէջ ինկնալու վասնգի մէջ
կը ձգեն. մանուանդ եթէ մէկը շատ ան-
գամ ու գիտութեամբ գործէ. և այնպէս
շնորհքը կորսնցնելու ճամբայ կը բանան:

Հ. Աստվածնուկան գատասատանէն զատ ու
րիշ դասասան ալ կրէյ:

Պ. Հըսամեր էք. աշխարհիս ետքը պիտի
ընդհանուր գատասատան ալ ըլլայ. և ինչ որ
տանձնական գատասատանին մէջ վճռուած
է, ըսդհանրական գատասատանին մէջ պիտի
նորէն հասասառուի, ու բորբը աշխարհիս առա-
ջե յայտնի ըլլայ:

Հ. Ըսդհանրական գատասատանէն ետև
ի՞նչ պիտի ըլլայ:

Պ. Արդարք հոգուով ու մարմնով արքայու-
թիւն պիտի թոշին, իսկ մեղաւորք դժոխք
պիտի թափին:

Հ. Արքայութիւնն ի՞նչ է:

Պ. Զուարձութեանց աել մին է, ուր որ
արդարք զԱստուած պիտի աեսնեն, ու առա-
սութեամբ ամէն երանութիւն պիտի վայե-
լեն՝ առանց թշուասութեան մը:

Հ. Դժոխքն ի՞նչ է:

Պ. Տանջանաց աել մը, ուր որ մեղաւորք
Աստուածոյ աեսութենէն ու ամէն միսիթարու-
թենէ պիտի զուրկ մեան, և այնպիտի կրտ-
կով մը պիտի ասանջուին, որ այս աշխար-
հիս կրակը և ոչ անոր շուքն է:

Հ. Ո՞րչուի ատեն արդարք արքայութիւ-
նը պիտի մեան, ու մեղաւորք դժոխքը:


Պ. Յաւիտեան, արդարք ոչ երբէք վախ
պիտի ունենան իրենց երջանկութեան վերջը
տեսնալու, մեղաւորք ալ ոչ երբէք յոյս
պիտի ունենան իրենց տանջանաց ծայրը
հասնելու:

ՑԱՆԿ

	ԵԶ
Ա. Աստուած ու վախան մարդոյ	5
Բ. Անուն Փրիստոնէի. Հաւաաք, Առորք Երրորդութիւն	6
Գ. Խորհուրդ մարդեղութեան ու Փրկու- թեան և Կշան սուրբ Խաչին	9
Դ. Հանգանակ Ալաքելոց , ու առաջին մասը *	11
Ե. Հանգանակին առաջին, Երկրորդ ու Երրորդ մասը	14
Զ. Հանգանակին Երրորդ ու չորրորդ մասը.	17
Է. Հանգանակին չորրորդ և հինգերորդ մասը	19
Ը. Հանգանակին վեցերորդ, Եօթներորդ և ութերորդ մասը	22
Թ. Հանգանակին իններորդ մասը	25
Ժ. Դարձեալ Հանգանակին իններորդ մա- սը	27
Ժ.Ա. Հանգանակին իններորդ, տասներորդ, մետասաներորդ ու երկուասանե- րորդ մասը	30
Ժ.Բ. Յոյս, Յուսոյ լէմ մեղքեր. Աղթք .	33
Ժ.Գ. Տէրունական Ազօթք, և առաջին, Եր- կրորդ ու երրորդ ինդըրուածները .	36
Ք.Ժ. Վարդ. Ֆիերուարայ	9

Ժ. Զորբորդ , Հինգերորդ , Վեցերորդ ու հօթներորդ Խնդրուածները	39
ԺԵ. Ողջոնարութիւն Հրեշտակային	42
ԺԶ. Պաշտօն Կուսին Մարիամու	46
ԺԷ. Սէր Աստուծոյ , սէր ընկերին և սէր անձին	47
ԺԸ. Պատուիրանք Աստուծոյ և առաջին պատուիրան	51
ԺԹ. Առաջին պատուիրան և պաշտօն սրբոց .	54
Ի. Աստուծոյ երկրորդ պատուիրանը	56
ԻԱ. Երրորդ պատուիրանը	59
ԻԲ. Չորրորդ պատուիրանը	60
ԻԳ. Հինգերորդ ու վեցերորդ պատուիրանը .	63
ԻԴ. Եօթներորդ և ութերորդ պատուիրան .	65
ԻԵ. Իններորդ և տասներորդ պատուիրան .	67
ԻԶ. Եկեղեցւոյ առաջին , երկրորդ և երրորդ պատուիրանները	69
ԻԷ. Եկեղեցւոյ չորրորդ պատուիրանը	73
ԻԸ. Խորհուրդ Եկեղեցւոյ	74
ԻԹ. Դարձեալ՝ խորհուրդք Եկեղեցւոյ	76
Լ. Սկրոտութիւն	78
ԼԱ. Գրոշմ	82
ԼՅ. Ապաշխարութիւն	84
ԼԳ. Զղջումն . Խոստովանութիւն	87
ԼԴ. Խոստովանութիւն և Արձակումն	91
ԼԵ. Ապաշխարանք և Ներողութիւն	93
ԼԶ. Հաղորդութիւն	97

3327



3223